

ՄԻՌԱ

ԱՄՍԱԳԻՐ

ԼՐՈՒԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՏՐԱԿԱՆ



Ա. Քըզու Լուսաբիշ Խիկինցիճ Շերեմետյան՝ կողմանի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱՆԳՐԱԿԱՆ

— Նղբայակիրը (1749—1949).

ԵՐԵՎԱՆ

Անզուգական Զոյզը.	Ե. Վ. Տ.	283
Գրիգոր Նղբայակիր Պատրիարք Երուսալեմի.	ՆՈՐԱՅԻ Վ.ԱՐՄԻԱՊԵՏ	288
Նղբաներու Լեզուն.	ԵԳԻՒՅՈՒԹ	293
Խաչ Նղբայակիրի.	ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎԱՐՄԻԱՊԵՏ	297
Ա՞վ Նղմաններ Խարու...	Գ. ՄՈՒՇԵՆՅԱՑ	298
Գրական Նմոյշներ Գրիգոր Նղբայակիրից	Հ. Ս. ԱՆԱՍԵԱՆ	299
Գրիգոր Պատրիարք Նղբայակիրի իր մահուան 200 ամեակին առիրով.	ՊԱՐՔԵԿ Վ.ՐԻ. Վ.ՐԹԱՆԿՍԵԱՆ	310
Նղբայակիր՝ Արքուն Պահակը.	Յ. Վ.ՐԻ. ՄՈՒՇԵԱՆ	312
Նղբայակիր Պատրիարքութեան Նախլընքացը և Ամեսովի Դպրեվանքը.	ԳԵՂԱՄ ՄՐԿ. ԳԱՅԻԿԵԱՆ	313
Գրիգոր Նղբայակիր Պատրիարքի Նինարարական Գործը.	Գ. Ա. Գ.	326
ՊԱՏՄԱԿԱՆ		
— Ս. Մեսրոպ.	Ե. Վ. Տ.	324
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ		
— Հեռազիւներ.		331
— Նոր Ժառանգաւորցուներ.		331
— Ամսօրեալ լուրեր.		332

ԲԱԺՆԵԿԳՐԻՆ

ՍԻՈՆի Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

ՈՒՃԱԴՐՈՒԹԻՒՆ ՄԵՐ ՀԱՍՑԵԻՆ

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE

= Ս Ի Ռ Ո Ւ =

Ի Թ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Ձ Ա Ռ Ո Ն

1950

ՀՈԿՏԵՄԲԵՐ - ՆՈՅԵՄԲԵՐ

ԹԻՒ 10-11

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ**Շ Ղ Թ Ա Յ Ա Կ Ի Ռ Ը**

1749-1949

ԲԱՌԵԲ կան, որոնք իբրև իմաստ և պատկեր, ոչ միայն նկարագիր մը և զործ մը կը բարացուցեն, այլ կ'ըսեն աւելին՝ քան ինչ որ հատորները պիտի կընային ըսել: «Ենորհալի», «Հայրիկ», «Եղթայակիր», միայն որակեալ անձնաւորութիւններ չեն, այլ զործեր, համբաւներ, և ժամանակի դէմ կոթողացած ուժեր, արգիլելու ամենաալոր ժամանակը որ կարենայ իր աւելը զործել:

Անցնող 1949 տարին երկրորդ դարադարձն էր մահուանը անոր՝ որ մեր պատմութեան և Հայ երուսալէմի երախտազիտութեան առջև մանաւանդ, ծառնօթ է «Եղթայակիր» մակդիրով: Պակեստինի աղէտին պատճառած տրոմութիւններն ու մտահոգութիւնները արգելք հանդիսացան, որ երկու տարիներ առաջ մտադրուած ու ծրագրուած այս տօնախմբութիւնը և մեծարանքի ու երախտազիտութեան արտայայտութիւնը ըլլար իր ատենին, արժանագյել մեծարանքով: Տարի մը վերջ, Սրբոց Յակոբեանց զինուորեալ Միարանութիւնը խոր երախտազիտութեամբ, յանուն Աթոռին և Ազգին, իր յարզանքի տուրքը կը բերէ Սրբոց Յակոբեանց աթոռականներու և ազգին երախտազիտութեանը մէջ իր բացառիկ տեղը ունեցող պատրիարքին՝ որ պատմական անուրով կազեց ինքնինքը այս Ռւբուն և անոր ծառայութեան:

Իր զործին բարիքն ու տարողութիւնը կարելի չէ ամփոփել այս տողերուն մէջ, մեծարանքի մը առիթով զրուած: Ան որուն մահուան Բ. գարադարձն է որ կը տօնենք, մին է անշահախնդիր ու անձնազոհ այն մարդերէն, որոնք կը կանչուին կարծես նախախնամութենէն, ի սպաս զնելու իրենց հոգեւոր ու մտաւոր բոլոր ուժերը ազգին և անոր պատկանող Հաստատութիւններուն ի խնդիր:

Ճշմարիտ է այն մտածումը թէ ով որ մեծ զործի մը կը լծուի, Աստուծմէ կոչուած պէտք է ըլլայ, ոչ թէ իր անձին փափաքներէն մղուած ստանձնէ այդ զործը, և այս պարագան շատ գեղեցիկ կերպով կը յատկանշուի Եղթայակիր կեանքին մէջ: Ինք անհամեմատօրէն առաքինի եւ կրօնասէր,

միշտ տեսակ մը վարանքով նայած էր իր ասպարեզի բարձրագոյն կատարներուն և պէտքերուն։ Սակայն երբ հնչեց վայրկեանը ու հրաւէր ընդունեցաւ իր ուստակից հողեհարազատներէն և ազգի ներկայացուցիչներէն, զալու և ստանձնելու համար երուսաղէմի Աթոռին հոգն ու պարտականութիւնը, փրրկելու համար կրօնական և ազգային այդ ժառանգութիւնն ու իրաւունքը ստոյգ վտանգէն, չվարանեցաւ երբեք, զիտնալով հանդերձ իր յանձնառութեան դժնդակ ծանրութիւնը։ Կը զգար թէ ներքին ձայնէ մը մղուած կ'առնէր այդ քայլը, աւելին՝ կը հաւատար թէ անոնք որ կը հրաւէրէին զինքը այդ պարտականութեան, կ'ընէին զայն յանուն Աստուծոյ և Ազգին։

Անոնք որ մօտէն կը ճանչնային զինքը, իր իղձերուն անկեղծութեանը մէջ, և Երուսաղէմի Աթոռը՝ ժամանակի իր պէտքերու խորութեանը մէջ, վստահ էին թէ նոր թուականի մը առաւօտը պիտի ծագէր Սրբոց Յակոբեանց ամպամած երկնքին տակ։ Այդ համոզումը ոչինչ ունէր իր մէջ պատրողական, և արդիւնքն էր ոչ թէ զգացումի մը, այլ սկզբունքի մը։

Այդ սկզբունքը այն մտածումն է ինքնին՝ թէ համայնքներու կեանքին շինութեան զործը ամենէն առաջ և աւելի կը կարօտի բարոյական ուժերու, որոնք երեւան կուզան բարոյական առաքինութիւններով զօրացած զործիչներու միջոցաւ։

Գաղափար մըն է այս, որուն ճշտութիւնը հաստատով սրապրաւօրէն գեղեցիկ ապացոյցներ քիչ չեն եղած մեր ազգային կեանքին մէջ։ Հայութեան յաւագոյն օրերը կը գուղադիպին միշտ իր բարոյական մեծութեան թուականներուն։ Այդ թուականներէն իւրաքանչիւրքին վերև կը սաւառնին դէմքն ու անունը Հաւատքի և Տեսլիքի մարդոց, որոնց մէջ միայն կրնայ ապրիլ «Աստուծոյ հոգին», առաջնորդութեան ճշմարքիտ ուժը։

Կոլոտ և նղթայակիր հոգեկից և հոգեկցորդ վարդապետներ, այդ ողին և սկզբունքը կը տաճարակրէին իրենց մէջ, երբ «ուժգին» արցունքով թիւկունք կը դարձնէին Ամրտութ երեխմի բարձրահամբաւ համալսարանին, որ կ'անշքանար իրենց մեծ ուսուցիչի, Վարդանին մահովը, զալու և իրենց հոգիով տաքցնելու Մշոյ Ս. Կարապետ վանքը, որոնց գերը նախախնամական պիտի ըլլար այդ օրերուն, այդ հնադարեան սրբավայրին նկատմամբ ևս, ազատելով նախ իր պարտքերէն, ապա վերաշննելով զայն բնութեան ու մարդկային աւերներէն։ Այդ վերաշննութեան զործին առիթով էր որ կոլոտը կ. Պոլիս կուզար հանգանակութեան զործով, և փոխանորդ և աթոռակալ կ'ընտրուէր Երուսաղէմի վանքին, ուր մարդկային չարշունչ աւերը միացած ներքին ու արտաքին նախանձարեկ, շահամոլ ու վատչուէր միառնմերու, իր կործանման զառիթափին վրայ էին բերեր Երուսաղէմի վանքն ու պատրիարքական իշխանութիւնը։ Յափշտակութիւն, աւարառութիւն, հրէշաւոր համեմատութիւններու էին հասած հոն, արդարութեան, խաղաղութեան և աստուածպաշտութեան վայր մը միայն ըլլալու սահմանուած այդ սրբավայրին մէջ։

Կոլոտ պիտի յաջողէր ի վերջոյ զրաւելու կ. Պոլոյ Աթոռը, և բաժնելու Երուսաղէմի պատրիարքութիւնը կ. Պոլոյ պատրիարքութեան աւարառութենէն, հրաւէրելով իր հոգեկցորդ Գրիգոր վարդապետը Երուսաղէմի պատրիարքութեան։

Հ Ր Ա Շ Ք Ը

Գործը որուն կը կանչուէր նղթայակիրը, դիւրին չէր անշուշտու Մեծ պարտականութիւնները և բարձրագոյն Աթոռներու աթոռակալութիւնները, փառքի եւ իշխանութեան կայքեր ըլլալէ աւելի՝ խաչեր են մասնաւանդ։ Ժամանակի չարակէտ բերումները և մարդկային ապիրատութիւնը դաշնակցած, այնպիսի կացութիւն մը ստեղծեր էին Երուսաղէմի Աթոռին շուրջ, որ Հրաշքի մը պէտքը անհրաժեշտ էր բնականոն կեանք կարենալ ստեղծելու համար հոն։ Եւ սակայն այնքան մեծ էր օրուան բարեմիտ մտածողներու վստահութիւնը նորընտիր պատրիարքին վրայ՝ որ սիրով կը պահանջէին կարծես անկէ որ իր մէջ ապրող հաւատքի մարդը գործէր այդ Հրաշքը։ Հրաշազործելու յատկութիւններ տեսնուած և արդիւնաւորուած էին արդէն իր հոգեկցորդ ընկերին, Յովին։ Կոլոտին մէջ, որ կարճ ժամանակամիջոցի մը ընթացքին կրցած էր ըլլալ ցող խաղաղութեան և արե կենսատու, ազգային խոռվքի և ապականութեան այդ միջավայրին մէջ, որ կը մթնոլորտուէր Պոլիսէն Երուսաղէմ և այլուր։

Նղթայակիր կը հաւատար այդ հրաշքին, և զիտէր թէ ան արարչազործած էր միշտ նման Հաստատութիւններու մէջ։ Ինք կուզար շարունակելու միայն այդ հրաշքը, որ դարերէ ի վեր չէր դադրած արդէն այս նուիրական յարկէն ներս, հակառակ ժամանակաւոր արդելքներու և պղտորումներու։ Հրաշք մը չէ՞ր միթէ որ իր ճակատազրին դէմ մաքառող և սակայն իր հոգեկան սրբութիւններուն պինդ փարած ժողովուրդ մը դարերով կրցած էր պահել Ա. Երկրին մէջ, ուր Վատին սրբութիւնը և Յովին զօրութիւնը այնքան գեղեցիկ կերպով կը խորհրդանշուին, իր դերն ու դիրքը հաւասար գծի վրայ՝ աշխարհի ամենէն հզօր ու յառաջադէմ ազգերու կարգին։

Նղթայակիրը կը հաւատար թէ Լուսաւորչի և Տրդատայ, Վկայասէրի և Պահաւունեաց, Բազրատունեաց և Ռուրինեանց շինութիւններով, աւանդութիւններով և յիշատակներով սկզբնաւորուած և պայծառացած և Պարոնտէրի և այլոց բարի ջանքերով արդիւնաւորուած սրբազն Աթոռը չէր կրնար խորտակուիլ ժամանակէն պատճառուած չարիքներէն, որքան ալ սուր ըլլային անոնց ակուանները։

Զ Ո Յ Ց Ք Ը

Անտարակոյս առանց կոլոտին, զուցէ Նղթայակիրը չունենար առիթը կրելու այն շղթան՝ որ զինքը այնքան ամուր կերպով պիտի կապէր Երուսաղէմի Աթոռին։ Միւս կողմէն սակայն իր հոգեկցորդին ներկայութիւնը իրենց գործունէութեան առաջին մէկ օրէն, իրեն համար զօրաւոր երաշխիք մը կ'ապահովէր։

Անիրաւած պիտի ըլլայինը ճշմարտութեան՝ խորհելով միայն թէ պէտքն ու հարկն էին պարզապէս ու բացառաբար որ պատճառ եղան իրենց սերտ գործակցութեան և անդուլ և հեւ ի հեւ եռանդին, ազգային բարեկարգչական գործին մէջ։ Այդ գործէն առաջ նոյն սրբազն նպատակներով և շղթայով գող-

ուած էին իրարու արդէն իրենց միտքերն ու կամքերը։ Անշուշտ թէ մոքի և սրաի ճշմարիտ մեծութիւնները անոնք են, որ կրնան ճանչնալ ու զնահատել ժողովուրդի մը կեանքին մէջ զգացուած բուռն պէտքը, անիրաժեքը, ու, միջոցներու ճշգրիտ դասաւորութեամբ գտնել նաև զայն գոհացնելու հնարաւորութիւնը։

Իրականութիւնը այն է որ կոլոտ և նղթայակիր կրցան ճիշտ բողէին ըմբռնել միջավայրի անոպայ պայմանները, խէթի, մախանքի, շահամոլութեան և յետադիմութեան արտառութիւններով արատաւորուած, և գտնել ու իրականացնել անոր սպեղանին, զայն իր անկումի վայրէջքին վրայ վեր բռնող ուժը։

Կոլոտ հասած էր իր ծրագրին գործադրութեան՝ այնպիսի ճշտութեամբ մը, որ հիացում միայն կրնար ազդել։ Պարզ իրողութիւն մը չէ՞ որ տեղի կ'ունենար երկու պատրիարքութեանց կեանքին մէջ։ Երբ կոլոտ յաղողեցաւ նղթայակիրը երուսաղէմի պատրիարք կարդել տալ, սրտի անճառելի հրճուանքով մը արձանագրեց, «Եւ այժմ ահաւասիկ կամք ի պաշտօն ժառայութեան Տետոն զօրութեան Տանն Սրբոց՝ կապեալք առ միմեանս հողով և մարմնով և եղեալք ողորմելոյ արժանի՝ վասն վրկութեան Սրբոյ Աթոռոյն»։

Ա. Ռ. Ա. Ք Ե Լ. Ա. Կ Ա. Ն Ն Կ Ա. Ռ Ա. Գ Ի Բ Բ

Եղջանիկ մահկանացու, որ կը զգայ թէ առաքեալի մը սիրոը կը բարձրէ իր կուրծքին ներքեւ...։ Այդ զգացումը, իր կոչումին զօրեղազոյն ըմբռնումովը ամրապնդուած, օրէ օր աւելի կը խորունկցընէր, կը լուսաւորէր իր սէրը գէպի Ս. Աթոռ, գէպի իր գործը, որուն իր հոգին զօգելէ վերջ, իր մարմինն ալ շղթայով կը կապէր, Եւ ամէնքը, բոլոր անոնք՝ որոնց սիրոը պղտորած և զգացումները չորնալ սկսած էին Հայ կեանքի և Հայ Եկեղեցւոյ նկատմամբ, սիրով ու պատկառանքով կը կենային, կրկնելու համար իրենց հոգիին մէջ մարզպարէին խօսքը, «Եսկ այս ո՞վ է որ դիմեալ զայ յԵղովմայ, կարմրութիւն ձործոց իւրոց ի Բոսորայ, գեղեցիկ պատմուճանաւ և բուռն զօրութեամբ»։ Սակայն ինքը անհամեմատօրէն խոնարհ և հեզ, իր մոզիչ նայուածքին մէջ բռնած կաթողիկն քաղցրութիւնը իր սիրոյն և հաւատքին, և իր աղերսանքը վերածած պահանջքի, երկաթեայ անուրը իր վիզը անցուցած կը կենայ Եկեղեցւոյ զանձանակներուն և բեմերուն տողէ, մեծատուններու գարպասներուն քով, յանուն Ս. Աթոռոյ ուղելու իրենց լուման։ Եւ արդիւնքը աւելի քան զոհացուցիչ էր, կիները իրենց զարդերով, մեծատուններ իրենց ուկիններով և հասարակ ժողովուրդ իր լումաներով կը դիմաւորէին այդ օրերու նոր առաքեալը, որ շըջուած եղերականութեամբ մը, հոգին վրկելու համար, նիւթին կը կարկառէր իր ձեռքը, անիրաւ մամոնայի բարեկամութեամբ փըրկելու համար հոգեկանը։

Նղթայակիր, պատրիարք ընտրուելէն վերջ, ստիպուեցաւ չորս տարիներ Պոլիս մնալ, երուսաղէմի հաշւոյն նուիրահաւաքութեան և կարգադրուելու կարօտ գործերու ի խնդիր։ Ապա Եկաւ իր աթոռ, սկսելու համար իր բարենորոգշական և շինարարութեան գործը, իրեն օժանդակ ունենալով միշտ անմոռանալի ու ամէն երախտազիտութեան արժանի Յովհաննէս վարդապետը (Հաննէ), և սրտակից ու զործակից կոլոտ պատրիարքը։

Կը վճարուին վանքին պարագերը, կ'ազատազրուին դրաւի դրուած կահերը, արծաթեղէն և ոսկեղէն անօթները: Կը նորոգուի Ս. Յակոբայ տաճարը նոր ի նորոյ զարդարուելով և պատկերազարդուելով: Կը վերաշնուրին և իրենց վայել շքեղանքին մէջ կը վերահաստատուին Յոպակէի և Երուսաղէմի միւս եկեղեցիները, և աթոռապատկան չէնքերը:

Լոկ բառերով կարելի չէ որակել իր աւելի քան քասորդ գարու գործունէութիւնը Երուսաղէմի պատրիարքական աթոռին վրայ: Անիկա ազատարար ու շնարար ըլլալէ առաջ, աստուածարեալ ու հեղաճամբոյր եկեղեցականն է, իրաւամբ արժանի քաղցր աղաւնի» տիտղոսին: Եթէ ուշագրաւ չէ եղած իրեւ խօսքի և զրչի մարդ, սակայն եղած է իր դարու ազնուական և սուրբ հոգիներէն մին, որ ջանաց ու նիւթեց անդազըում Աստուծոյ փառքին և ազգի սիրոյն ընդմէջէն:

Մաքի լուսաւորիչ մը ըլլալէ աւելի, սրտի լուսաւորիչ մը եղաւ, Մեծն Ներսէսներու, և Ներսէս Նիսողներու կարգէն: Ս. Գրոց իմաստութիւնը, ի հեճառուկս հելլէն գաղափարապաշտութեան, ընկերային նուիրապետութեան բարձրագոյն աստիճանը կը յատկացնէ սրտի բանուորներուն, որոնց կեանքն ու գործը ամրակուռ միութիւն մը կը կազմեն խորհուրդի, զգացումի և կամքի, այսինքն բարւոք ծառայութեան:

Աստուածպաշտութիւն և ազգասիրութիւն իր օրախն և գործին զոյզ թեկեր եղան: Իր հոգին նոր չէր որ պիտի զիանար, թէ կրօնական կեանքի, եկեղեցական կենցաղի և հոգեորական նուիրումի շնորհիւ միայն կանզուն կրնայ մնալ Աստուծոյ Տունը, ու անոր համար իր աւագ մտահոգութիւնը եղաւ արթուն և անթարթ աչօք հսկել և անշէջ պահել կանթեղը զոր իր երախտաւոր նախնիք կախած էին այս նուիրական բարձունքին վրայ, և հաւատացեալներու համբոյրներէն մաշած խորաններու և խաչքարերու առջն: Հայ Երուսաղէմի լուշ սաւորութեան և պահպանութեան զործը Տիեզերական Երուսաղէմին մէջ, իր մտքի ու հոգիի գերազոյն նպատակը եղաւ, իր աստուածպաշտութեան առհաւատչեան և ազգասիրութեան պատիւը: Իր զործունէութեան ութերորդ տարին, երբ իր նպատակներու և յառաջադրութեանց յաջողութեան ճամբուն վրայ էր այլևս, կը հանէր իր պարանոցէն երկաթէ անուրը, անոր պէտք չունէր այլևս, վասնդի տառապանքի աւելի ծանր շղթան կուգար ծանրանալու իր ուսերուն, իբրև շարք փառքի և մեծութեան շքանշաններու, փառքի և պատուոյ սպիներ՝ Աստուծոյ ճշմարիտ զինուորին:

Եղթայակիր անզուգական գէմքը եղաւ Ս. Ոթոսոյ պատրիարքներու շաքին մէջ, նման իր անուանակից Գրիգոր Պարոնտէրի: Անոնք մարդեր եղան ու րոնք ջանացին ու տքնեցան, և ժամանակի համատարած աւելին ու ողբերգութեան մէջէն ստեղծեցին գեղեցիկ զործեր՝ արժանի սերունդներու և դարերու երախտագիտութեան:

Աստուծոյ շունչով լեցուած մարդը միայն կրնայ այսկերպ զործել: Առանց այդ սրբութեան դժուար է բացարել իր և նմաններուն զործը: Տառապեցաւ, ճգնեցաւ ճշմարիտ սուրբի մը պէս և առաքեալի շունչով, իր հոգիի հնոցին մէջ կռելով իր տառապանքի և փառքի «շղթան»:

այդ հաւաքը հետոր մէ սովորութիւն՝ զամանակը մնանակ մնանակ դի պատճեաւ բարեաւ և մարդկան ապագան և մարդկան ապացու մնանակ ապացու մնանակ:

* * *

ի՞նչ զուգաղիպութիւն, որ երկու դարեր վերջ, երբ Ս. Յակոբեանց Միաբանութիւնը կուգայ իր երախտազիառութեան տուրքը վճարելու այս Աթոռը իր կեանքով ու դործով պայծառացնող մարդու յիշատակին, Աստուծոյ և ազգին այս Ցունը նորէն կը հեծէ ծանր շղթաներու տակ, քաղաքական չարաղէտ բերումներուն իբրև արդիւնք:

Մնանկացած չէ անուշտ Ս. Աթոռը, չունի բարեբախտաբար զինքը գըժւարութեան և արհաւերքի ենթարկող պարտատէրեր և կեղեքիչներ, ինչպէս էին անոնք Եղթայակրի օրով: Գրաւի դրուած չեն Աթոռին և Ազգին սեփականութիւնը եղող կալուածներն ու հարստութիւնները, և վտանգի ու սպանալիքի ենթակայ չեն անոնք ինչպէս էին այն օրերուն:

Պազեստինի աղէտը թէկ զրկած է Ս. Աթոռը շուրջ երեք տարիներէ ի վեր, կալուածական և եկամտային իր բոլոր միջոցներէն, սակայն փա՛ռք նախախնամութեան և մերագն ժողովուրդի մշտագոհ ողիին, կը շարունակենք կրել մեր տաղնապը տանելի զրկանքներու զինով:

Միւս կողմէն Ս. Յակոբեանց ուխտանուէր Միաբանութիւնը, հակառակ ժամանակի չարիքներուն, և դժոխակ պայմաններուն, չէ յուսահատած ինքզինքէն և իր ժողովուրդէն, ու չէ վերցուցած իր յոյսը Աստուծմէ: Զկայ Եղթայակրի, բայց կայ Եղթայակրի Միաբանութիւնը, որ կ'ընէ կարելին, իր ժողովուրդին հետ միասին, փրկելու համար Աստուծոյ և ազգին այս Ցունը ժամանակի չարիքներէն:

Տարի մը առաջ աղէտին գոհ զնաց Ս. Աթոռոյ բարի և արի Գահակալը, և երեք տարի է որ այդ աղէտը կը զիմակալուի՝ իր բոլոր երեսներուն վրայ) Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութեան մէն մի անդամին կողմէ:

Հոս ի պատիւ այս Հաստատութեան հոգեոր զինուորներուն՝ պէտք է ըսել թէ այլևս պատմութեան չէ որ կը պատկանին այն սիրալի զոհագործութիւնները, որոնք այս Ս. Ուխտի քաջակորով զինուորներուն է եղած ի վաղուց անտի, և որոնց կոչումն է եղած Ս. Երկրի մէջ մեր կրօնական և ազգային իրաւանց պաշտպանութեան դործը, միջազգային քրիստոնէութեան այս սստանին մէջ: Այդ դործը իր կարելի և վայել զիտակցութեամբ և լրջութեամբ կը շարունակուի այսօր, հակառակ բաղմապիսի դժուարութիւններուն:

Ոնոնք որ տրտում և խարդախ մտայնութեամբ և տրամադրութիւններով կը փորձուին յաճախ տարակուանքով վերաբերուելու Ս. Աթոռոյ զինուորեալ Միաբանութեան նկատմամբ, թող զան հոս, մեր կրօնի ու ազգի այս յաւերժական յուշարձաններու և դանձատուններու կողքին, տեսնելու հաւատքի և կամքի այն զմայլելի դործը, որ արգասիքն է եղած Ս. Աթոռոյ Միաբանութեան, ինչպէս երէկ, այնպէս ալ այսօր:

Օրհնութիւն, յաւերժ օրհնութիւն յիշատակին անոնց՝ որոնք իրենց արիւնը, քրտինքը, միտքն ու հոգին սպաս դրին այս նուիրական Հաստատութեան, կրելու համար տառապանքի շղթան, Եղթայակրէն առաջ ու վերջ:

Եւ պատիւ անոնց՝ որոնք կը շարունակեն այդ դործը նոյն ողիով և զողութիւններով:

ԱՆՁՈՒԳԱԿԱՆ ԶՈՅՑԸ

ուղարկութեական գործեան հեղինակը մասնաւութեան առաջին ամիսում գործութեան անկման շրջանն է մեր մէջ։ Աչքէ անցնելով այդ դարու յիշատակարանները, մարդ կը զարմանայ թէ ինչ հրաշք էր որ պահեց Հայոց Եկեղեցին։

Մէկ կողմէն բռնակալներու կեղեքումները, միւս կողմէն Հռովմէական Եկեղեցւոյ սաղբանքը, ու այս բոլորը իր անպատկառութեամբ գերազանցող կարգ մը վեղարաւոր փառամոլներու շահատակութիւնները, պիտի ստեղծէին մեր Ժէ. դարու ամօթն ու ողբերգութիւնը, որու նման ունեցած չէ գուցէ մեր Եկեղեցին նոյնիսկ Լէնկթիմուրներու օրերուն։

Կ. Պոլսոյ մէջ պատրիարքներու փառքի եւ իշխանութեան համար մղած մրցակցութիւնն ու ոնքները, երուսաղէմի մէջ Ս. Յակոբի եւ Հայոց Ս. Տեղեաց իրաւունքներու կորզումը Յոյններու կողմէն, եւ կրօնական մոլեւանդութենէն ծնած քաղաքական մատնութիւնները, որոնց յաճախ կը գիմէին պայքարող կողմերը, իրական աղէտներ կը ստեղծէին երկուստեք, որոնց դատը էին դարձեր Կ. Պոլիս, երուսաղէմ, եւ մասամբ Պարսկաստան։

Ժէ. դարը սակայն մեր ժողովուրդի կեանքին վրայ կը բանար նոր պատուհաններ, որոնք աւելի քան երբեք միխթարական էին։ Այդ օրերուն Մխիթար Սեբաստոսին հերոսական ջանքերով զրական գաղթականութեան մը հիմը կը փորձէր հաստատել։ Խարայէլ Օրին, Պարսկաստանի մէջ, ազատական շարժման մը նախերգանքը կ'ընէր, դժուար բայց վճռական ճիգերով։

Ժէ. դարու առաջին քառորդին, այս տխուր ժամանակաշրջանին, ինչպէս յիշակեցինը, Բաղէշի դպրոցը կուգար իր դերը կատարելու, տալով շարք մը պարտաճանաչ առաջնորդներ, սկզբնաւորելով կրթական գեղեցիկ շարժում մը Ամրտուի փանքին մէջ։ Ժէ. դարուն Բարսեղ Վարդապետի համբերատար ջանքերու շնորհիւ, կարելի եղաւ նորէն հասկնալի դարձնել իին հայկական թարգմանութիւնները յունական փիլտրվայութիւնն, քերականութիւնն, տրամաբանութիւնն, մէկ խօսքով այն ամէնը ինչ որ մեր հոգեւոր զրականութեան մէջ «արտաքին գիտութիւններ» կը կոչուին։

Վարդան վարդապետի արժանաւոր աշակերտներ եւ յաջորդներ եղան Գրիգոր եւ Յովհաննէս վարդապետները։ Երկուքն ալ հանճարեղ եւ գործունեայ եւ բարեկարգական միտքերով տողորուած, նախանձ գրգռելու չափ ժամանակի հացկատակ եւ յետադմական հոգեւորականներու։

Դժբախտաբար մաքուր ծեռքերէ բարիքուած մտքի եւ հոգիի այս գործը, Վարդան վարդապետի մահէն վերջ կարելի չըլլար շարունակել, վանքի ներքին երկառակութեան պատճառաւ, այնքան որ Յովհաննէս եւ Գրիգոր վարդապետները անհուն մորմոքումով կը լրեն Ամրտուի «բարձրահամբաւ եւ մեծ համալսարանն», ուրիշ տեղ գտնելու իրենց համար ասպնջական բոյն եւ գործելու վայր։ Երկուքն ալ, որոնք յետոյ ժամանակի եկեղեցական եւ ընկերային կեանքին անզուգական զոյգը պիտի ըլլային, մտքի եւ սրտի ընտիր պաշարով օժտուած էին, եւ իրենց ասպարէզին յաջող կերպով պատրաստուած։

Արցունքով բաժնուելէ վերջ Ամրտուէն, հոգեկցորդ այս զոյգ վարդապետները եկան Մշոյ Ս. Կարապետ եւ միաբանեցան անոր։ Հակառակ վանքի ներ կացութեան, անոնք նախ իրենց շունչով, ապա ի գործ զրած ջանքերով տակաւ պայծառացուցին հնադարեան այդ սրբավայրը։ Իսկ երբ երկրաշարժէն վտանգուեցաւ վանքը, անոնք

առանց դոյզն յուսահատութեան իրարու խառնեցին իրենց ուժերը, վերաշինելու տաճարը և բարեզարդելու սրբավայրը իր բոլոր մասերուն վրայ :

Այս նպատակով Յովնաննէս վարդապետ, մականուանեալն Կոլոտ, Դրիգոր վարդապետի կարգադրութեամբ, որ վանահայր եղած էր Ս. Կարապետի, Կ. Պոլիս կը մեկնի իր վանքի նուիրակ, մայրաքաղաքի հայութեան օժանդակութիւնը խնդրելու Հաստատութեան ինպաստ : Կ. Պոլսոյ եկեղեցական միջավայրը այս շրջանին աւելի քան տը խուր էր, մարդու եւ մանաւանդ պարտահանաչ ու մաքուր եկեղեցականի սովոր ամէնութեք զգալի էր : Կոլոտ շուտով իր վրայ կերպոնացուց բոլոր ուշադրութիւնները, իբրև քաջ քեմքասաց, եւ անկեղծ ու կարու գործիչ :

Կ. Պոլսոյ բարեմիտ ազգայինները Մահակ պատրիարքի գլխաւորութեամբ խընդրեցին Կոլոտէն որ ստանձնէ երուսաղէմի վանքին աթոռակալութիւնը, փրկելու համար այդ ազգային Հաստատութիւնը նախ իր կեղեցիներէն, յետոյ պարտքերէն եւ կորանքէն : Կոլոտ ստանձնեց գերմարդկային աշխատանք պահանջող այդ գործը, եւ պատուով կրցաւ զայն յաջողութեան ճամբու մէջ դնել : Իր վերադարձին՝ Պոլսոյ պատրիարք ընտրուեցաւ, եւ իր նախատեսութեան ու ծրագրին համաձայն երուսաղէմի պատրիարք ընարել տուաւ իր հոգեկցորդը՝ Դրիգոր վարդապետ, բաժնելով նոյն ատեն երուսաղէմի Սթոռը Պոլսոյ պատրիարքներու չարաշահութիւններէն :

Դրիգոր վրդ, յանկարծակի եկած, նախ գժուարացաւ ընդունելու, սակայն տեղի տուաւ Կոլոտի եւ ուրիշներու թախանձանքին եւ ճամբայ ելաւ դէպի Պոլիս, եւ խանդավառ ընդունելութեամբ մտաւ մայրաքաղաք՝ 1717 Օգոստոս 18, Վերափոխման տօնին օրը :

Կոլոտ՝ սիրով եւ արցունքով ողջագուրեց «զիւր հայր մեծ վարդապետն Դրիգորիս», հանդիսաւոր ու սրտազրաւ արտայայտութեամբ մը,

«Ո՞վ Սուրբ Տեղեացն պատկադիր,

Խոնարհեցաւ եւ եկիր.

Երես նոյ եւ մօխիր

Ճանապահիդ որ եկիր»:

Օ Բ Ա Խ Ս Ա Ն Մ Ս Ա Ր Դ Ղ

Եթէ հարկ ըլլար, պատմազրական հին մեթոսի մը հետեւելով, մեր պատմութեան մէն մի շրջանը ներկայացնել միակ մարդու մը դէմքովն ու անունովը, երուսաղէմի Սթոռին ԺԷ, դարու կեանքն ու պատմութիւնը պէտք է տիտղոսել եւ կնքել անունովը անոր, որ այս Սթոռի եւ բովանդակ ազգի երախտագիտութեան առջեւ կոլուեցաւ ՇղթԱՅԱԿԻՒՐ :

Իր մահուակ այս երկնարիւրամեակին առիթով, երբ քաղաքական դժբախտ բերումով Ս. Աթոռը նորէն կը գտնուի տնտեսական ծանր կացութեան մը առջեւ, իր յիշատակին բովանդակ իրաւունքը եւ Ս. Աթոռոյ զինուորեալ Միհարանութեան խղճմուանքին անկուլանդակելի պարտականութիւնն է սրտազին զգացումով անդրադառնալ կեանքին ու խորհուրդին անոր՝ որուն անձն ու գործն ամբողջ, զմայլելի նուիրումն եղան այս Աթոռին անոր շահուն եւ ճակատազրին :

Մեծ մարդեր անձնաւորեալ արտայայտութիւնն են իրենց ցեղին եւ ժամանակի ոգին, անոնց կեանքի պատմութիւնը պէտք է որոնել ո՛չ թէ հոյլ մը թուականներու եւ ծանօթութիւններու մէջ, որով կը հիւսուի կեանք մը, այլ լուսաբանութեան մէջ այն ծգումներուն եւ շարժառիթներուն, որոնք կը բնորոշեն անոնց ապրած միջավայրը եւ անոնց գործին մեծութիւնը : Շղթայակիր Հայ երուսաղէմի մամնաւորաբար, իւ Հայ եկեղեցւոյ ընդհանրօրէն, խղճմուանքը արծանացնող ամենէն առաքինի մարդը եղաւ իր ժամանակին, ԺԷ. դարու առաջին քառորդը սրբութեամբ ու քաղցրութեամբ օծուլ :

Որբա՛ն ճիշդ է Քարլայլի այն մտածումը թէ պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց

կեանքը մեծ մարդոց : Մարդկային ուսէ մէկ սխրագործութեան առջևու երբ կենանք, անիկա ըլլայ պատկեր, շէնք, կամ մարդկային հոգիի եւ մարդի կառոյց եւ շինութիւն, անոր ետեւը կը կենայ անձ մը : Մեր այս գեղեցիկ տիեզերքին ետեւ անգամ կայ անձնաւորեալ ոյժը՝ զոր մենք Աստուած կը կոչենք : Ս. Գիրքը գեղեցկօրէն կ'եզրաքանէ այս մոտածումը թէ «Մարդ է որ գործէ գերկիր» :

Եթէ նկատի ունենանք պատմութիւնը թափօրապետող մեծ մարդոց ցանկը, պիտի տեսնենք որ ասոնք գլխաւոր երեք դասակարգութեան ներքեւ կարելի է խմբի, ներուներ, ուսուցիչներ եւ սուբքեր : Առաջին դասակարգին պատկանողները հզօր անհատականութիւններ են, Աննիբալ, Կեսար, Նաբուշոն, ասոնք Աստուծոյ ուժին ազգեցութիւնը կը կրեն իրենց վրայ, եւ կը բարացուցեն զործը : Ուսուցիչներ՝ գաղափարի ուժ ունեցողներ են, անոնք կոչուին Պղատոն, Արիստոտէլ, Պէտրին կամ Քանտ, Աստուծոյ գիտութեան հնաւորներ են, խորհրդանշելով միտքը, հշմարտութիւնը : Իսկ սուբքերը մարդեր են, որոնք աւելի մօտ են Աստուծոյ, որոնք աւելի մեծ չափով իրենց մէջ կը կրեն զԱստուած, անոնք միջնորդներ են մարդուն եւ Աստուծոյ միջեւ, շղթան՝ որուն օղակներով մարդը կ'առնջուի Գերագոյնին : Սուբքերը հետեւարար մարդեր են, որոնց ուժը կուգայ իրենց սրբութենէն, որ մասնաւոր տեսակ մըն է ուժի, ու կրնանք ըսել մեծագոյն ուժը :

Մեր մտածումին մէջ, աւանդաբար շինուած սուբքը մնամ, բարի եւ անուշիկ մարդին է : Սակայն արտաքին այս պատկերին ետեւ պարփակուած կը մնայ անոնց խիզախ ողին : Եթէ պէտք ըլլայ սրբութեան հումանից բառեր որոնել, կրնանք զայն փոխարինել բացութիւն, նուիրում եւ զատուած որակումներով : Մարդիկ որոնք զատուած են ոչ թէ ընկերութենէն, այլ աշխարհի չարութենէն, չարութեան ողին, եւ կը հետապնդին այն՝ ինչ որ կայ դարերու ետեւը, այսինքն մարդկութեան ապագան :

Եղթայակիր իր անձին վրայ կը կեզրոնացնէ առաջին եւ վերջին զոյզ յատկանիշները, անիկա հերոս մըն է իրեւը զործիչ ու սուբք մը՝ գործը ծեռնելու կերպին մէջ : Իրապէս սուբքերու յատուկ է մեծ բարեկարգութիւններ իրագործող ողին, չարութեան եւ քանդումի դէմ խիզախելու եւ զինուելու ողին : Համայնքներու եւ մարդերու շինութեան գործը կը կարօտի բարոյական մեծ ուժերու :

Կեանքի մէջ եթէ կան բանդոզ մարդեր, կան անտարակոյս նաեւ շինող հոգիներ : Մարդեր՝ որոնք արեւու ճառագայթի պէս կեանք կուտան իրենց հպած ամէն բանի : Մարդեր՝ որոնք կ'առաջնորդեն իրենց նմաններու լաւագօյն եւ բարձրագօյն վիճակներու եւ հշմարտութեան : Ասոնք շինող մարդեր են, վասնզի ով որ իր շուրջը արժէքներ չի նշմարեր, եւ արժէքներու կարեւորութիւն չի տար, դժուար թէ կարենայ արժէք մը ըլլալ :

Ասոր հակառակ մարդեր կան որոնց ամբողջ զործը բանդել է : Անոնք յոռետես, հիւանդ, ամբարհաւան եւ մանկամիտ հոգիներ են : Վայ այն երկրին կամ հաստատութեան, ուր այս բանդիչ ըննադատութիւնն է բաժինը մարդոց ականջներուն եւ լիզուին : Վայ այն ժողովուրդին, որուն կը պակսին նեզ, գլխակից եւ շինարար ողիով գործարոներ : Եթէ զործի մը մեծութիւնը եւ ազնուութիւնը կը չափուի այդ զործին համար կիրարկուելիք եւ պահանջելիք ուժերովը, բանդողը ատելութիւն, կիրք եւ նախանձ ունի միայն, մինչ անոր հակառակ շինողը համակրանք, միտք, համբերութիւն երազ ու յոյս կը տածէ իր մէջ :

Քիստոնէութիւնը շինելու եւ կատարելագործելու մեթոտին եւ սկզբունքին կը հաւատայ, անոր համար յառաջգիմութեան կրօնն է ան, կատարելութեան իր յարացոյցը մարդը Աստուծոյ հաւասարեցնելու չափ նախատեսութիւններու կը ծգտի :

Եղթայակիր սուբք մըն է եւ հերոս մը նոյն ատեն : Սուբքերը «անաշխարհային» են, աւելի բացորոշ բառերով, օտարականներ եւ պանդուխտներ այս կեանքին համար, այս կեանքի արտաքին երեսին, դրսերեւոյթին համար : Եղթայակիր իր օրերու տըրտմութեան, նկարագիրներու խաթարման եւ ապիկատութեան չէր կրնար պատկանիլ անտարակոյս, մաս չունէր անոնց հետ, զատուած կը մնար այն բոլորէն որ իր դարու

մարդոց կը մնար, իբրև լինակ եւ արտայայտութիւն մարդուն յոռի միտումներուն։ Որպէսզի իր հոգիին կարենար մաքրագործել տիղմը՝ ժամանակէն ու մարդերէն գոյացած, անհրաժեշտ էր որ ինքը առաքենի եւ անթիծ ըլլար։

Միւս կողմէն Շղթայակիրը որքան սուրբ, նոյնքան եւ աւելի, հերոս մըն է, եթէ ինչպէս յիշեցինք, նկատի ունենանք դպիկի ժամանակն ու պայմանները, որոնք իր դարուն էին, ուր մարդկային անպարազիծ լրութիւնը երկինքին դէմ այնքան տրտմօրէն իր գմբէթն էր յօրիներ։ Եթէ ան պահ մը վարանքով կը մօտենար այս դժուարատար գործին, այդ վարանքը սակայն քաջութեան պակասէն չէ որ կուգար, այլ իր գործին ամբողջական գիտակցութենէն։ Ամէն ճշմարիտ հերոսի շրթներուն «Անցո զբաժակս զայս հինէն» խօսքը կայ։ Միայն ծանծաղամիտներ եւ յանախ գործին տարողութիւնը կշռել չգիտցողներ, մանուկի մը խանդավառութեամբ յանձնառու կ'ըլլան իրենց ուժներէն վեր գործերու ստանձնումին։ Մեր եկեղեցւոյ բոլոր երանեալ հայրապետները Մեծն ներսէմէն սկսեալ մինչեւ մեր օրերու իր անուանակից Վարժապետեան, այդ վարանքն են ունեցեր։ Սակայն իրենց ազը պարտականութեան մատին դնելէ վերջ, այլեւս ետ չեն դարձած։ Տարբեր չէր կրնար ըլլալ պարագան Շղթայակրին, անիկա իր յանձնառութենէն վերջ իր հոգիին բոլոր թեւերութը կ'առնջէր ինքինքը երուսաղէմի Աթոռի գործին, անոր բարեկարգութեան եւ շինութեան։

Սակայն արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ առանց Կոլոտ պատրիարքի հեռատես, կորովի եւ նուիրեալ ջանքերուն, դիւրին պիտի ըլլար այդ գործը։ Անոնք, ինչպէս այլուր, հոս եւս Ս. Աթոռոյ նուիրական աշխատանքին մէջ զիրար կը լրացնէին ու կը գերազանցէին։

Առանց այս անզուգական զոյգին արժէքներու գուգակշիռը ընել փորձելու, պէտք է ըսել թէ Յովհաննէս Կոլոտ պատրիարքը միտք մըն էր աւելի, իսկ Շղթայակիրը խիղճ մը։ Մէկին մէջ ժամանակի բարեկարգութեան իտէալը կայ, միւսին մէջ խղճմտանքը։ Մին խօսքի, կորովի եւ կամքի աղքարակն է, մեր նուիրական դարերու երակներէն աւազանուած, միւսին մէջ քրիստոնեայ հոգիի տրամն է որ կը բեմադրուի, զոհաբերութիւններով շողափայլ։

Կոլոտ պատրիարքը իմաստուն մըն է, Շղթայակիր սուրբ մը։ Առաջինը իրերը կը տեսնէ այնպէս ինչպէս որ են, երկրորդը ինչպէս որ պէտք է ըլլային։ Առաջինը կը ծրագրէ ու կ'անցնի անոնց գործադրութեան, երկրորդը այդ հաստատումին մէջ կը զեղու զինք ոգեւորող համոզումին ջերմութիւնը։

Բաւական չէ իրաւունք ունենալ, պէտք է նաեւ համոզիր ապացոյցներ տալ, եւ յառաջադրուած դատին պատկանիլ մարմնով ու հոգիով։ Անձին զոհը, ընկերութեան վրայ կրօնական կամ բարյական աղքեցութիւն մը ի գործ դնելու համար, առաջին պայմանն է։

Եւ այս ճշմարտութիւնը միայն Ժ. Դարուն համար չէ. անիկա բոլոր ժամանակներուն կը պատկանի։ Կրօնական հաստատութիւններ արդարեւ միշտ պէտք ունին բարեկարգութեան, մարդկային ընկերութիւնը, ինչպէս բոլոր կենդանի գործարանաւորութիւնները, շարունակ պէտք ունին սնանելու վերանորոգուած հոգեկան սնունդով մը։ Կրօնական նիւթապաշտութիւնը, ծածկոյթին տակ դիմակաւորուած անբարոյականութիւնը, առանձնաշնորհեալներու հասակութիւնը, ամէն ժամանակի մէջ կ'երեւին եւ կան, եւ խղճի եւ անշահամէտ հաւատքի մարդոց պարտականութիւնն է անդադար պայքարի այս շնորհմերու եւ ապականութեանց դէմ։

Ասոր համար չի բաւեր զիտնալ չարիքը, այլ եւ պէտք է զոհուիլ գիտնալ անոր համար, շղթայել ինքինքը, յետոյ զանոնք շղթայել կարենալու համար։ Անոր համար Յովհաննէս Կոլոտ պատրիարքին բոլ անհրաժեշտութիւն մըն էր Շղթայակիրը, եւ փոխադարձաբար։ Անոնք երկուքը երջանիկ միացումով մը զիրար կը լրացնէին զոյգ աթոռներու բարեկարգութեանը մէջ։ Մին չարիքը շղթայի զարնելու կարողութիւնը ունէր, միւսը անոր համար շղթայուելու բարեյօժարութիւնը։

Ա. Դ. Ա. Մ. Ա. Ն. Դ. Ն Կ Ա. Ր Ա. Գ Ի Բ Ը

Երուսաղէմի մէջ Հայոց վանքը, իր դարաւոր իրաւունքով, շուրջ երկու հարիւր տարի առաջ, ինչպէս ըսինք, տրտում արարքներու եւ գայթակղութեան դատը էր եղած: Ամէն կողմէն շշշտուած անվատահութիւնը իանթաքչելի զեղծումներու հանդէպ՝ լրում առաջ բերած էին ամենուրեք: Երկիւղածութիւն թելագրող ամէն սրբութիւն, բարեպաշտութիւն արծարծող ամէն յիշատակ, բրիստոնէութիւն ներշնչող ամէն աւանդութիւն եւ երականութիւն՝ սրբուած ու ջնջուած էին: Եւ երուսաղէմ, որուն ուխտաւորը ըլլալ գերագոյն պարծանքն էր հայ բրիստոնէին, սրբազնութիւն, մրգապահներու տաղաւարի մը պէս բայթայուած էր:

Անկումն ու կործանումը այնքան խորունկ, այնքան ողբերգական էին՝ որ ամէն մարդու գործը չէր այս տրտութեան դէմ խիզախսել: Աղամանդի պէս ամուր նկարագիր պէտք էր, կարենալ այդ գժուարութիւնները յաղթահարելու: Շղթայակիր յանձն առաւ մտնելու այդ քառսին մէջ, եւ տարիներու անձնուէր յոզնութիւններով նախանձելի ըրաւ կրօնական ջերմեռանդութեան այդ խառնարանը: Շղթայակիրը իր շղթայով բոլոր սիրտերը կապեց երուսաղէմին, եւ բոլորը հիացումով դիտեցին նկարազրի այդ մարդը, իսկ յաջորդ դարերը երախտագիտութեամբ կեցան իր յիշատակին առջեւ:

Սհա դէմք մը՝ որ զեղծումները, հակակրութիւնները կոխկոտելով դիմած էր իր շինարար նպատակին:

Սհա դէմք մը՝ որուն բովանդակ գործունէութիւնը անկեղծ եւ անկաշառ նուիրում մը եղաւ բարեկարգելու ու բարեզարգելու երուսաղէմի ազգային Պատրիարքութիւնն ու Աթոռը: Մեծ միտք մը ըլլալէ աւելի, մեծ սիրտ մը, քաղցր ու հեզ նկարագիր մը եղաւ, այն մաքուր ու գրաւիչ տիպարը, զոր որակելու համար կարելի է գործածել միակ ու համապարփակ որակում մը՝ ոտորը բառը:

Անցած պէտք է ըլլայ բոլոր խոնարի ու ստուերախիտ արահետներէն, ուրկէ անցնիլ պարտադրեցին իրեն՝ հարկն ու խլողնը: Մըտի եւ կամքի իր այդ անփոխանակելի առաւելութիւններու շնորհիւ անիկա պիտի կրնար փրկել երուսաղէմի Աթոռը, արժանանալով ազգին եւ այս Աթոռի ջերմ երախտագիտութեան:

Ի Բ Ց Խ Ծ Ա Տ Ա Կ Ը

Երկու հարիւր տարի անցեար է այն օրերէն ի վեր, երբ Շղթայակիրը միլով, սպիով, օրնութեամբ ու փառքով կը լեցնէր այս աղքատացած Աթոռը, սակայն որքան անցած են տարիներ, այնքան աւելի քաղցրացած է իր յիշատակը, ու մնցած հմայքը իր յաջորդներու սրտին մէջ:

Ճարդ ստգտանքը չէ մօտեցած իր անունին, եւ ազգային պատմութեան նկարասրահին մէջ, եւ սերունդներու երախտագիտառութեան առջեւ իր պատկերը մնացած է միշտ պայծառ ու գեղեցիկ, խունկով ու լոյսով փառաւորուած:

Կոլոտ եւ Շղթայակիր մարդեր եղան որոնք նման Սահակ - Մեսրոպ հրաշագործ զոյգին, միասին տքնեցան ու երազեցին եւ համատարած աւերին ու ողբերգութեան մէջ ստեղծեցին գեղեցիկ գործեր՝ արժանի դարերու երախտագիտութեան:

Պատմութիւնը խորհրդանշաններ ունի: Ամէն սերունդ ժառանգութիւն մը կը թողու իր յաջորդ սերունդին, ներշնչման աղքիւր մը: Ամերիկեան ժողովուրդը որ կարծուածէն շատ աւելի ազատասէր է, ունի իր ազատութեան զանգակը, Ֆիլատէլֆիոյ քաղաքապետարանի մեծ աշտարակէն կախուած: Գերմանները՝ Վալհալայի գերմարդերու զաղափարէն կը ներշնչուին: Անզիխացիք Թրաֆալկարի Սըուէրը ունին: Երուսաղէմի հայ եկեղեցականը ունի Շղթայակիրի գործն ու շղթան, իբրև իր կեանքին, իր գործին եւ իր նուիրումներուն գերագոյն խորհրդանիշ, ու փառք:

Ե. Վ. Տ.

ԳՐԻԳՈՐ ՇՎԵՅՉԱԿԱՆԻ ՊԱՏՐԻԱՐք ԵՐՈՒՍԱԼԵՄԻ (1715-1749)

Մինչ Տարօնի վանքին մէջ աղօթքի և ճգնութեան օրեր կ'անցընէր Գրիգոր Վ.րդ. Շիրուանցի, ասզին Պոլսոյ մէջ նոր պատրիարքութեան բարձրացած իր ուսումնակիցը և բարեկամը, Յովհաննէս Վ.րդ. Բաշլեցի, մայրաքաղաքին մեծամեծներուն հաւանութեամբ կը յանձնարարէր որ Ս. Պատարագի մէջ իրրե Երուսաղէմի պատրիարք յիշատակեն Տարօնի վանքին առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոսը (1715 Սեպտ. 13): Պոլսոյ մէջ տրուած այս որոշումը կը հաղորդուի Էջմիածին, Աստուածատուր կաթողիկոսին, որ մեծապէս կ'ուրախանայ, վասնզի լու կը ճանչնար Շիրուանցիին բարձր արժանիքները, և կը հրամայէ որ Գրիգոր վարդապետ Տարօնէն մեկնի Երուսաղէմ և ստանձնէ առաքելական Աթոռին ծառայութեան ծանրակշիռ գործը: Գրիգոր վարդապետ, չատ մը մերժումներէ ետք, ի վերջոյ կը ստիպուի ընդ առաջ երթաւ ազգին որոշման և 1717 տարւոյ Վերափախման տօնին (Օգոստ. 18) կը համնի կ. Պոլսու Կոլոս սրտաշարժ խօսքերով և արցունքներով կ'ողջունէ իր հայրապատիւ բարեկամը.

«Ո՞վ սուրբ տեղեաց պսակադիր,

Խոնարհեցար և եկիր,

Երեսս ի հող և մոխիր,

Ճանապարհու որ Եկիր» (Հաննայ, էջ 128): Շիրուանցին, հոգ իմանալով Երուսաղէմի տապիհապալից դրութեան սրապայոյդ մանրամասնութիւնները, իրեւ Երուսաղէմի Պատրիարք 1717 Հոկտ. 2ին կը զրէ իր անդրանիկ կոնդակը և կը զրէ Երուսաղէմ, որով:

1. — Իրեն լիազօր փոխանորդ կը կարգէ Երուսաղէմացի Յովհաննէս (Հաննայ) վարդապետը, և անոր կը յանձնէ Ս. Աթոռին բոլոր գործերուն, գոյքերուն, մուտքին և Ելքին հակողութիւնը:

2. — Քանձապետ կը նշանակէ Մահատիսի Մարկոսը, իրեն օգնական տալով կիւրեղ վարդապետը, Տէր Մկրտիչը, Մահատիսի Եռուառի Խափան, Մահատիսի Մկրտիչն ու Մահատիսի Պետրոսը:

3. — Մահատիսի Մարկոս գանձապետին կը հրամայէ որ իր հինգ օգնականներուն գիտութեամբ և փոխանորդ Յավհաննէս վարդապետին միջոցաւ յանձանձէ Ս. Աթոռին պէտքերը և ի հարկին վճարէ պարտքերը:

4. — Յոլոր միաբանները կը յորդորէ որ հազարանդին իր փոխանորդին և օգնեն իրարու:

5. — Յովհաննէս վարդապետին կը պատուիրէ որ իշահ Աթոռին աշխատի եւ ըլլայ անաչառ ամէնուն հանգէպ:

Գրիգոր պատրիարք ցոյց տալու համար հասարակութեան թէ ո՞րքան ծանր պարտքի տակ կը հեծէր Երուսաղէմի Աթոռը, Երկաթէ գտուարակիր շղթայ մը կ'անցընէ վիզէն և բանալիով կը կղպէ, ուխտելով որ պիտի չհանէ զայն մինչև որ Ս. Աթոռը ազատուի պարտքի իր կապանքներէն: Այս վարդապետի մէջ անապահութեան գուներուն առջև՝ հանգանակելու համար բարեպաշտներուն նուէրները և աղատելու ազգին պանծալի Աթոռը պարտապահանջներու անտանելի նախատինքներէն: Այդ պատճառաւ է որ ժողովուրդը տուած է իրեն նորայակիր Ժակիիրը, որ այսօր չատ մը պատուանուններէ աւելի քաղցր կը հնչէ մեր ականջներուն:

Մինչդեռ Ս. Յակովքեանց մայրավանքին ծանրակշիռ պարտքերուն ահարկու մզձաւանջը կը տանջէր Ծղթայակրի հոգին, նոր փորձութիւն մը երկան կ'ելլէ յանկարծ, այսինքն Ս. Յարութեան կինաւուրց տաճարին նորոգութեան հարցը, զորյաները և լատինները յարուցած էին: Հակայական ծախքեր պահանջող այդ ձեռնարկն ալ կ'աւելինար Ծղթայակրի արդէն իսկ ծանրաբեռն ուսերուն վրայ: Բայց Աստուծոյ օգնութեամբ և Յովհաննէս կոլոտի և ազգին գլխաւորներուն ձեռնարկութեամբ կարելի եղաւ Սուլթանէն ըստանալ յատուկ հրամանապիր, որով հայերը կ'արտօնուէին նորոգելու Ս. Յարութեան մէծ տաճարին մէջ իրենց սեփական սըր-

բատեղիները։ Թագաւորական հրամանաւ գիրը կը զրկեն Հաննայ վարդապետին և կը պատուիրեն որ անվարան սկսի նորութեան գործին։ Կը շփոթի Հաննայ, վասնպի ոչ մէկ դահեկան ունէր պատրաստ, բայց յոյզե զրած Աստուծոյ, և իր պատուական Պետին անձնուիրութեան վլրայ, կը ձեռնարկէ վերաշնութեան, և ոչ միայն մեր, այլ և մեր կողմէ Գալտիներուն և Ասորիներուն արամագրուած սրբատեղիներն ալ վայելչապէս կը նորոգէ։

Գրիգոր և Յովհաննէս պատրիարքներու դիմումով Աստուածատուր կաթողիկոս նուիրակներ կը հանէ որպէսզի հանգանակութիւններ կատարեն և օգնեն Երուսաղէմի Աթոռին։ Եղթայակիր հետզհետէ հասնող գումարներով կը հասուցանէ Ս. Յարութեան նորոգման ծախքերը, կը վճարէ մաս առ մաս Ս. Աթոռին պարտքերը և կը գնէ զանազան հասութարեր կալուածներ Յովպէի մէջ։

Այսպէս Գրիգոր պատրիարք երկու տարի և չորս ամիս կը մնայ Պոլիս և գործերը բաւական կարգի կը դնէ, ապա մայրաքաղաքին մէջ իրեն փոխանորդ կը նշանակէ Յովհաննէս Կոլոս պատրիարքը եւ 1720 Փետրուարին ցամաքի ճամբարվ կ'ուզեսորի գէպի Երուսաղէմ։ Երբ կը հասնի Հալէպ կը մնայ հոն ժամանակ մը և կը նորոգէ Հոգետունը։ Ապա կը մտնէ Դամակոս, հոն ալ կարեսոր նորոգութիւններ կ'ընէ Եկեղեցին և Հոգետան վրայ, եւ պարտքեր կը վճարէ։ Վերջապէս Երուսաղէմ կը հասնի 1721 Փետր. 12ին։ Իր սըրբութեան և առաքինութեան համբաւը իրմէ տոաջ հասած էր Երուսաղէմ, որուն բնակիչները խուռն բազմութեամբ կը փութան դիմաւորելու Առաքելական Աթոռին զարմանալի կալանաւորը։

Եղթայակիր անմիջապէս գործի կը ձեռնարկէ Ս. Աթոռը բարեկարգելու նպատակով և նախ կը կանոնաւորէ Միաբանութեան կենցաղը և կը սանձահարէ այն միաբանները որոնք անոպայ կեանք մը վարելու վարժուած էին։ Ամէնօրեայ Եկեղեցական պաշտամունքներուն վայելուչ կերպով կատարումը իրագործելու համար հեղաքարոյ և հաւատացեալ կրօնաւորներ կը կոչէ պաշտօնի։ Ան կը գնահատէր իւրաքանչեան վեհական պատրիարքին որ այդ շղթան նախատինք մըն էր ամբողջ ազգին։ Եւ գործնական կերպով ցոյց տալու համար իրենց կարեկցութիւնը հինգ հազար դահեկան ալ կը յանձնեն Հաննայ վարդապետին որ նախակին հատանի իր Պետին։ Աղին կամքին առջեւ տեղի կուտայ հեղահոգի պատրիարքը եւ լալով համբուրելէ ետք կը հանէ վիզէն այն շղթան զոր կրած էր իրեւ պահծալի չքանչան մը։ Առէ յետոյ էր որ առաջին անգամ ըլլալով Եղթայակիր կը բարձրանայ Առաքելական Աթոռ և կը պատճառէ մեծ ուրախութիւն Միաբանութեան և ժողովուրդին։ Պարտքերու ամբողջական ջնջումը կ'իրականանայ 1728ին, Եղթայակիր ընտրութենէն տաս տարի վերջին

Երբէր իսկ վատերը կը խրատէր ու կը սաստէր իր անձին օրինակը ամենէն վերը կը փայլէր իրբեւ լուսաւոր տիպար սրբութեան, վեհանձնութեան և աշխատասիրութեան։

Եղթայակիր վիզէն գեռ կախուած կը մար պարտքերու շղթան։ Ան թէւ յաջուղած էր մուրհակներուն կարսոր մէկ մասը վճարել, շատ մը կալուածներ և թանկագին իրեր զրաւէ աղատել, և նոյնիսկ նորոգել ու շինել զանազան կալուածներ, այսու հանգելք չէր հասած իր նպատակէտին որ էր Ս. Աթոռը իսպառ աղատել պարտքերու բեռէն։ Նոյնիսկ փափաք յայտնեց որ քաղաքէ քաղաք և զիւղէ գիւղ ըրջի և նուէրներ հանգանակէ, քայց մայրաքաղաքի ազգայիններու ժողովը յարմար չտեսուայդ այդ ձեռնարկը, և ուրիշ միջոցներուն կացաւ վանքին օժանգակելու համար։

Ութ տարիներ արդէն անցած էին երբ Գրիգոր պատրիարք իր պարանոցէն կախած էր խորհրդաւոր շղթան։ Այդ միջոցներուն կաթողիկոս ընտրուած էր Կարապէտ Բ. Ունիցի (1726) և կը գտնուէր Կ. Պոլիս։ Հոն էր նաև Հաննայ վարդապետ, Թովմաս և Յակով վարդապետներուն հետ, ուր գացած էին Եղթայակիր հրամանով, եպիսկոպոսական աստիճան ստանալու նուրների կաթողիկոսէն։ Այնտեղ կը կատարուի խորհրդակցութիւն մը ազգին հոգեոր և մարմեաւոր իշխաններուն մասնակցութեամբ և կ'որոշուի զրել Գրիգոր պատրիարքին որ այս հանէ շղթան իր վիզէն, քանի որ Աստուած աղատած էր Ս. Աթոռը այնքան պարտքերէ և վասնզներէ։ Աննոքի դիտել կուտան որ այդ շղթան նախատինք մըն էր ամբողջ ազգին։ Եւ գործնական կերպով ցոյց տալու համար իրենց կարեկցութիւնը հինգ հազար դահեկան ալ կը յանձնեն Հաննայ վարդապետին որ նախակին հատանի իր Պետին։ Աղին կամքին առջեւ տեղի կուտայ հեղահոգի պատրիարքը եւ լալով համբուրելէ ետք կը հանէ վիզէն այն շղթան զոր կրած էր իրեւ պահծալի չքանչան մը։ Առէ յետոյ էր որ առաջին անգամ ըլլալով Եղթայակիր կը բարձրանայ Առաքելական Աթոռ և կը պատճառէ մեծ ուրախութիւն Միաբանութեան և ժողովուրդին։ Պարտքերու ամբողջական ջնջումը կ'իրականանայ 1728ին, Եղթայակիր ընտրութենէն տաս տարի վերջին

Պոլսոյ մէջ կարապետ կաթողիկոս, Յովհաննէս պատրիարք և Հաննայ եպիսկոպոս խորհրդակցարար կ'որոշեն որ Երուսաղէմի Սթոռը այնուհետեւ չմիացուի Պոլսոյ Աթոռին և աշխարհական նազըներ գործակալ չգրուին Սթոռին իրրև վերակացու, այլ Երուսաղէմի պատրիարքութեան կոչուին Միաբանութեան մէջէն իրենց ծառայութեամբ, փորձառութեամբ և սրբութեամբ արժանաւորագոյն անձեր, Այս որոշման անշուշտ համամիտ էր նաև Ս. Աթոռոյ պատրիարքը:

Բայց Շղթայակիր զեռ ունէր ուրիշ տագնապնէր իր առջև, Ծովագալիկը, որ հայոց և յունաց միջնէ աղէտալի կոփւներու, տեղի տուած էր անցեալին, ահա նուրէն կը հանդիպէր 1729ին: Շղթայակիր հեռատես միտքը կը զգնի առաջքը առնել այդպիսի ողբալի շփոթութիւններու, եւ մասնաւոր աղօթքներով կը դիմէ Աստուածոյ զթութեան վերջապէս կը մօտենայ վտանգաւոր թուականը: Յոյներն ալ իրենց կարգին տրամադրութիւն կը ցուցնեն խաղաղ լուծման մը, կ'ընդունին Շղթայակիրի առաջարկը, որուն համաձայն յոյներու Զատկին, որ հայոց ալ Ծաղկագալարդն էր, մինչև իրենց արարողութեանց վերջանալը ոչ մէկ հայ պիտի մտնէր Ս. Յարութեան Տաճարը, և փոխադարձարար հայոց Զատկին ալ ոչ մէկ յոյն ստք պիտի կոխէր հոն, բացի տաճարին մէջ բնակող միաբաններէն: Երկուստեք ընդունուած այս կարգադրութիւնը կը հաղորդուի կառավարութեան և յատուկ արքայական հրամանագրով կը հաստատուի, և իւրաքանչիւր ազգ առանձին խաղաղ սրտով կը կատարէ Փրկչին յարութեան հրաշափառ տօնը:

Շղթայակիր շնորհարական ձեռնարկաներուն մեծ օժանդակ հանգիսացած է Ակնցի Սեղբեստրոս կամ Սեղբոս Ամիրայ Երեւանեանց, որ 1727ին Պոլսէն Երուսաղէմ ուխտի կուգայ հետք բերելով՝ Ս. Յակոբեանց Տաճարը ծեփելու և բռելու արտօտոնագիրը, զոր Շղթայակիր Յ. Դուռնէն խնդրած էր Յովհաննէս Կոլոսի միջոցաւ: Սեղբոս Ամիրան Երուսաղէմ կը մնայ նունորոգութեան ամբողջ Ընթացքին և կը խրախուսէ պատրիարքը որ բան մը պակաս չմնայ: Այս առթիւ է որ ճարտար նըկարիչ տիրացու Յովհաննէսի ձեռքով գըծ-

ուած ընտիր պատկերներով կը զարդարեն տաճարին պատերը: Նոյնպէս հաճոյատեսիլ յախճապակիներով կը պճնեն տաճարին որմերուն ներքին մասերը և յարակից մատուռներու որմերը: Սեղբոս Ամիրան շատ յիշատակներ կը թողու Ս. Երկրին մէջ եւ ժամուցներ կը սահմանէ ժամարարներուն, որպէսզի ամէնօրեայ պատարագներու միջոցին յիշեն իր հին և նոր ննջեցեալները:

Բացի Սեղբոս Ամիրայէն, Տարսիախցի — Կեսարիոյ գիւղերէն մին — Մելիտոն Ամիրան և իր տիկինը Նազլը, և Սերաստացի Մահտեսի եսայի կը զարդարեն Ս. Յակոբը զանապան շնորհալով:

Երբ Շղթայակիր կ'ուրախանար տիսնելով Ս. Աթոռին բարգաւաճումը և եկեղեցիներուն պայծառանալը, զառն հարուած մը վշտահար ըրաւ զինք, ատիկա իր անձնուէր և հաւատարիմ աթոռակալին Հաննայ վարդապետի մահն էր: Հաննայ տասննէնինգ տարիներ մեծամեծ գժուաւրութեանց և նեղութեանց մէջ ձեռնհասուրէն վարած էր փոխանորդի պաշտօնը: Իր մահը կը գրկէր Շղթայակիրը Աթոռին ամենէն աւելի նույիրուած և կարող իր օգնականէն: Շղթայակիր այնքան կը սիրէր եւ կը զնահատէր իր գործակիցը որ իր իսկ ձեռքով գերեզման իջեցուց և հանգչեցուց անոր մարմինը (1733 Յնս. 11):

Հաննայ վարդապետին մահէն յետոյ Շղթայակիր կը ջանայ յարմար փոխանորդ մը ձեռքբերել: Ոմանք կ'ուղերէն Պարբէլ վարդապետը, զոր ստիպուած կ'ընդունի Շղթայակիր, մինչեւ որ Պոլսէն կուգայ Յակոբ վարդապետ Նալեան, կոլոսի աշակերտներէն, և կը դառնայ Շղթայակիր զնահատութեան և վատահութեան առարկայ և կը ստանձնէ Ս. Աթոռին գործերը, օգնելու համար Ս. Պատրիարքինիր ծերութեան օրերուն:

Եւ սակայն մեծագոյն տագնապը զեռ նոր երեան պիտի գար, որ էր յունաց փորձը Ս. Յակոբն ու հայկական բոլոր սրբավայրերը խելու հայոց ձեռքէն: Անոնք նման փորձ մը կատարած էին Տարօնեցի Աստուածատուր պատրիարքի ժամանակ (1657) և ճախողած էին: Այս անգամ, օգտուելով իրենց բարեկամ կարգ մը ազգեցիկ թուրք պաշտօնեաներու վայելած գիրքէն, կը կրկնեն իրենց ոտնձգութիւնը: Շղթայակիր և կոլոս, ազգին զլիստուրներուն հետ կը

լծուին տեղագին աշխատանքի, ազատեալու համար ազգին սեպհական սրբավայրերն ու սրբազն իրաւունքները: Նալեան Յակոբ վարդապետ կը տանի Պոլիս մեր իրաւունքները հաստատող արքայական հրովարտակները, և Եղթայակիր կը ստիպուի յանձն առնել երկար ու տաժանելի ուղեռութիւն մը գէպի Պոլիս, ուր կը հասնի 1736 Յուլիս 23ին, Ս. Յակոբեանց մայրավանքը նորէն ազատագրելու համար յափշտակիչներու անիրաւ ճիրաններէն: Իր և Կոլոտի ճիգերն ու աղօթքները, Մուրատեան Յարութիւն Ամիրայի և Եջիխւլիսամին գիշերախառն միջնորդութիւնները ի վերջոյ կը յաջողին ստանալու Սուլթանէն Ս. Յակոբի վրայ հայոց պատմական իրաւունքը վերահստատող գիրը:

Հազիւ խաղաղած էր յունաց յարուցած փոթորիկը երբ լատին միաբաններ Ս. Յարութեան Տաճարին մէջ զանազան ոտընարգութիւններ կ'ընեն հայոց գէմ և կը ջանան խափանել մեր կարգ մը իրաւունքները: Եղթայակիր համբերութեամբ կը ջանայ որ բարեկամական միջոցներով համոզէ լատինները ետ կենալու իրենց անիրաւ ընթացքէն: Ի վերջոյ կը ստիպուի դառնալ երուսաղէմ և անձամբ վերահստատել տալ հայոց վտանգուած իրաւունքները: Ան Պոլիս մնացած էր չորս տարի և ևնթարկուած մեծամեծ ծախքերու, յունաց և լատինաց ստեղծած վէճերուն երեսէն:

Ուրախ օրեր հազիւ թէ պիտի տեսնէր Եղթայակիր և ահա նորէն զոյժ մը որ խոցեց իր սիրաը խորապէս: Իր մեծ զործակիցը և Ս. Յթոսին ամենէն կարող պաշտպանը, Յովհաննէս պատրիարք Կոլոտ վախճանած էր ի Պոլիս 1741 Փետր. 13ին, մինչ կը յուսար իր ծերութեան օրերն անցընել երուսաղէմի մէջ, իր եղբայրակցին մօտ, որ իրեն համար յատուկ յարկաբաժին մը շինած էր: Տրտմեցաւ Եղթայակիր, բայց իր սուզին մէջ կը նշմարէր յոյսի նշոյլ մը յանձին պատրիարքութեան բարձրացած Նալեան Յակոբ վարդապետին, որ Կոլոտի ամենէն տաղանդաւոր ձեռնասունն էր և Ս. Յակոբին մատուցած էր արդէն անմունալի ծառայութիւններ:

Եղթայակիր պատրիարքին շատ բան կը պարտին նաև Ս. Յակոբեանց Զեռագրատունն ու Գանձատունը: Զեռագիրները, որ ողբալի վիճակի մը մատնուած էին, ազատելու համար վիճակի մը մատնուած էին, ազատելու համար վիճակումէ, ան զրեց Յովհաննէս Կոլոտին և խնդրեց վարդետ կազմարար մը: Կոլոտ ուղարկեց Գրիգոր ա-

նուն ճարտար արհեստաւոր մը որ նորոգեց վեասուած ձեռագիրները և կաշեպատ կողքեր անցուց, որոնց վրայ երկաթաղիր կազմապարով դրումուած է Գրիգոր պատրիարքի անունը: Խոկ Գանձատունը մեծապէս ճուացաւ Եղթայակիր չնորիկի ստացուած թանկագին զգեստներով և անօթներով, որոնք հայկական ստեղծագործութեան և սոկերչութեան հիանալի նմոյչներ են:

Եղթայակիր Ս. Յակոբեանց վանքին յարակից զանազան տուներ գնելով կը միացնէ վանքին և բոլորը կը շրջապատէ յատուկ պարիսպով, այնպէս որ վանքը բաւական կ'ապահովուի արտաքին ոտընձութեանց գէմ, որոնցմէ յաճախ տառապած էր անցեալին: Ներկայ օրերուն ալ մեծ օրհնութիւն մը եղաւ այդ և շատ կեանքեր և ինչքեր պահովութիւն գտան Ս. Յակոբի օրհնեալ պարիսպներէն ներս:

Եղթայակիր կեանքին վերջին տարիներն ալ ազատ չմնացին ներքին ու արտաքին վիշտերէ, բայց ան հեզութեամբ և համբերութեամբ կը եց այդ բոլորը եւ մինչև վերջը մնաց առաքինի հետեւողը իր Փրկչին: Իր տառապած մարմինը դադրեցաւ գործելէ 1749 Փետր. 12ին, ութունամեայ հասակին մէջ: Իր մահը մեծ սուզ պատճառեց միաբանութեան և բովանդակ ազգին: Ան իր ետև կը թողուր սակայն սուրբ և մեծ մարգու մը համբաւը և յիշատակը, որ մինչև այսօր պարծանքի նիւթերէն մին է Ս. Յակոբեանց Միաբանութեան:

Այսօր գժիսեմ բախտին բերումով մենք վրկուած ենք իր գերեզմանին այցելութիւն մը տալու երջանկութենէն, թէպէտե անոր գամբանը հազիւ հարիւր մէթը հեռուէ մեր շրջանակէն, իր քաղցր անունը սակայն ամէն օր կը հնչէ տնօրինական սըրբավայրերու խնկարոյր կամարներուն տակ, Ս. Պատարագի ընթացքին, իր համանուն մեծ պաշտօնակցին, Պարոնտէր Գրիգորի անուան հետ:

Իր մահուան երկրորդ դարադարը կը խորհինք թէ յարմարագոյն առիթ մըն էր այս երկու սըրբազան հայրապետները անցընելու Հայաստանեայց Եկեղեցւոյ Տօնացոյցին մէջ, վասնզի երկուքն ալ իրենց սըրբակրօն կեանքով վայլած են իրենց ժամանակին և կը փայլին մինչև այսօր, իրերն պաշտամար տիպարներ՝ Հայ Եկեղեցւոյ մեծ հայրապետներու շարքին:

ՆՈՐԱՅԻ ՎԱՐԴԱՊԵՏ

զերսով որ զի գումառեցին պատճեն և առ
շրջ առարկայի և շահելքառակ հաւատավո
տի դժբական շահ ընկայ ու առան որդ
արարտ ուրբայ և հաւատավ պատճեն ո
հինգեցին շահ պատճեն ու առան որդ
ինչ է կամ ա մաս է կամ ա մաս

առան ու առարկայի մեջ ընկայ ու առ
շրջ առարկայի մաս է բարձր պատճեն ու
առարկայի մաս է բարձր պատճեն ու
առարկայի մաս է բարձր պատճեն ու



ՃԵԹԱՑԱԿԻՐ ԳՐԻԳՈՐ ՊԱՏՌԻՈՐՔ ԵՐՈՒՅՈԶԵՄԻ

**Ճա՞ղ մը նիհար ովկիանոսէն Քու գրութեան,
Տեղայ վրան, խուժ անշրդի մեր սիրտերուն,
Տեր դատաւոր, զի աղջն է հոծ վրան նամբուն
Որ կը տանի Քու մեծ սիրոյն:**

ՇՆԹԱՆԵՐՈՒ ԼԵԶՈՒՆ

Մարդեր մանկանցու են, եր կույս իրենց վիշերը,
ասուածներ՝ եր զիտեն լալ ուրիշներու վիշերը:

Պարանոցին ունէր ըրդայ,

Ու ոժերուն՝

Փոքին հազար դարպասներու.

Աջերուն մեղր,

Շուրբին օրնեկնեն եկեղեցւոյ,

Ասուածարեալ մեր հայրերուն:

Հազած այսկերպ զրահն երկաք,

— Պարտի զօտին —

Շինուած ցեղին անհուն ցաւէն

Ծուէն, ծուէն,

Ան կը կենար այսպէս սեմին

Եր երազին:

Պարանոցին ծանր երկաք,

Շուրբին օրնեկնեն,

Ան կը կենար դարպասներուն եկեղեց-

Պալատներու ընեղ մուտքին: [1ոյ,

Ո՞վ էր մուրիկն այս սրբազնի,

Տարածխարհիկ,

Որ սիրտէ սիրս, երկրէ երկիր,

Քարտ էր սուեր ոժերն իր նէլ.

Զէին հանչցած քուն ու հանգիս

Աչըներն իր,

Հսպասին մէջ իր Ասրծոյն

Եւ իր ցեղին,

Հրաւատիպ ու աննահանց:

Պարանոցին ըրդայ ու խաչ,

Դեղին մոխիր երեսներուն.

Ոչ մէկ ըրունիք կրնար սակայն

Պատմել կրակն անոր ձայնին,

Եր կը հնչէր ծանր ու ձոյլ

Աշեաններուն եւ սիրերուն:

Վաճենք ու պալատ, տուն ու խրճիք,

Կը բանային մուտքերն իրենց

Անօրինակ այս մուրիկին,

Այ կը խուէր ըղբաներու կրակ լեզուն:

Արուն սիրտէն տափ սրբութիւն,

Խմասութիւն,

Կը բաշխուէր տոհմիկ, օսար,

Մարգոց բոլոր որդիներուն:

Ան կը բալէր, հրուած կարծես

Մեր դարերէն,

Հրատիրուած մրտածումէն,

Տեսիլներէն ասուածազգեաց

« Ընթիրներուն »,

Գիրն է որոնց այսպէս զօնութիւն

Ու սառապիլ,

Անմահանալ ապա մահով:

Մրդար էր ան,

Փուռէն ելած հացի նըման,

Պարանոցին ունէր սակայն,

Պղինձ ըզդրան,

— Մուրիակ պարտուց —

Աւրիսներու ծով մեղներուն:

Խոնչ ու սրբում եւ ծերացած

Անժամանակ,

Կրրակին մէջ իր յոյզերուն

Առաւելեալ ինք բռնկում,

Կը հալէր իր բաղցրութենէն:

Օրեր, օրեր ու սարիներ

Քալեր էր ան սաժանի ձիգ համբանի-
Յոզնած սիրտով, բուց երջանիկ,

Նըման մէկուն որ չի փախչիր
Կեանի զիրէն :

Պարանոցին պղինձ օքղբայ,
Թարթիներուն՝
Փուշն հազար համբաներու :
Զհարցուց որ մ'իր Ասուծոյն,
Թէ ո՞ւր այսպէս զինք կը սանէր,
Ասանգական սաղարդի պէս
Չոր կը հոսէ ըռնչը հովին :

Գիտէր, գիտէր,
Թէ բըռնակալ սուրե Իր սիրոյն,
Կը խորտակէր թէլերն ամէն
Քըմայիներուն,
Թէ ուղիէն արցոնիներու
Եւ արիւնին,
Ճամբաներէն խորախորհուրդ,
Մենք կը հասնին Իր մեծ սիրոյն :

Գիտէիր դուն
— Ասուածարեալ մեծ հայրապէս —
Թէ կը գրոի չարիքին հես
Ամէն բարիք,
Վըրան անհուն Իր մատեանին,
Բայց չի կորսուիր հեւք մը աղօք,
Կարիլ մ'արցոնիք, ող մը ծըպիս,
Կըրուքին մէջ իր անսահման
Արդարութեան,
Մեղի ծովուն վըրայ կամար,
Ու կը փայլի զերդ ըղական
Յաւիտեանէ մինչ յաւիտեան :

Գիտէիր դուն,
Թէ մարդն է չար ու զազրեին,
Ճերմակ ներկած մեղենքը իր.
Թէ բառերէն իրեն կախադ
Հոսք կուգար սեւ մեղենքու :

Գիտէիր դուն,
Զարդարանար չար չարով,
Արինն ինչպէս չի լուացուիր

Ս.յլ արիւնով :
Լաւ էր խուել ողը ներման,
Զերդ վարագոյր ոսկեկարան,
Վրան սրտին,
Հում կաք ծըծող
Մարդոց բոլոր որդիներուն :
Ինչ շահ բանալ խեցին մեղաց,
Փուր փուր լոյսին հանել
Ցեխը մարդոց :

Բարիքն է լոկ մեզ ապրեցնող,
Լասքը ինչպէս
Վեւեն անհուն մեղի ծովուն :
Բարի անուն եւ յիշատակ,
Մեր ամենէն անկապտելի եւ իրական
Գանձերը սուրբ,
Լոկ կը յանձնենք մենք դարերու,
Եթեն բիւրեղ ու մարգարիս :

Պարանոցին երկաք անուր,
Սըրտին ժըպիս .
Խաղաղութեան ըունչի մը պէս
Դուն կուգայիր ծիածանուիլ
Սյա սուրբ յարկի երկնելին մէջ,
Ծաւալելով տարաշարիկ
Խունկն հոգիիդ,
Օծող սիրտերն երկնի շաղով :
Սոսւերներն խակ այս սուրբ յարկին,
Նկարներէն իրենց խոժոռ,
Քաղցրահայեաց ու ժըպիտով
Կ'ողջունէին բու գալուսքը
Շնորհարեր .
Խաղաղութիւն կ'իջնէր անձէդ :

Մարդոց չարիքն ու պըղծութիւնն
Անպարազիծ,
Գրմբէր նետած մինչեւ երկինն,
Կը յաւակնէր իր ետեւէն
Քաւել, սանիլ,
Ժառանգութիւնն այս սրբազն :

Որոն լոյսերն էին խաւար, մատզան
Սիւներ՝ կործան :

Ար վիրաւոր, արիւնաբամ, որդի բողջ
Արդիներէն իր հարազատ .

Նըման անոր, այն եղիելոյն, ,

Օր մը ինկած վերերով լի, ,

Ճամբուն վրայ Երիխովի :

Տարիներով ոչ ո՛վ ուզեց մատուցանել

Իր ըրբներուն դեղ ու դարման, ,

Եւ վերերուն ալ բալասան :

Դարձած այսպէս աղքիւր չորցած, ,

Գոս ապառած,

Հայն ու օսար խոյս կուտային

Խրմէն դժկամ, ,

Կարծես ախտին չար ժամատախին

Ուրուականէն :

Անէծ անուան յիշատակին, ,

Կը կարդային օրը եօթ յեղ, ,

Մօսն ու նեռուն մարդեր բոլոր :

Հոգեմաս ու ներդի զարդար

Անուններ * * բարսուր ուր

Ու դուն եկար, և զայն մայուս ուր

Խուժ, անջրդի սիրտերուն դէմ

Մշակ արդար, ,

Պատուած անիծակուռ

Մուրհակ պարտուց,

Նիւրուած այսպէս ձեռքերէ չար,

Խրեւ անէծ,

Խրեւ ժանզոս ըղբայ ինկած

Պատանոցին այս դարաւոր

Հաստատութեան :

Ու դուն եկար,

Քաղցր յուզումով կը դողային

Ըստուեները այս սուրբ յարկին :

Խաղաղ, անոււ,

Ցողն առտուան կ'իյնայ ինչպէս

Բաժակին մէջ ծաղիկներուն,

Հոգիդ դալար զեր շատրուան

Կը բացուէր այս յարկին վրայ, . . .
Ծաղկեցնելով սիրտերը խուժ, , . . .
Արզիկնելով անումն հունիքն
Ստելութեան սեւ նախանձին :

Կոսկիանար ու կը բացուէր զի ո՛վ
Մուրերուն մէջ,

Այզը կարմիր, սէրը նրգօր,

Ամէն օր նոր նու երազին,

Ար դարէ դար, , ,

Խրեւ արին, իրեւ նըսար,

Կը բաշխուի զաւկըներուդ

Այս դարաւոր հաստատութեան :

Հոգետօն էր, սօն տաղաւար,

Սուրբ Յակոբայ գմբէրին տակ

Պատուելով աղջը խորունկ

Քուն դարերուն,

Կայգեւորէր հոգին պայծառ

Հայատանեաց Եկեղեցւոյ:

Նորէն ծաղիկ կը բանային,

Խորանն ու բեմ,

Մոմ ու կանքեղ,

Մուրն ընելով ոսկի ոստան

Ու առազանց, զոր մեջ ամի բազ

Ըղձանեներու կարօսակէզ,

Լուցուած խորէն խորախորհուրդ

Մեր դարերուն :

* * *

Տարիներ վերջ,

Եւուրին՝ ժըպիս, աչին՝ արցունիք,

Երանելին բազմաչաշար,

Սիրը որուն չնանչըցաւ

Դուլ ու դադար,

Աչերն որուն տարիներով

Չունեցան նուն .

Աղօրաձեւ,

Կեցած Տիրոջ պատկերին դէմ,

Կը դողային իր ըրբունեներ :

... Սասուածորդի՛ ,
Ցուրտն է ինկած վրան կրակ
Եմ օրերուն ,
Ու մօսն եմ ես գերեզմանին ,
Ափ մը ծովէն ժամանակին ,
Որ կը լեցուի մարդոց ցաւով
Ու երազով :

Մոմ է նուաղ ,
Որ հալեցաւ աւտանակին վրայ փառ-
Աշխարհն է մուր , իիդ :
Ու մենք մոմեր ,
Մոմեր ներմակ , մոմեր կարմիր ,
Վայ աւտանակ չունեցողին :

Սասուածորդի՛
Քեզմով միայն մենք կ'ըլլանք ճառ
Մեր մեղիերուն ,
Քստեղծելու տիլմէն անձեւը լրջերուն :
Քու ափերուդ մէջն են անեղ
Միւրերն ամէն մարդոց բոլոր :

Դաղ մը նիհա՛ր
Ովկիանոսէն եռ զըրութեան ,
Թող միշ իջնէ զերք մանամայ ,
Մենասանին վրայ այս սուրք ,
Փարատելու աղջը մըռայլ

Ճամբաներէն սերունդներու ,
Որ կը սանի եռ մեծ սիրոյն :

Ոչըդ հրզօր ձոյլ պահպանակ ,
Ընդդէմ բոլոր չարիներուն երեւելի աներեւոյք :
Խաղաղութիւն եւ բարութիւն ,
Վրան զալիք տարիներուն ,
Մուք սիրտերուն մարդուն մարդուն :
Մարդոց բոլոր որդիներուն :

Տագնապ , կրակ ու տառապանի ,
Որոնք կէս դար
Ճալածեցին մարմինն իր խեղն ,
Զերք վարագոյք
Կ'ինար այիւս իր երեսէն :
Ու կը հանգչէր իր սուրք հոգին ծոս
Սյս աշխարհէն ,
Ուկի բարձին երկինքներու :
Հոսքը վերջին իր աղօքին ,

Դեռ դողացող իր ըրբերուն ,
—Պահէ՛ , ով Տէր , Աւխսն այս անփորձ ,
Թող չպակսի ձերք մաքուր
Իր կանքեղին ,
Հոգիներէն սրբազն հուր — :

ԵՂԻՎԱՐԴ



ԽԱԶ ՇՆԹԱՅԱԿՐԻ



Դեռ պատանի երբ եկայ
Զինուորուելու այս Ուխտին,
Տեսայ կախուած մնկուսի
Պղինձէ խաչ մը մթին,
Աւանդատան մերկ պատին:
Ինծ պատմեցին մեր հիներ,
Թէ խաչն այդ կախ էր ինկեր
Պարանոցէն այն մարգուն
Որ Շիրուանցի կը կոչուէր:
Խաչն այդ տխուր, խաչն այդ սեւ,
Երեն եղած էր ընկեր
Տառապանքի օրերուն,
Այս Աթոռի սերտ սիրոյն:
Հայուն երկեր, հայուն սիրտ,
Բացուած դարպաս մը ինչպէս
Իր գերազանց հոգիին:

• • • • •

Ու այդ օրէն ան դարձաւ
Այս Աթոռին սրբազն
Մեծ պատրիարք վշտակիր
Երանաշնորհ ՇԴԹԱՅԱԿԻՐ:
Սուզը վերցաւ այս Տունէն,
Օտարիներու լուծն անարգ,
Պարտրին վիշապը վայրագ,
Կը նահանջէր կորակոր:

*

Երկու լրման դարերու
Անջրպետին դէմ հակայ,
Հոգիս բացուած է հիմա
Քու հոգիիդէմ զիմաց:
Պարմաններուն մեր փորբիկ
Մենք կը պատմենք քաղցրօրէն
Պատէն կախուած մեծ խաչին
Խորհուրդն անանց ու խորին:

*

Դարեր կ'անցնին, բայց մարդիկ
Աչք սեւեռած այդ խոնարին
Աստուածային նշանին,
Վիզէդէօր մը ինկած կախ,
Երբեւ կտակ մը նորոգ
Բոլոր անոնցնոր կուգան
Այս տան օրննէնքն վայելել:

ՃԱՅԱԿԱՋՈՒՆ Ա.Ա.ՐԴԻ.Ա.ՊԵՏ

ՈՎ ՆԸՄԱՆՆԵՐ ԻՐԱՐՈՒ...

205

ՃՎԹԱՑԱԿՐԻՆ ԵՎ ԿՈԼՈԶԻՆ

Մրազեղուն հաւասՔով օրինեալ հըրացքն Արարչին,
Որ անծանօթ երիզով զօդեց իրար ձեր հոգին,
Սւանդութեանցն հայրենի ու փառեցրուն ալ անոր
Ընծայելով կեանելը ձեր նուիրումով բարեզօր :

Տարածուեցաք մեր վըրայ որպէս անամպ դուք երկին,
Եղաք թիւախ սրեւրու պատելուրեան խորանին,
Ո՞վ նըմաններ իրարու բայց աննըման երրորդի,
Մաքառող միւս չարին դէմ, սրւած բիկունիք բիկունիքի :

Չեմնեցիք նիւրը բաղցով, կըսացնելու մեր հոգին,
Չունեցաք քուն ու նանգիս, ի հենուկըս ձեր կեանեին.
Նըկըրտեցաք բարձութիւներ, արհամարհած խոչընդոս,
Փոխադրելու ազգն աղկաղի դէպ հորիզոնն անալօս :

Նախախնամող Աջն հզօր ձեզ իրարու էր բերած,
Արծարծելու սրմոյն շահն ՀաւասՔի Տան իմ հիւծած...
Կանգուն է ան այսօր դեռ, եւ դարեւրու կուրծք ցըցած,
Որու ուլիչին տակ կ'առնէ հոգիս բոիչք վերասլաց :

12 Նոյեմբեր 1950
Երևանի պատմական թանգարան

Գ. ՄՈՒՇԵՆՑ

Հայոց ազգական գործականության
մասնակիության պատմական թանգարան



ԳՐԱԿԱՆ ՆՄՈՅՆԵՐ ԳՐԻԳՈՐ ՇՎԹԱՅԱԿՐԻՑ

Երանաշնորհ Գրիգոր Պատրիարք Շվրայակրիճ նույրուած «Սիոն»ի այս թիւին մեջ մասնաւոր կարեւորութեամբ տեղ կրտսանէ Հ. Ս. Անականի «Գրական Նմոյշներ Գր. Շվրայակրից յօդուածին, շոյս տևած «Եղիշածին» է». Տարի 1950 Մարտ-Ապրիլ թիւին մեջ:

Գրիգոր Շիրուանցին, որ 1715 թ. Երուսաղէմի պատրիարք Ընտքուելով աւելի է յայտնի դարձել Շղթայակիր մականունով, անզնահամար ծառայութիւններ է մատուցել Երուսաղէմի աթոռին, իր եռանդուն ջանքերի չնորհիւ նրա ծանրաբեռնուած պատրիարքը մաքրելով, որով եւ նշանաւոր անուն է թողել պատմութեան մէջ:

Այս ականաւոր մարդու կեանքի մասին նախ քան նրա պատրիարքութիւնը՝ մինչեւ այժմ գրեթէ ոչինչ ծանօթ չի եղել մեր պատմական գրականութեան մէջ բացի այն գործն տեղեկութիւններից, թէ նա Ամրուովի միաբան էր և պատրիարքութեան կոչուելուց առաջ եղել էր Գլակի, այն է՝ Մուշի Ս. Կարապետի վանակայր. Ատակայն Հայկ. ԱՍԲ. Պետական Մատենադարանի գրչագրերում կան անտիպ նիւթեր, որոնք ոչ միայն լոյս են սփռում այս անուանի հասարակական գործչի կեանքի այդ անծանօթ շրջանի վրայ, այլև ցոյց են տալիս, որ նա այդ շրջանում տուել է նաև միշտ գրական արտագրութիւններ:

Նպատակ ունենալով ի մի ամփոփել և առաջիկայում հրատարակել Գրիգոր Շղթայակրին վերաբերող այն նիւթերը, որոնք, համոզուած ենք, մեծ շահեկանութիւն կը նիրկայացնեն մեր մտաւորական հասարակութեան համար, այս անզամին ուշագրութեան ենք յանձնում նրա գրչին պատկանող երեք տաղեր, որոնք միասնաբար մի առանձին խումբ են կազմում նրա թողած գրական երկերի մէջ, իրենց նիրկայացրած լեզուական և ոճական առանձնայատուկ նկարագրով:

Ցիշեալ երեք տաղերը գտնուում են Հայկ. ԱՍԲ. Պետական Մատենադարանի

№ 737 ձեռագրում: Հեղինակի միւս արտագրութիւնների նկատմամբ այս երեք կոտորների ներկայացրած առանձնայատկութիւնն այն է, որ որպէս գրուած են խըրթին լեզուով: Գրիգոր Շիրուանցին, ցանկանալով նմանող լինել իր հոչակաւոր անուանակցին՝ Գրիգոր Մագիստրոսին, որը, ինչպէս յայտնի է, նոյնպէս խըրթնաբան գրուած քններ է թողել XIX դարից, լայն չափերով արտասովոր բառեր է գործածել այս տաղերի մէջ, ինչպէս և փոխ է առել նրա գործածած չափերը: Բայց այս տաղերի լուծումը այնպիսի մեծ զգուարութիւն չի նիրկայացնում, ինչպէս նիրկայացրել են Գրիգոր Մագիստրոսի գրուած քնները, որովհետեւ այսուեղ օգտագործուած խթին բառապաշտի հիմնական մասը երեմիս գրադապետի բառաբանից է, մնացածը բաղկանում է հայերէն լեզուի թէկ ընդհանրապէս արտասովոր, բայց ծանօթ բառերից: իսկ մի քանիսը ուղղակի յունարէնից են առնուած:

Գրիգոր Շղթայակրի այս տաղերը գրական տեսակէտից թերեւս աչքի ընկնող մի արժէք չունեն, թէև այնտեղ պակաս չեն գեղեցիկ ու յաջող պատկերներ, փոխարերութիւններ, գարձուած քններ, որոնք հեղինակի գրական կիրթ ճաշակն են արտայայտում: Բայց այս տաղերի իրական արժէքը նրանց բովանդակութեան մէջ է, որը պատմական է:

Առաջին երկու տաղերը ներբռողներ են, նույրուած՝ ոմն Յովհաննէս Փաղերայի (Յովհաննէս վարդապետի): Այդ անունը մեզ յայտնում են առաջին տաղերի սկզբնատառերը, որոնք յօդում են. «Ճէր Յովհաննէս Փաղերայ», Գրիգորիս է քո ծառայո»:

Նոյն տաղի վերջին տները մեզ տա-
լիս են և տաղի յօրինման թուականը:

«Այս ծիր ի բիւ միջի զոլով եղեւ ծրեալ.
Երկ եւ մու բըւով յանկիւ առաւելեալ.
Յօգոստոփ նընկիւ հընգեակ աւուրբքչափեալ.
ՅԱկրոդիտեալ օրն վեցտաբբի բօր անուան-
եալ»:

Որ է՝ 1694թ. Օգոստոս 10-ին, Աւրբաթ
օրը⁽¹⁾:

Ո՞ւ է յիշեալ Յովհաննէս Փաղերան:
Այդ անսւնով նշանաւոր անձնաւորու-
թիւն մենք չենք անսնում Ամրտովի վան-
քում, որտեղ գտնւում էր այդ ժամանակ
տաղի հեղինակը: Եւ առհասարակ այդ ա-
նունով աչքի ընկող անձնաւորութեան չենք
հանդիպում այս շըջանում հայ հոգեարա-
կանութեան մէջ, բացի Յովհաննէս կոս-
տանդնուպոլսեցի վարդապետից, որը ե-
րաւագէմի պատրիարք էր: Կարո՞ղ են ար-
գեօք Գրիգոր Շղթայակրի այդ հրկու ներ-
րողականները նուիրուած իրենի այդ ան-
ձին, որի անհասական և հասարակական
արժանիքները չատ սակաւ են ծանօթ այ-
լուսաւ Եթէ այս, ապա մենք այս տաղե-
րով կը ստանանք ստոյդ ծանօթութիւնները
Յովհաննէս կոստանդնուպոլսեցու անձնա-
ւորութեան մասին եւ հէնց զրանով էլ այս
տաղերը կ'ունենան պատմական լուրջ ար-
ժէք:

Վերլուծելով երկու ներրողեանների
բովանդակութիւնը, մենք տեսնում ենք,
որ նրանք խսկապէս նուիրուած են Երու-
սաղէմի պատրիարք Յովհաննէս կոստանդ-
նուպոլսեցուն: Հեղինակը խօսքնուղելով
իր գովարանած անձին, տում է.

«Նակարի դժխոյին նադամեցեալ.
Նահապէս գանձուց նորին զեղի կարգեցեալ»
(Ա., 2):

(1) Թիւ «միջի», թուական արժէքներով՝

$$200 + 20 + 900 + 20 = 1140$$

Թիւ «երկ և մուշ»՝ $2 + 1 = 3$
Քրիստոնէական թուականի տարբերութիւնը՝ 551

1694

Օգոստոսի հերնկիւ հընգեակը, այն է 5 + 5,
կը լինի 10: Եւ խսկապէս 1694 թուի Օգոստոսի
10-ը ընկում է Աւրբաթ օր, որ հեղինակն ան-
ուանում է «վեցշաբթի»: (Տե՛ս նաև ընադրի հա-
մապատասխան մասին ծանօթազրութիւնները),

Այսինքն թէ՝

«Դու հարսնացած սուրբ դշխոյին հաճոյա-
նալով, նա քեզ պետ (կամ իշխան) կար-
գեց իր գանձերին»:

Այստեղ այլարանօրէն նշուող հարս-
նացած սուրբ դշխոյն Երուսաղէմն է, որի
գանձերին, այսինքն՝ ազգային հարսու-
թիւններին և պատրիարքական աթոռին
տէր է կարգուել գովարանուողը:

Հեղինակը նրան տալիս է նաև մի
շարք վերագիրներ, որոնք բացայաց են
գարձնում այդ և հաստատում: Այսպէս՝
նա երկու անգամ նրան անուանում է
սեղինիտար (Ա., 3. Բ., 12): Յունարէնից
առնուած սեղեն կամ սելին բառը (օչլառ
գգահ, աթոռ) նշանակում է «պատրի-
արքական աթոռ, առաջնորդական գահ».
ուստի՝ սեղինիտարը ատ («կրող, ունեցող»)
բարդութեամբ նշանակում է «պատրիար-
քական» առաջնորդական աթոռի տէր, պա-
տրիարք, առաջնորդ»: Հեղինակը նրան
անուանում է նաև նակերս «հովուապետ»
(Ա., 1) եսի «զիտապետ» (Ա., 15), կամիտ
պետ, «սուրբ պետ» (Ա., 25. Բ., 12), կա-
պատուեալ, «առաջնորդի պատիւ» աստի-
ճան ունեցող» (Ա., 8), գերամակուր եւ հո-
գելի սէր (Ա., 13), և այլն:

Այսպիսով, մինք տեսնում ենք, որ
Յովհաննէս Փաղերան Երուսաղէմի հայոց
պատրիարքներից մէկն է և, հետեւարար,
նոյնինքն Յովհաննէս վարդապետ կոս-
տանդնուպոլսեցին է: Այս նոյնացումը ա-
ւելի է ամրանում, եթէ մենք ներբողագրի
կողմից բերուած որոշ նշումներ կամ ակ-
նարկութիւններ համեմատութեան զնենք
Յովհաննէս վարդապետ կոստանդնուպոլ-
սեցու պատրիարքութեան պատմութեան
որոշ անցքերի հետ:

Յովհաննէս կոստանդնուպոլսեցին, որ
նոխուտջի մականունն էր կրում և Սոս-
ուածատուր Տարօնեցու աշակերտն էր, Ե-
րուսաղէմի պատրիարք է եղել 1685թ.
և մահացել 1694թ.⁽¹⁾, կամ 1697թ.⁽²⁾.

Յովհաննէս կոստանդնուպոլսեցին իր

(1) Բառարաս Վրդ. Գանձակեցի, Յաջորդու-
թիւն պատրիարքացն Երուսաղէմի, Ա. Պոլիս,
1872թ., էջ 57:

(2) Աստուածատուր Եպոկ. Տէր - Յովհաննէս-
եանց, ժամանակագրական պատմութիւն Ա. Ե-
րուսաղէմի, Հա. Ա. Երուսաղէմ, 1890թ., էջ 404:

պատրիարքութեան սկզբնական շրջանում տնարդյա հակառակորդներ էր ունեցել իր իշխանութեան գէմ: Խնչպէս կարդում ենք Երուսաղէմի Պատմութեան մէջ, նրա գէմ անպահաս էին հակառակութիւնք ումանց, զի հանապազ նիւթէին նմա չարփու, յըն էնուու զնա յաթոռուոյն»⁽¹⁾: Այսպիսինքից մէկն էր եղել ոմն Սիմոն եպիսկոպոս, որ 1687 թ. սէտու ի Դրանէ զիշխանութիւն պատրիարքութեան Երուսաղէմի, . . . և եկեղեւ ի բաց վարեաց անտի զՅովհաննէս և յինքն կալաւ զաթոռն զամս իրը Աս, բայց ռապա ընկեցաւ յաթոռոյն հնարինք նախորդին իւրոյ»⁽²⁾:

Վանելով, ուրեմն, իր հակառակորդին՝ Յովհաննէս Կոստանդնուպոլսկին վերականգնել էր իր իշխանութիւնը և վերաբազմել իր գահի վրայ 1691 թ., մեր հերթական թուականից երեք տարի առաջ: Այս գէպքին են ակնարկում հետեւալ բառերը:

«Ֆաբուն ի տաբիրոնի վերաբազմեալ» (Ա, 1):

Այսինքն՝

«Ֆաբուն եղած (հալածուած), բայց դարձեալ գահիդ վերաբազմած»⁽³⁾:

Մենք այստեղ ուրիշ արձագանգներ էինք գտնում Յովհաննէս Կոստանդնուպոլսեցու գործունէութիւնից: Այսպէս նա կ. Պոլսից կայսերական հրովարտակ բերել տալով կարեոր վերանորոգութիւններ էր կատարել Ա. Փրկչի վանքում, որը քաղաքի պարիսպներից գուրս էր գտնուում: Բայց, ըստ սովորութեան, այս շինարարութիւնը տեղական թուրք պաշտօնէութեան ձեռքին առիթ էր ծառայել կեղեքեղու համար հայոց վանքը: «զի բազում անգամ քննութիւն արարեալ, հրաման տային նորոգութեան՝ այլ ի ձեռնարկելն հայոց ի գործ՝ յարուցանէին վէճ և խոռոշութիւնն, պատճառելով պատճառու, և խափանէին զգործն, որպէս յայտ առնեն բազմաթիւ գրեանք

գատաստանի և այլոց վասն այսոք»⁽⁴⁾: Առ թէեւ ի վերջոյ ահանեցոյց զկամս նոցա՝ եւ աւարտեաց զնորոգութիւնն, կրելով վիշտու և զնեղութիւնս», սակայն խնդիրը քիչ յետոյ կրկին է, արծարծուում նոյն ձեւով:

«Եսկ այլազգիք Երուսաղէմի, որոց Երկրորդ բնութիւն լեալ էր ագահութեամբ և պէսպէս բարրանօք կարգել զգրամս ի քրիստոնէից, գարձեալ բռնացան ի վերայ միաբանացն Հայոց ի պատճառս նորոգութեան Ա. Փրկչի վանաց՝ զի ումանք աւէին թէ, առ շեի քան զհրամայեալն շինեալ են զաւելորդ իրս, ոմանք թէ հակառակ է օրինաց մերոց, կամ զայլ իմն բանս յօդէին»⁽⁵⁾:

Ա. Փրկչի վանաց՝ զի ումանք աւէին թէ, առ շեի քան զհրամայեալն շինեալ են զաւելորդ իրս, ոմանք թէ հակառակ է օրինաց մերոց, կամ զայլ իմն բանս յօդէին»⁽⁶⁾:

Ա. Փրկչի այս խնդիրը տեսեց մինչև Յովհաննէսի մահը, և նա մինչև վերջն էլ արիարար պաշտպանեց Հայոց շահերը, յաղթահարելով գժուարութիւնները, ոչ չմիայն կաշամի ուժով, որ, ի հարկէ, անխուսափելի էր, այլև գաղանաբարոյ, վայրենաբարոյ մարդկանց հանդէպ իր ունեցած չնորհալի և իմաստուն վերաբերմունքով:

Ահա այդ մասին են, մեր կարծիքով՝ հետեւալ տողերը:

«Սպետափառ միւս դու սազո՞ւ տեառըն եղիւալ, Սըրտացուցիր բզանապէմս յոյժ կարողնեալ» (Ա, 11):

Այսինքն՝

«Քործերով տիրոջ նման դու միշտ փառաւոր լինելով, խոժոռազէմ մարդկանց զմայլեցրիր սրտազին սիրով»:

Յովհաննէս Կոստանդնուպոլսկին իր պատրիարքութեան շրջանում պայքար էր ունեցել նաև լատինների և յոյների սուբնազութիւնների գէմ: Լատինները, որոնք, անտարակոյս, գեր էին ունեցել եւ Ա. Փրկչի վանքի վերոյիշեալ գժուարութիւնների յարուցան խնդրում, կաթոլիկ պետութիւնների զեսպանների և նրանց աղուցութեան շնորհիւ: 1691 թ. հակառակութիւնն էին սկսել հայերի գէմ, զի խորհիւն մերժել և խօպառ զրկել զնոսա ի տնօրինական Ա. Տեղեաց և յափշտակել զբաժինն նոցա, յօրէ օր սաստկացուցանելով

(1) Անդ, էջ 404:

(2) Անդ, էջ 405:

(3) Մենք վերաբազմեալը թարգմանում ենք «վերաբազմած», կրկին բազմած՝ Մեր հեղինակն այստեղ վեր դործ է ածել որպէս մասնիկ, «վերըստին», կրկին նշանակութեամբ, թէև արտասովք է այդ, բայց նա սիրում է արդէն շատ ծանօթ բառեր գործածել արտասովքոր առաջնորդին ինչպէս արել է Գրիգոր Մագիստրոսը:

(4) Աստուածատուր Եպոսկ. Տէր-Յովհաննէս-եանց, ժամանակագրական պատճեններ Ա. Երուսաղէմի, հատ. Ա, էջ 411:

(5) Անդ, էջ 411-412:

զկորւն և զվէճնս⁽¹⁾: Եթէ յաջորդ տարին յոյները վերսկսել էին իրենց սպորտական վէճները հայերի հետ: Նրանք լուր էին տարածել և իրու թէ պատրիարքն Յօնանաց առեալ իցէ հրովարտակաւ զՄ. Յակոբ ի ձեռաց Հայոց», որ թէ ճիշտ չէր, ինչպէս պարզուել էր յետոյ, բայց այնուհետն դերձ դա մի հրովարտակ էր, որով հրամայում էր այերեկոյի ձրագալուցի Զատէկին միայն պատրիարքն Յօնանաց և կամ փոխանորդ նորին մտցէ ի գերեզմանն Քրիստոսի, և այլք կացցեն արտաքս»⁽²⁾: Յօնահաննէս Կոստանդնուպոլսեցին լատինների և յոյների այս անիրաւ ոտնձգութիւնների դէմ արիաբար պաշտպանել էր հայոց իրաւունքները Երաւաղէմի զատաւորի առաջ վաշերազգրելով և իր պերճարան լեզուով Նրա այս գործերը հանդիսանում էին Հայոց իրաւունքները Եկեղեցու և նրա ունեցած դարաւոր իրաւունքների պաշտպանութեան ցայտուն փաստեր՝ ընդդէմ այլադաւանքիստոնեայ համայնքների և իրաւունքներում էին հայ քրիստոնէութիւնը պաշտպանող և նրա հաւատի հիմքերն ամրապնդող գործեր: Այդ մասին են ներբռդագրի հետեւեալ տողերը.

«Իմանի դու հաստաօղ եղեւ բնիւեալ,
Ո՞վ մեղարդ լուսով փառաց փալատակեալ» (Ա, 9):

Այսինքն՝

«Դու ընտրուեցիր որպէս հաւատի հաստատող, ո՞վ լուսին, որ փառքի լուսով ես փայլատակում»:

Եւ կամ՝

«Քամզագարից եւ զատազով տեր դու յայտնեալ,

Քրտար պայծառ բան զարուեակի արփազելիալ» (Ա, 19):

Այսինքն՝

«Ճէր, դու յայտնուեցիր որպէս հաւատի հաստատութիւն և ջատազով, և գտնուեցիր աւելի պայծառ քան լուսագեղ արուսեակը»:

Նշենք, որ այն հոգենուէր չահազըրգութիւնը, որ մենք տեսնում ենք Երուսաղէմի պատրիարքի և նրա գործունէութեան վերաբերմանը Ամբողիմիաբն Քրի-

գոր Շիրուանցու մօտ իր այս տաղերում, բնաւ արտասագոր երեւոյթ չէ, որովհետեւ Ամբողիցիները միշտ էլ մօտիկ են կանգնած եղել Երուսաղէմի գործերին: Այսպէս, օրինակ, գիտ 1679 թ. Ամբողի առաջնորդ հոչակաւոր Վարդան Բաղիշեցին, որ և մեր հեղինակի ուսուցիչն է, Երուսաղէմի համար նույրակութեամբ Սպահան էր գնացեցի⁽³⁾: Նրա աշակերտ նոյնպէս հոչակաւոր Յովհաննէս Կոլոսը, որ և մեր հեղինակի սիրաւուն լնկերն էր և նրանից անբաժան է եղել Ամբողիում և հետագայում, իր մասնին խօսելով գրում էր, թէ Երուսաղէմի աթոսի սէրը «միշտ կայր սեւենեալ հոգի իմոյս անարժանութեան . . . , որպէս գրեթէ ի մանկութենէ»⁽²⁾: Եւ մենք կարծում ենք, որ 1694 թ. գուցէ և մի խմբական այցելութիւնը կատարած լինեն Ամբողիները Երուսաղէմ, որ առթիւ և շարագրած լինի Քրիզոր Շիրուանցին իր երկու ներբողները: Այս ենթադրութեանը տեղի են տալիս երկրորդ ներբողի աների սկզբնատառերը, «րոնք յօդում են. «Է ծառայիցս լու . . . »:

Տարաբախտարար այս տաղի արտադրութիւնը թերի է Ցացեցի, բայց այդքանն էլ բաւական է տեսնելու համար, որ հեղինակն այդ շարազը է ի դիմաց իր հոգեկից, անդակից լնկերների, որպէս ուղերձ՝ Երուսաղէմի պատրիարքին, նման առաջիւնին, որ իր կողմից էր:

Գրիզոր Շիրուանցու ներբողների մէջ զիտ կան մի շարք մանր, բայց ուշագրաւ, տեղեկութիւններ Յովհաննէս Կոստանդնուպոլսեցու կեանքի և վարքի մասին:

Ներբողագրի խօսքերից մենք տեսնում ենք, որ այդ ժամանակ արժանաւոր պատրիարքը առաջացած հասակի մէջ էր զբանը:

«Է՛ ծեր գերեւունակ յոյժ պասօվեալ» (Ա, 2):

Այսինքն՝

«Ո՞վ ծեր գերիմաստուն, մեծապէս փառաւորուած»:

Նրա անբասիր կեանքը, նրա հոգեկան

(1) Տե՛ս Հայկ. ՍԱՅ. Պետ. Մատենագարանի № 7864 ձեռագրի յիշատակարանը, թղ. 324ա:

(2) Գերք պատմութեանց երկրին Տարօնոյ, որ կոչի Զենոպ, կ. Պոլիս, 1719 թ., տեսնել յիշատակարանը:

(1) Անդ, էջ 409:

(2) Անդ, էջ 411:

ու բարոյական արժանիքները հիացմունք են պատճառում հեղինակին: Ներքողազիրը նրան անուանում է այլոս՝ «սուրբ» (Ա., 5), ովհազ՝ «սուրբ» (Ա., 24), անգեղոս՝ «հրեշտակ» (Ա., 7), վերկնոււական՝ «երկնարնակ» (Ա., 6), մաեւու հոգի մեծ փաղերայ (Ա., 10), և այլն: Գովերգուն նրա առաջինութիւնների և բարեմասնութիւնների գովարանման համար համեմատութեան եղրեր է փնտում թանկազին և ազնիւ քարերի մէջ, մէկ առ մէկ. սարդիոն, տպազիոն, գահանակ, կարկեհան, չափուղա, յասպիս, լիգրիոն, գոճազմ, յակինթ, ոսկեքար, եղնակնաքար, բիւրեղ (Ա., 3-14): Երան նմանեցնում է խոչոր գետերի, որպիսինքը ին նեղոսը, Տիգրիսը, Եփրամը (Ա., 22, 29, 30): Բացի սրանցից՝ նա խոչոր գրուատիքներ ունի երւասպէմի պատրիարքի մտաւորական արժանիքների և կարողութեան մասին, բեմաբան՝ «հոհատոր» (Ա., 3), նուեսոր կարոր՝ «մեծ հոհատոր» (Բ., 1), վարժապետ բարգաւանեալ (Ա., 32), զաբանոս՝ «իմաստասէր» (Ա., 14), իրբինոս՝ «իմաստասէր» (Բ., 1), պարմագոյն Տելէս արի՝ «հզօրագոյն և արի գլուխ իմաստասէրների» (Ա., 1), պարմինոս քաջ պարուզան՝ «հանճարեղ քաջ գիտնական» (Ա., 1), յայր յարահուն յանգաբանող՝ «կայտառ և խորաքնող քերթող» (Ա., 4), Քերեսքան յօյթ քանօրէն հանճարելիքալ՝ «յոյժքանիբուն և հանճարեղ վերծանող» (Ա., 15), խորին նառից վիպաբան քերօնդան՝ «խորիմաց ճառերի վիպաբանող և վերծանող» (Բ., 3), յեֆրէ ծայրազնող բառից բանից տարամանեալ՝ «գրուած քների մէջ բառերի անքննելի մասերը վերծանող» (Բ., 8):

Ահա այն թանկարժէք պատմականը, որ գոնուում է Գրիգոր Եղթայակը երկու ներքողական տաղերի մէջ:

Գալով երրորդ տաղին, պէտք է առաջ, որ սա աւելի խրթին է քան նախորդները: Սրա տների սկզբնատառերը յօդում են՝ «Գրիգոր»:

Յայտնի չէ, թէ ե՛րը և ի՞նչ առեթով է գրուել այս տաղը: Թւում է, թէ սա նոյնպէս մի ուղերձ է, որ հեղինակի կողմից կարօտով և խոնարհական շեշտով ուղղուած է այն վարդապետներին, որոնց ցանկալի խմբից ինքը զատւել է բախտի

դժբախտ բերումով: Այդ միտքն են արտայայտում 2-րդ և 5-րդ տները: Միւս կողմից 1-ին տան մէջ հեղինակն ասում է, թէ ինքը այս տաղը գրում է պանզընաթեան մէջ, յոյժ գերումեալ: Ես 4-րդ տան մէջ իր մասին ասում է գալլուրեալ պանզիստած, նժղիհացած: Իսկ 6-րդ տունը նոյնպէս ցոյց է տալիս, որ նա գոտուում է պանզիստութեան մէջ, բապազ ցեսոր բահաւետեալ՝ չնուաստ վարդապետու, որ հեռուից է հիանում:

Իրօք մենք գիտենք, որ Վարդան Բաղրամյու մահից յետոյ (1705թ.), Գրիգոր Եփրուանցին Սմբառուից հեռացել է Յովհաննէս Կոլստի և ուրիշների հետ, «հողմավարմամբ իրու եղեալ տարաքեցիկ»⁽¹⁾, և այնուհետեւ շատ երկար տարիներ գտնեւլ է թափառական պանզիստութեան մէջ: Հայկական ԱՍԻ Պետ: Մատենադարանի անտիպ նիւթերից մեզ յայտնի է, որ նա մինչեւ իսկ գտնեւլ է Ղրիմում, 1712-13թուականներին, գուցէ զեռ այդ թուականներից մի քիչ առաջ էլ, ինչպէս և մի քիչ յետոյ: Նոյնիսկ անհաւանական չէ, որ Եփրուանցին այս տաղը շարադրած լինի հենց Ղրիմում, որտեղ, մեզ յայտնի է, նա գրել է ուրիշ տաղեր ևս: Մեր այս ենթագրութիւնը հիմնուում է նրա գործածած բահաւետեալ՝ «հեռուից հիացած» արտայայտութեան վրայ:

Այսպիսով, ուրեմն, Գրիգոր Եփրուանցու այս երրորդ տաղը, որի բովանդակութիւնը հեղինակի կեանքի մի գժրախտ ըլքանին է վերաբերում և այդ տեսակէտից էլ շահեկան է, նախօրդ երկուսի համեմատութեամբ աւելի ուշ ժամանակի արտագրութիւն է, զրուած, յամենայն դէպս, 1705թուից յետոյ և առաջ քան 1715թըւականը, երբ նա կոչուեց Երուսաղէմի պարիարքութեան:

Այս երեք խրթինաբան տաղերը, որոնք ձեռագրում խորագիր չունեն, հետեւեալ սկզբնաւորութիւնն ունեն:

(Ա տաղ) «Տարուն ի տարիբոնդ վերապակեալ» (թղ. 173ա-174բ):

(Բ տաղ) «Երբինոս հոհատոր կաթուր փարթամացեալ» (թղ. 175ա):

(1) Գիրք պատճութեանց երկրին Տարօնայ, որ կոչի Զենոք, տեսնել յիշատակարանը:

(Գ. առաջ) Գորդ գորդաստինս գաղտ զաթզաթեալ» (թվ. 183բ-184ա):

Հաստարակում ենք այս տաղերից առաջինը, նպատակ ունենալով նմոյներ ներկայացնել երուսաղէմի անուանի պատրիարքներից Գրիգոր Եղիշակիր մինչև այժմ անձանօթ մեացած զրական գործերից, նմոյներ, որոնք, ինչպէս տեսանք միաժամանակ ուշազրաւ են իրենց պատմական բովանդակութեամբ:

Տաղերը ձեռագրում չունեն ինչպէս խորագիր, այնպէս և աների համարակաւում: Մենք մեր կողմէց խորագրել ենք ըստ առաջին քառերի և համարակալել ենք իւրաքանչիւր տաղի աները: Բնագրերը տալիս ենք առանց որ եւ է փոփոխութեան: Ուղղել ենք միայն անսովոր վանկատումները:

ՏՍ.ԲՈՒՆԻ Ի ՏՍ.ԲԻՐՈՒԴԻ

(Հայկ. ՍՍԾ Պետ. Մատենադարանի ձեռագիր Հեղ. 737):

1. Տարուն¹ ի տարիունդ² վերաբազեալ.
Ո՞վ պարմինոս³ բազ պարուզան⁴
նոխարանեալ.
Պարմագոյն⁵ տէլէս⁶ ուրի
պարիզացեալ⁷.
Նակէս⁸ համեստական⁹ զեղիւ
պըննեալ:
2. Ե՛ ծեր գերերունակ¹⁰ յոյժ
պասբովեալ¹¹.
Գեղուղէս¹² ծառ խընկաբեր
գերազարդեալ.
Ծըխեալ ի մեն հոս կընդլրկի
մաքրութեալ.
Ցարէկ զմալիմ ես և ծառախոյժ
ներգեւեալ¹³:
3. Քափաւեալ¹⁴ րափարդ¹⁵ լինիր
գեղազանեալ.

(¹) Տարուն, իրը արտարուն, տարախուն, «տարաբընակ», տարագիր»: — (²) Տարիոն, «զահավանդ»: — (³) Պարմինոս, «հանճարեղ»: — (⁴) Պարուզան, «պիտիական»: — (⁵) Պարմագոյն, «հզօրագոյն»: — (⁶) Տէլէս, տէլէսիս, «գլուխ իմաստասէքների»: — (⁷) Ուղղելի՝ պարիզացեալ, «բարձրացած»: — (⁸) Ուղղելի՝ նակէս, «հովուտապիտ»: — (⁹) Ուղղելի՝ նամեսական, «չնորհաւիլ» կամ նամեսական, «յաւերքական»: — (¹⁰) Գերերունակ, «գերիմաստուն»: — (¹¹) Պասնլիւալ, «փառաւորուած»: — (¹²) Գեղուղէս, «գեղցեցիկ սոսուր ունեցող»: — (¹³) Ներգեւեալ, «տկար», խոնարհ: — (¹⁴) Քափաւեալ, «լուսուծով զօրացած»: — (¹⁵) Ուղղելի՝ Բափաս,

իբր զՍարդինն¹⁶ սիկագունակ ընուհիւ լրցեալ.

Գերյարգանօֆ պայծառ ուրեամբ վեհ երեւեալ.

Ուղենիսար¹⁷ եւ բեմաբան¹⁸ բարգաւանեալ:

4. Յալր¹⁹ յարազուն²⁰ յանգաբանօն²¹ փարբամացեալ.
Վեհազնէից եւ դիւցազանց դու նոյն գրեալ.

Տըպագինն²² դու լուսափայլ պայծառացեալ.

Նգումենոս²³ ոգւոյս մըրին երիւ²⁴ լրցեալ:

5. Ո՞վ այինս²⁵ միւս ուրգացող²⁶ վեհ պանծացեալ.
Ուղբամածիս²⁷ յարաբերեր²⁸ միւս երեւեալ.

Դու Դահանակ²⁹ կանաչագոյն յար փըրըրեալ.
Մըշասաղարք բանիւ բազմաւ միւս ունացեալ:

6. Վախնախի³⁰ վերնոււշական³¹ վերաբեւեալ.
Վարանաւեսից³² դու յաղրող միւս երեւեալ.
Ո՞վ Կարկենան³³ գեղիւ զունով յոյժ կարմրացեալ.
Հոգին ի բեզ ազդէ բգենորհս յորդարեցեալ:

7. Անգելոս³⁴ ամենազան հրաւազարեալ.
Ալոցգոյն³⁵ երկիր բերրոյ գերգասանեալ.

Դու Զափիւղայ³⁶ ծիրանազոյն արտափայլեալ.

«պատկեր»: — (¹⁶) Սարդին, մի տեսակ ազնիւքար: — (¹⁷) Սեղենիսար, «զահակալ», պատրիարքական աթոռ ունեցող»: — (¹⁸) Ենմարան, «հուետոր», տուեալ գեպքում կարող է նշանակել «բեմից գահից» պատզամող»: — (¹⁹) Յալր, «կայտառ», իմաստուն»: — (²⁰) Յարազուն, «ուղելի» յարանուն, «խորաբննող»: — (²¹) Յանգաբանօն, «տաղաչափ», քերթող»: — (²²) Տըպագին, մի տեսակ ազնիւքար: — (²³) Նգումենոս, «առաջնորդ»: — (²⁴) Երիւ, «տարակուսան քով»: — (²⁵) Ալիսու, «սուռբք»: յուն. «Զշշօչ»: — (²⁶) Ուրգացող, «սուղղիչ»: — (²⁷) Ուղբամած, «խաւարամած»: — (²⁸) Յարաբերեր, «լոյս»: — (²⁹) Դահանակ, մի տեսակ ազնիւքար: — (³⁰) Վախնախի, «իսկապէս»: — (³¹) Ուղղելի՝ վերնոււշական, «երկնաշնակ»: — (³²) Վարանաւես, «սանդարամետական»: — (³³) Կարկենան, մի տեսակ ազնիւքար: — (³⁴) Անգելոս, «էրեստակ»: յուն. «Զշշօչ»: — (³⁵) Ալոցգոյն, «սննդարար», պտղածինք: — (³⁶) Զափիւղայ, մի

- Վարփեռն³⁷ ՏԵՐ Քարելի
Բարձրազարդեալ:
8. Նեհեմիաս³⁸ Եւ նաբուրէ³⁹ Պու նէ՛ք⁴⁰
Եղեալ.
Ճրգուեալլ մեծ Կիպրացոյն
զուարադիմեալ.
Կերպդ Յասպիս⁴¹ է յոյժ պարսի
Գաւակեցեալ⁴².
Բարձրազոյն ՏԵՐ Քարձալի
Մայրազարդեալ:
9. Նադաբի⁴³ Առւրբ դրչոյին
նադամեցեալ⁴⁴.
- Ճահապէս⁴⁵ Գանձուց նորին զիեզ
կարգեցեալ.
- Ո՞վ Լիգրիսն⁴⁶ նոխափարքամ
ակներեւեալ.
Տաբիքէ⁴⁷ ծառայ բարի տեան երեւեալ:
10. Էարզնապէս⁴⁸ Պու Էասօղ⁴⁹
հապատուեալ⁵⁰.
Քեռփիզէ⁵¹ մըսօք մաքուր միշ
պատուեցեալ.
Գոնազմ⁵² ընտիր պայծառափար
ընորհազարդեալ.
- Մաքուր հոզի մեծ փաղերայ⁵³ յոյժ
Բարձրազեալ:
11. Սպետափառ⁵⁴ միշ Պու սազորձ⁵⁵
տեառըն եղեալ.
Սրբացոյից⁵⁶ ըզձառադիմս⁵⁷ յոյժ
կարողնեալ.
Ո՞վ ակն Յակինը⁵⁸ կարսիր զունով
զեղեցկափայլ.
Պարզ եւ մաքուր սուրբ հայելի
գերազարդեալ:
12. Փարուր⁵⁹ յորդահոսան
կայլակնեցեալ.
-
- տեսակ ազնիւ քար: — (37) Վարփեռն, «Ղարզա-
ռուն»: — (38) Նեհեմիաս, «Ամսիթարութիւն»: —
(39) Նաբուրէ, «Արքիչ»: — (40) Նէր, ներ, «Անր»: —
(41) Յասպիս, մի տեսակ ազնիւ քար: — (42) Քա-
սակեցեալ, «Նմանեցուած»: — (43) Նադաբ, «Հարս-
նացած»: — (44) Նադամեցեալ, «Հաճոյացած»: —
(45) Ճահապէս, «պետ», իշխան, պահապան, վերա-
կացու: — (46) Լիգրիսն, մի տեսակ ազնիւ քար: —
(47) Ուղղելի՝ սաբէտ, «ազնիւ»: — (48) Ուղղելի՝
Էարզնապէս, «Արդարապէս»: — (49) Էասօղ, «Ճո-
ղովարար»: — (50) Էապատուեալ, «առաջնորդի պա-
տիւ», աստիճան ունեցող»: — (51) Թեռփիզէ, «աստ-
ուածասէր»: — (52) Գոնազմ, մի տեսակ ազնիւ
քար: — (53) Փաղերայ կամ փաղերեալ, «Վարզա-
պէտ»: — (54) Սպետափառ, «Վառաւոր, պայծառ»:
— (55) Սազորձ, «Նմանազորձ»: — (56) Սրբացոյա-
նել, «սրտապէտին սիրով զմայլեցնել»: — (57) Զար-
դէմ, «խոժոռադէմ», անշնորչք գէմքովշ: — (58)
Յակինը, մի տեսակ ազնիւ քար: — (59) Փարուր,

- Մէս առ մէս ծիծուզախիս
փատողացեալ⁶⁰.
Ցոսկեակն⁶¹ նրման դու ես փառօք
յոյժ փալլեցեալ.
Ճոխապատի եւ գերունակ ընորհի
լրցեալ:
13. Ասուածակերս այր պատուելի
ասեւուրեալ⁶².
Արմօնակից⁶³ մեծ արասու⁶⁴ վերնոց
եղեալ.
Ցեղունկն⁶⁵ նմանիս նրովն երկանով
դու յոյժ ծիկնեալ.
Գերամախուր եւ հոգելի ՏԵՐ
բաղձացեալ:
14. Պաբանոս⁶⁶ Պայազ⁶⁷ ընտիր
փարամացեալ.
Հանգինեալլ⁶⁸ մայրազունից պետացն
ընտրեալ.
Քիւրել⁶⁹ օդանըման պարզ երեւեալ.
Գերազով նայր պարշալի⁷⁰ յոյժ
պանձացեալ:
15. Խօի⁷¹ Պու Ետինոյ⁷² Վարփեռացեալ⁷³.
Քիւրելան⁷⁴ յոյժ Բանօրէն⁷⁵
հանճարեղեալ.
Ցերկ վէս⁷⁶ ակունք նմանեցուցի զվենդ
մեծարեալ.
Ես բո ծառայ ցիծին⁷⁷ ոգւով
փերեւեսեալ⁷⁸:
16. Բաբբայ⁷⁹ Րամով⁸⁰ ոգւոյս Վիրօք
խըզխայթեցեալ⁸¹.
Պայծառազարդ եւ նոխաբան
Րամովիցեալ⁸².
-
- «զեւու»: — (60) Փատողացեալ, «Վարձբացած»: — (61)
Խոյեակն, մի տեսակ ազնիւ քար, «Ասկեքար»: —
(62) Ասուածակ, «Չօրպացած», ամբացած»: — (63)
Արմօն, «ցնծացալ», խայտացող» բառից: — (64)
Արասու, «չատ հաստատուն»: գուցէ և, «չատ ա-
ռաքինի»: — (65) Եղունկն, Եղունզն, մի տեսակ
ազնիւ քար, «Եղունսաքար»: — (66) Պաբանոս,
Հիմաստասէր»: — (67) Պայազ, «Բարեվայելուն»:
— (68) Հանդինեալ, հանդինալ, «Համեմատուած»:
— (69) Քիւրել, մի տեսակ ազնիւ քար: — (70)
Պարշալի, «պանծածալի»: — (71) Խօի, «Պիտապետ»:
— (72) Ետին, «հաւատ»: — (73) Վարփեռացեալ.
Հաւանարար «Վարզարուած»: Հմատ, «Վարփեռն»:
«Վարզարուն»: — (74) Քիւրելան, Հաւանարար Նոյն
Շնորհան, «Վերծնառու»: — (75) Բանօրէն, «Քաջա-
րան, բանիբուն»: — (76) Երկ վէս, «տասներկու»:
— (77) Ցիծին, «Ցոր»: — (78) Փերեւեսեալ, փերեւե-
րեալ, «Կերպով ձեւացեալ որ ոչ է» (Ըստ Երեմիայ
վարդապետի բացարութեան): — (79) Բաբբայ,
մեր Հայր: — (80) Բամով, «հմուտ»: — (81) Խոր-
խայթեցեալ, «թարախակալած», վիրաւորուած»:
(82) Բամովիցեալ, «Չօրպացած», վարձած, զօրացած»:

- Դու ես հանգոյն մեծի աղբերն
յուրահոսեալ.
- Որ յադինք առ մեզ հոսի
բառավտակ լիս:
17. Արեգովիք⁸³ նրաւատեամկ լուսանմետեալ.
Ակի արեւու նոխ եւ փարբամ լուսով
լըցեալ.
- Դու ես Փիսոն⁸⁴ լայնաւարած
յոխուրտացեալ.
Քերանի երրով սրբոյ հոգոյն միջ
առլցեալ:
18. Յախարէ⁸⁵ թզաբիոնս⁸⁶ սէր նո գովեալ.
Առ ի պատուել թզենք բանի.
Սակայն մըսօք եմ յոյժ մըրին
անկողիտացեալ⁸⁷.
- Այլ աղերամի զեզ արտասուօք
զլումայ⁸⁸ ընկալ:
19. Դամզազարիչ⁸⁹ եւ շատազով տէր դու
յայսնեալ.
Գրտար պայծառ բան զարուսեակի
արփագեղեալ⁹⁰:
20. Բահզոն⁹¹ եին մեսիայի
բարձրազարդեալ.
Գիշերավար⁹² լուսոզրտար⁹³ կերպիւ
լըցեալ:
21. Իետսար⁹⁴ իերացար⁹⁵
պատուասիթեալ.
Զըկայ Բազզաս նեզ եւ նրման զարմէս
ծըսնեալ:
22. Դեհոնեամ⁹⁶ ջրոյ սարա պիսոյ
եղեալ.
Զովացուցիչ ախրճորիս⁹⁷
զեեղադրեալ⁹⁸:
23. Ո՞վ ովադ⁹⁹ յոյժ բարձրագոյն
սաւառնացեալ.
Ի եկն սարսի փոերիկ բրոշունս
ովեհացեալ¹⁰⁰:
- (83) Արեգովիք, «Երանութիւն», գտնութիւն»; — (84) Փիսոն, «Եղեմական զրախատի չորս գետերից մէկի անունն է»; — (85) Յախարէ, «Խօժարել»; — (86) Արփիոն, «աղքատոյ»; — (87) Անկողիտանալ, «վատ բանի սէր կապել»; — (88) Լոմայ, լումայ, «մանրագոյն ջրամս», փոխարերաբար գործածուած իրը «չնչին տուրբ»; — (89) Դամզազարիչ կամ զամզազարիք, «հաւատափ հաստատութիւն»; — (90) Արփացեալ, «լուսուար աստղերի գեղեցկութիւն» ու «նեցող»; — (91) Բահզոն, «օրհնող»; — (92) Դիերամկա, «լուսութար»; — (93) Հիշերավար, «լուսնթագ»; — (94) Հաւանորէն պէտք է կարգալ՝ լուսազարք, «լուսաւոր»; — (95) Իետսար, «լուսուին»; — (96) Իերացար, «ընտրեալ»; — (97) Դեհոնեամ, «Գեհոնի», այսինքն՝ նեղոս զետիս; — (98) Ախրճոր, «անպիտան»; — (99) Գեղադրեալ, «վրիպած»; — (100) Ովադ, «բազէ»; (100) — Ովեհացեալ, «առաջապահ» մեծի աղբերն յոյժ անդամ է մեծապէս բահաւետեալ¹⁰².
Ընդ ովկիազիդ¹⁰³ մեծագունոյ յառաջանալ:
25. Իմունախոն¹⁰⁴ բաջ կանիք¹⁰⁵ պես ուղփափունեալ¹⁰⁶.
Տէր ար անուն մեծ վարդապես բարեօք լըցեալ:
26. Օսորփալացեալս¹⁰⁷ եղջերօնէ¹⁰⁸ և սապացեալ.
Սակա այնորիկ զոտ համբուրէ յոյժ տոչորեալ:
27. Ներդասմուկան ձայնի ուժգին դու ես պատուեալ.
Ըցերունեան աւանդն ողջոյն տէր իմ ընկալ:
28. Էտալիաս¹⁰⁹ հակամին¹¹⁰ առ մեզ եկեալ.
Զըննէ զորկենդ¹¹¹ զունգ¹¹² նո ոփցոդ օգանեմեալ:
29. Քոբարայ¹¹³ դու ես հանգոյն առատեացեալ.
Քաբայէլ¹¹⁴ ի վերայ նո միջ եւ յաւէս զեզ պահպանեալ:
30. Ոմին¹¹⁵ տեսլեամբ սուրբ եւ մատուր նոխաբանեալ.
Իբր զեփրատ ականակիս յրսաւ կեցեալ:
31. Շաբամ¹¹⁶ ծիրանափալլ ծայրանացեալ¹¹⁷.
Մամածիւռ բաղրնբատիկս¹¹⁸ նեզ ծառայեալ:
32. Ադիալիպտոս¹¹⁹ տէր վարժապես բարգաւանեալ.

ցեալ, «ոչինչ զարծած, ոչնչի հաւատար»; — (101) Բուպ, «տրուպ, փանաքի»; — (102) Բահաւետեալ, «հեռուց հիացած»; — (103) Ովկիազայ, «սուրբ»; — (104) Իմունախոն, անծանօթ բառ; — (105) Կանիք, «սուրբ»; — (106) Ուղփափունի, «լուսուղիմել» (լուս երեմիայ վարզապետի բացասըռութեան). Կարող է «գէպի լոյս զիմել» նշանակութիւնն ունենալ; — (107) Օսորփալացեալ, «նուռաստացած, նուռաստ»; — (108) Եղջերօն, «Եղջերօնի նման»; — (109) Ետալիաս կամ էտայս, «հրեշտակ, պաշտօնեալ», սոաքեալ; — (110) Էտալիան, «Աստուած»; — (111) Ոմին, «ինչպէս առաջ»; — (112) Ունգ կամ ունի, «փոշի»; — (113) Քոբար, «Տիգրիս գետը»; — (114) Քաբայէլ, «Աստծու ձեռքը»; — (115) Ոմին, «մաքուր»; — (116) Մարամ, անծանօթ բառ; — (117) Մարդաբանցեալ, «յայտնուած»; — (118) Քաղնբատիկ՝ բանիքաս կամ աւելի ուղիշ՝ բաղրմաս, «թլուատ, կակազոտ» բառց; — (119) Ադիալիպտոս, «անձան-

ԳՐԻԳՈՐ ՊԱՏՐԻԱՐք ՇՂԹԱՅԱԿԻՐ

իր ՄԱՀԱԿԱՆ 200 ԱՄԵԱԿԻՐ ԱՌԻԹՈՒ

1749 - 1949

Այս տարի կը լրանայ երաւաղէմի
Առաքելական Ս. Աթոռին գահակալներէն՝
երիցս երանեալ Գրիգոր պատրիարք Շղթայակիրի մահուան երկնարիւրամեակը.
կ'արժէ ոգեկոչել անմահանուն Ս. Պատրիարքին յիշատակը և գասեր առնել իրմէն,
որ Ս. Աթոռոյս տարեգրութեանց մէջ եղակի անձնաւորութիւն մը եղած է, համանման իր անուանակից Դրիգոր Պարոնտէր պատրիարքին, և իրբն մէջ կազմակերպիչ ու բարեկարգիչ իր աթոռասէր ծառայութեանց եւ տառապանաց համար, երանութեան անթառամ պսակին արժանացած է: Ազատած և փրկած է Ս. Աթոռը պարտքի ճիրաններէն, պատմիչին բառերովը «թեթեւացուցանելով զիեռնակուտակ բարդումն ծովասարաս պարտուց» (Հաննա, էջ 128) «զգետնելով պարտքին վիշապը» ինչպէս պիտի ըսէր մեր օրերուն, Հոգելոյս Տ. Թորգոմ պատրիարք Պուշակեանը (1931-+1939):

Աղեկայ¹²⁰ լուսով փառաց դու երեւեալ:
33. Ռեննայ¹²¹ ոգւոյս իմոյ լոյժ քալիացեալ.
Դու ի ծրաւը կենսատուին լեր
պահպանեալ:
34. Այս ծիր ի թիւ միջի գոլով եղեւ ծրեւալ.
Երկ եւ մու¹²² բըլով յանկիւ առաւ-
ւելեալ:
35. Յօդոսոսի հրեկիւ հրեզեակ աւուրբ
չափեալ.

ՅՈՒ. ԳԻՐՈԴԻՏԵԱԼ օրն¹²³ վեցօաբրի¹²⁴
բօր¹²⁵ անուանեալ:

Հ. Ս. ԱՆԱՍԵԱՆ

ՃՐՈՂԺՅ: — (120) Աղեկայ, «ուժգնութիւն»: — (121)
Ռեննայ, «ուրախութիւն»: — (122) Մու, «մի», «մէկ»:
— (123) Ավրողիտեալ օր, «ուրբաթ»: Լատիներէնում
«ուրբաթ»ը կոչւում է dies Veneris «վենուսի (Ավ-
րողիտէի) օր»: — (124) Յովհաննէս վանականի
ստորաբանութեամբ «ուրբաթ»ը՝ հայերէն նշա-
նակում է «օր բօթի»:

Երուսաղէմի Առաքելական Ս. Աթոռը
ի հուց անտի բազմերես և բազմապահանջ
աղգային պահնձալի հաստատութիւն մ'եղած
է, չնորհիւ Ս. Աթոռոյս Ս. Պատրիարքնե-
րաւն և Միաբանութեան տարած ջանքե-
րաւն և աշխատատութեանց, որոնք կարե-
լիւթեան սահմանին մէջ աշխատած են
բարեկարգ և բարենախանձ վիճակի մէջ
պահել Ս. Աթոռը: Երուսաղէմի իրաւակից
երեք պատրիարքութեանց մէջ, Հայոց պա-
տրիարքութիւնը նախանձելի և պատուաւոր
գիրք մը կը գրաւէ միջազգային հոչակ
չահած Ո. Բաղաքին մէջ: Առանց մանրա-
մասնութեանց մտնելու, Ս. Աթոռը կրօնա-
կան, ազգային և մշակութային հաստա-
տութիւն մ'եղած է. սակայն իր աշխա-
տանքին մեծագոյն բաժինը Ս. Տեղեաց մէջ
է սպառած: Ի Ս. Յարութիւն, ի Ս. Ծնունդ,
ի Ս. Աստուածածին, ի Ս. Համբարձում,
մեր ունեցած գարաւոր և ազգապարծան
իրաւանց պաշտպանութեան ի խնդիր: Եւ
ասիկա դիւրին գործ մը պէտք չէ նկատուի.
վասնգի՝ ո՛չ միայն գիշերաջան տքնութիւն
և ժշտատե ժամանակ կը պահանջէ, այլ
նաև արթնութիւն և հեռատեսութիւն Ս.
Տեղեաց մէջ, մեր իրաւանց խնդիրը հաւա-
սարակչիու պահնելու համար: Բացի Ս. Տեղ-
եաց բազմակնձիու և բարդ խնդիրներէն,
Ս. Աթոռը կրօնական և եկեղեցական,
վարչական և մատակարարական, կրթա-
կան և մտաւորական, կալուածական եւ
շնուռածական, հանրային և ժողովրդական
այլեալ խնդիրներով ալ ծանրաբեռնուած
հաստատութիւն մը եղած է և կը շարու-
նակէ լլլալ:

* * *

Գրիգոր պատրիարք Շղթայակիր Աղուա-
նից կամ Շիրուանի երկրէն էր ծնած 1669ին,
ուստի կոչուեցաւ Շիրուանցի: Անիկա իր
վաղ հասակին մատած էր Տարօնի Ս. Կարա-
պիտի վանքը, աշակերտելով Վարդան վար-
դապետին: Եոյն վանքին վանահօր վախ-
ճանէն վերջը վանահայր ընտրուած էր ե-
րիտասարդ հասակին մէջ (1710-1715):
Գրիգոր պատրիարք Շղթայակիր, իր կրօ-

նական և դաստիարակչական ուսումը առաւ Ա. Կարապետ Ամելորդի կամ ժողովը քական հնչմամբ Ամրութի վանքին մէջ, ուր՝ Գրիգոր Տաթևացիկն սկսեալ ուսումը նարան կամ դասատուն մը կար զոր իրենք համալսարան կը կոչէին, հոն այդ համալսարանին մէջ իրեն ընկերակից ունեցաւ Յովհաննէս Վլրդ. Կոլոտ Բաղիշեցին և ուրիշներ Վարդան Վրդ. իմասէն վերջը, Գրիգոր և Յովհաննէս վարդապետներ իրեն եղբայրակից և դասակից ընկերներ Ամրութին կը մեկնին և 1706ին ուխտի և երկրպագութեան կուղան Տարօնի Ա. Կարապետ վանքը, 1709ին, Տարօնի Ա. Կարապետ վանքը, երկրաշարժին պատճառաւ մէծ վնասներու ենթարկուած էր և վանքին պարտքերը դիզարարդուած էին: Յովհաննէս Վլրդ. Գրիգոր Վլրդ. ին կարդագրութեամբ կ. Պուլիս կ'երթայ (1712-13), հոն հանգանակութիւն կատարելու և Ա. Կարապետի վանքին պարտքը թեթևցնելու համար սժողովի ողբուժութիւնը յաստուած ասէր անձանց առ ի թեթևացուցանելով պարտուցն ծանրութիւնու Յիրաւի Յովհաննէս Վլրդ. իր առաքելութեան մէջ կը յաջողի և Գրիգոր Վլրդ. ի աջակցութեամբ իր համշերակին Ա. Կարապետը պարտքերէ կ'ազատեն և կը նորոգեն, թանկագին սպասներով սժութեով զայն:

* * *

Այս միջոցին Երուսաղէմի պատրիարքութիւնը միացուած էր կ. Պուլոյ պատրիարքութիւն: Ա. Յակորի վանքը կը տընտեսէին աշխարհական փոխանորդներ Պատրիարք, Նազիր, Գալագիմալ անուններով: 1710-1714 թուեանը Ա. Աթոռոյն համար աղէտալի և չարագուշակ տարի մը եղած էր, իսկապէս Ա. Աթոռը մէծ տազնապի մը մէջ կը գտնուէր, մեծագումար պարտքի և ծանր տոկոսներու բեռան տակ ընկճուած ըլլաւով: Պալմաները, կամ Նազիրները որոնք ի բնէ չարասէր և չարաշահ մարդիկ էին, վանքը կը կեղեքէին, եւ անոր մէջ տնուող նուիրական անօթները, ու բը, կարդ մը թանկագին առարկա գրաւի զրած, ոսկիները և արծաթները հալեցնելով ծախած էին, վանքին պարտքը հատուցնելու պատռաւածութիւնը առաջաւի կ. Պուլիս կը վերագանայ և 1716ին երկու Ա. Թոռներու բաժանումը գլուխ հանելով այս պարագան պաշտօնապէս կը տեղեկագրէ Աստուածատուր կաթողիկոսին: Աստուածատուր կաթողիկոս այս կարդագրութեան

կաւ: Պարտքը սակայն օր քանզօր կ'աճէր, այնպէս որ՝ Երուսաղէմի վանքը անօրինակ և մեծ տափնապի մը մէջ միաբնուած, անգունդին եղրը հասած էր: կ. Պուլոյ Ասկակ պատրիարքին և խորհրդականներու որոշմամբ, Յովհաննէս Կոլոտ Աթոռակալ և Վէքիլ կը նշանակուի Ա. Յակորի վանքին և 1713-14ին Երուսաղէմ կը հասնի, առուրդի դրուած սբբագայրերը կ'ազատէ և նուիրական անօթները եւ կ'առնէ: ՅԱԿԱԼ ինչչնչառութիւն եղի սրբոյ տանս այսորիկա: Կոլոտ, Երուսաղէմի մէջ, իրեւ Աթոռակալ և Վէքիլ, բոլորէն յարգանք վայելեց եւ Երուսաղէմի փաշան կարի հաւանեցաւ Կոլոտի կարգագրութեանց, փաշան Սուլթան Մահմուտ կայսեր գրեց, Սուլթանը ի նշան գնահատութեան խիլայեց Հայոց վանքին Աթոռակալը: Կոլոտ, վերջ մը տալու համար պարտքին Միաբանութեան կարող անգամներուն եւ Հաննէ վարդապետին ներկայութեան, իրեւ հիմնական կարգագրութիւն փշուր փշուր ըրաւ Հասարակաց կնիքը, այդ կնիքը Օրթայի կնիք կամ ըստ Կոլոտի կնիք Պարտուց կը կոչուէր, կ. Պալէն Երուսաղէմ ղրկուած վեհիլները, այդ կնիքով է որ վանքի անունով փոխառութիւններ կ'ընէին և վանքը կը կեղեքէին: Կոլոտ Երուսաղէմի մէջ այս կարգագրութիւնները կատարելէն վերջ, կ. Պուլիս կը վերագանայ և հոն մեծամեծներուն և ամիրաններուն կը նկարագրէ Երուսաղէմի վանքին աղէտալի և խզալի վիճակը: Յովհաննէս Կոլոտ 1715ին կ. Պուլոյ պատրիարքութիւնը կ'ստանձնէ և հետեւալ օրն իսկ Երուսաղէմի պատրիարքութիւնը կը բաժնէ կ. Պուլոյ պատրիարքութիւնէն եւ կ. Պուլոյ եկեղեցիններուն մէջ և եւ ի պատարագն յիշատակել Սուլր Երուսաղէմի պատրիարք զՏէր Գրիգոր Աստուածատուր կաթողակետն» (14 Սեպտ. 1715): Կոլոտ պատրիարք Յ. Գրիգոր Աստուածատուր կաթողիկոսին կ. Պուլիս կ'երթայ, հոն Սուլթան Մահմուտէն թէ իրեն և թէ Գրիգոր Եկիրուանցիի համար հրովարտակներ կ'ստանայ: Կոլոտ կայսերական հրովարտակները ընդունելով կ. Պուլիս կը վերագանայ և 1716ին երկու Ա. Թոռներու բաժանումը գլուխ հանելով այս պարագան պաշտօնապէս կը տեղեկագրէ Աստուածատուր կաթողիկոսին: Աստուածատուր կաթողիկոս այս կարդագրութեան

համաձայն գտնուելով կը գրէ Գրիգոր վրդ. Երբուանցիին, որ Տարօն կը գտնուէք, որ պէսզի ընդունի Երուսաղէմի պատրիարքութիւնը, Գրիգոր վրդ. Նախապէս զրժկամակութիւն կը յայտնէ, սակայն յետոյ տեղի տալով Աստուածատուր կաթողիկոսի պնդումներուն, կ'ընդունի Երուսաղէմի պատրիարքութիւնը: Երկու պատրիարքութիւնց բաժանումը ժողովուրդի կողմէ խնդութեամբ և ուրախութեամբ ընդունուցաւ և Հայ ժողովուրդը մէկ մաղթանք ունէր «Տէր օգնեսցէ նոցա» և յիրաւի Տէրը օգնեց և Ս. Աթոռը աղատիցաւ լեռնակուտակ պարտքերէն:

Երուսաղէմի պատրիարքութեան մէջ, պարտքի խնդիրը հինէն իւ վեր խնդիրներու խնդիր եղած է միշտ և բազմաթիւ դըժւարութեանց և հակամարտութեանց դուր բացած է:

Պարտքին քանակը յիշուած չէ թէե, սակայն Հաննէ պատմագիր անթուելի կ'ըսէ ասնթուելի պարտուց և տոկոսնեց», ազլունակուտակ . . . պարտուց», ուրեմն մեծագումար պարտք մը կար, կը կարծուի թէ աւելի քան 800 քսակ^(*) եղած է:

Գրիգոր պատրիարք՝ վանքին մեծաքանակ պարտքերը վճարելու համար երկաթէ չղթայ մը կ'անցնէ վիզը 1718ին, և կը կոչուի «Եղթայակիր», իսկ օսարներ «Զինձիրլի Փաթրիք» կ'անուանեն զայն, «Եղ ի պարանոցն իւր զանուրս երկաթիս գերեսարաս. և փակեաց զայն ախիւք ամրագունիւք, ուխտելով ընդ Աստուած ո՛չ հանել ի պարանոցէն իւրմէ՝ մինչև այց արասցէ նոյն ինքն տառապելոց ազգին հայոց, և սրբեսցէ զարտօնը յամենայն աչաց, և բարձէ զնախատինս յազգէս մերմէ, թեթևացուցանելով զիեռնակուտակ բարդում ծովասարաս պարտուց (Հաննէ, էջ 128): 1717ին Գր. պատրիարք Կ. Պոլսէն նիւթապէս կ'օգնէ և կը նորոգուի Ս. Յարութեան Տաճարը: 1720ին կը նորոգուին նաև Հանդերձից Բաժանման սեղանը, իւղաբերից սեղանը, Ս. Գերեզմանի զըմբէթը: Գր. պատրիարք Կ. Պոլսէն ճամբու կ'ելլէ 1720 թուականին և ճամբու ընթացքին Հալէպ կը հանդիպի և հոն ևս

(*) 1 հավակը հաւասար եղած է այդ ժամանական սակալ 500 դրամի: $500 \times 800 = 400,000$:

կալուածներ կը գնէ, և Հոգետունը կը նորոգէ և 1721 Փետր. 12ին Ս. Աթոռ կը ժամանէ: Անմիջապէս գործի կը լծուի, գրաւի դրուած թանկագին առարկաները մաս առմաս կը սկսի ազատել: Երուսաղէմի, Յովգէէ, Աէմիլէէ և Բեթղեհէմի մէջ տուներ, պարտէզներ, խանութներ և մաղաղաներ կը գնէ: Գր. պատրիարք ութը տարուան մէջ, օժանդակութեամբ կոլստ պատրիարքին և Կ. Պոլսոյ իշխաններուն և ամիրաններուն և այլոց կը յաջողի Ս. Աթոռուին պարտքերը վճարել, ինչ որ խոր գնահատութեան կ'արժանանայ և ուրախութիւն կը պատճառէ Հայ ժողովուրդին: Յովգաննէս վրդ. Երուսաղէմացի (Հաննէ) որ յօրինած է Պատմութիւն Ս. Երուսաղէմին, իր զործունէութեամբ և լեզուագիտութեամբ Գր. պատրիարք Եղթայակիրին աջ բազուկը կը հանդիսանայ: Երուսաղէմի յիշատակարաններուն մէջ զրեթէ միշտ Գր. Եղթայակիրի և Կոլոսի անուններուն հետ կը յիշուի Յովգաննէսի (Հաննէի) անունը, իրեւ վաստակաւոր Ս. Աթոռոյ, որ հկեղեցական նկարներ ալ նկարած է:

Կարապետ կաթողիկոս Ձեյթունցի և կոլստ պատրիարք Եղթայակիրէն կը խնդրեն որ չղթան վիզէն հանէ, յայտարարելով թէ՝ քանի որ պարտքերը ջնջուած են և Աթոռու չփեղազարդուած է սոչ է ճահ զի սրբազնա այն ի մէջ սոյն երկաթեայ անրոյն չարչարիցի» (Հաննէ, էջ 136):

Գրիգոր Պատրիարք տեղի տուաւ և երկաթէ չղթան վիզէն հանեց ամինչ ետեղ զիիրն սղջունի, բազում արտասուօք եհան զերկաթն ի պարանոցէ իւրմէ» (Հաննա էջ 136):

Գրիգոր պատրիարք պարտքերը վճարելէն և չղթան վիզէն հանելէն ետքն է որ կը նստի Առաքելական Ս. Աթոռ 1728ին: Այս պատմական յիշատակը յաւերժացնելու համար, Ս. Էջմիածնի եկեղեցւոյն մէջ, Ս. Աթոնա անունով պատրազամատոյց սեղան մը կը կանգնէ «ի յիշատակ ազգիս Հայոց» (Հաննէ, էջ 136) և վիզին անցուցած չղթան կը զետեղէ «ի սիւնս նորա» (Առտ. Բ. 10):

Հոգելոյս Օրմանեան Արքազանին համաձայն, այդ չղթան և Այնտեղ մնացած է մինչև վերջին դարուն կէսերը, և այժմ իրեւ թանկարժեք առարկայ մը կը պահուի

Ա. Յակոբեանց Տաճարին գանձարանը ա
(Ազգ. Բ. Հասոր, էջ 2864).

Շղթայակիր կը ստիպուի Կ. Պոլիս
մեկնիլ Ա. Յակոբի յոշներէն գրաւուելու
խնդրոյն համար 1736 ին:

Շղթայակիր և Կոլոս պատրիարքները
և Յարութիւն ամիրա Մուրատեան Ա. Յա-
կոբի վանքը կ'ազատեն յայներու ոտնձգու-
թիւններէն (Սուրբ Յակոբի Սեպահական-
թեան խնդիր, Հրատարակեց Մ. Ե. Ն.,
Սլոն, 1942, Մարտ-Ապրիլ, էջ 89-91.)

Շղթայակիր Պոլոս իր ուղևորութիւնը
գրի առած էր, որ 1866 ին հրատարակուած
է (Սլոն, էջ 122, 141, 184): Շղթայակիր
երեք անգամ կաթողիկոս ընտրուած է,
բայց երեք անգամին ոչ մերժած է (Սլոն,
1866, էջ 142):

Շղթայակիր պատրիարքութեան չըր-
ջանին, 1729 ին Ծուազատիկ պատահեցաւ,
ատկայն չնորհիւ իր կանխատեսութեանց,
Յունաց հետ բանակցութիւններ տեղի ու-
նեցան, Յոյները Ապրիլ 6 ին, իսկ Հոյերը
Խոպրի 13 ին կատարեցին, ոչեղեւ ինչ վէճ
կամ խռովութիւնը (Աստ. Բ. 24):

Շղթայակիր պատրիարքը վախճանե-
ցաւ 1749 Փետր. 12 ին ութունամեայ տա-
րիքին մէջ, և Գրիգոր Պարոնտէր պատ-
րիարքի գամբարանին առընթեր, մարմինը
ամփոփուեցաւ Սիրոն լերտն վրայ իր ա-
նունն ալ Գրիգոր Պարոնտէր պատրիարքի
նման երաւազէմի և իր թեմերուն մէջ
մասուցուած պատարագներուն պահու-
թիւնն քարոզին մէջ կը լիչատակուի:

Գրիգոր պատրիարք Շղթայակիր 32
տարիներ պատրիարքական պաշտօնը վո-
րեց, բազմերախս և մեծ պատրիարքի մը
համբաւը ձգելով իր յաջորդներուն:

Օրհնութիւն իր սուրբ յիշտակին:

ՊԱՐԴԵԼ ՎՐԴ. ՎՐԹԱՆՆԵՍՆԵՆ



Շ Ղ Թ Ա Յ Ա Կ Ի Բ

ԱՐԹՈՒՐ ՊԱՇԱԿՅԵ

Ինչ սրտառուչ զուգագիպութիւն: Եր-
կա հարիւր տարիներ վերջ, գրեթէ նոյն
պայմաններու տակ ապրող Ս. Աթոռը, իր-
ու արժանաւոր ժառանգորդը իր երջանկա-
յշտակ նախնիքներուն, կուգայ վերյիշել
և Միաբանութեան ու յուսանատ ժողովը-
դիան առջև զնել կեանքը մէկու մը, որ
այս Հաստատութեան համար եղաւ անկէզ
ժորենի մը, բարին ամենախոր հասկացո-
ղութեամբը:

Պէտք չկայ երեւակայութեան սլացիկ
թուիչքներու, մտարիերու համար պահնու
ժամանակը, երբ կ'ապրէր ալեփառ հայրա-
պետը այս նոյն կամարներուն տակ նոյն
պայմաններով ծանրաբեռնուած: Կը բաւէ
մեր այսօրուան կեանքին վրայ աւելցնել
երկարող անկուչտ թաթը օրուան կառա-
վարութեան, ունենալու համար գոյագի-
ճակը երբեմնի այս բազմաչարչար Հաս-
տատութեան:

Երուսաղէմ, որ սիրան ու հոգին էր ե-
ղած հայկեան զարմիս Քրիստոսածին զա-
ւակներուն, իր պատմութեան ամենաաղե-
տալի գարաշընն էր որ կ'ապրէր ԺԷ.
գարու արշալոյսին, մերկացած իր հոգեւոր
փառքերէն ու գաշտ գարձած անձնական
շահատակութեանց և եսասիրական ձգտում-
ներու: Երբ Արեւելեան նոր վանականու-
թիւն մը հայրենիքը համալսարաններով
օժտելու տինդուտ գործին լծուած, բանի-
մաց վարգապետներ և քաջ հոգիւներ պա-
տարասելու կը ջանար, ասդին, Երևոսա-
զէմի մէջ, մեծաւ մասամբ աշխարհիկ գոր-
ծիներ, քանդել կ'աշխատէին գարաւոր
Հաստատութիւնը, այսու աւելցնելով վը-
տանգին ծանրութիւնը որ կործանում կը
սպանար Սրբոց Յակոբեանց երբեմնի նա-
խանձելի գիրքին:

Սրբազն ձեռք մը, զոհողութեան խո-
րունկ գիտակցութեամբ զրահաւորուած հո-
գի մը պէտք էր, աղատելու համար զահա-
վիժող ու անմատելի բարձունքին չըրթ-
ներէն դէպի անգունդ թաւալող այս Հաս-

առաւութիւնը։ Արծուի աչքեր ու անվախ սիրտ հարկաւոր էր թաշելու մինչև կատարն երինաքեր, ի հեճուկս իր անձին անդամ, փրկելու համար ժառանգութիւն մը, որ աղջայինէն աւելի տիեզերական իր արժեքով մեծ տեղ ունէր քրիստոնեալ սրբութու մէջ։ Աննկուն կամք և եսասիրական ոչ մէկ ձգուում ունենալու էր այն անձը, որ պիտի յանդնութիւնը ունենար մօտինալու այս վառնդին։

Տագնապի մը յաջորդող ժամանակաշրջանի մէջ ո՞վ պիտի ըլլար այն անձը որ ձեռքը մաճին գրած, խիզախորէն նետուէր իր դժուարին ասպարէցին մէջ։ Սիւրածացի Միթիթա՞րը, որ Եւրոպայի համարուէն լլացած, Հալէպ չհասած տակաւին, կը մոռնար իրմէ քիչ մը անդին տագնապոց Սուրբ Քաջաքը, որուն քաշած երկունքին բոլոր ծալքերուն տեղեակ էր ու քաջ զիտէր թէ անհուն կարիքը կար իրեն պէս անխոնջ աշխատիլ ուզող մէկու մը մոքի և բազուկի օժանդակութեան։

Երուսաղէմ փառասէլներու առատութենէն կը տառապէր արդարեւ Նախախնամութեան բազուկը ինչպէս միշտ, այս անգամ ալ հասած էր փրկելու Ս. Աթոռը, անոր պետ նշանակելով Մշոյ Ս. Կարապետի վանահայրը և Կրօնական ձեմարանի Տեսուչ Գրիգոր Երրուանցին, որուն համբաւը արդէն հայրենիքի ամէն կոլմը տարածուած և ուխտաւորներու միջոցաւ եկած հասած էր Երուսաղէմ, իբրև անխոնջ, անձնուրաց, հաւատաւոր և ազգասէր եկեղեցական։

Յովհաննէս Կոլոս պատրիարքի կարգագրութեամբ Աստուածատուր Կաթողիկոսէն յղուած գիրը, հաստատող Երրուանցիի պատրիարքութիւնը Երուսաղէմի, յանկածակիի բերաւ թէն զինքը, բայց անչվարանցաւ խոնարհի այդ հրամանին երբ տեսուած աննահանջելի հարկադրութիւնն ծայրազոյն հանանայապետին իւրոյ։ Անիկա զիտակ էր պաշտօնին ծանրութեան և լրջութեան։ Յաւոյ հետեւած էր Երուսաղէմի վերջին գեպքերուն ու միշտ իր անձնական մասնութեանց և խորհրդածութեանց նիւթը ըրած՝ զայն կրկին իր բարձունքին հասցընելու, սակայն Հոգեւոր ձեմարանով ծանրաբեռնուած ըլլալուն, չէր կրցած առիթը առեղծի իր դոյջն օգնութիւնը հասցնել

իր հոգիին խօսող այս դժբախտ Հաստատութեան։

Ժամանակը սակայն կուգար առիթ տալու իրեն, այս անգամ բոլորովին կապելու երուսաղէմին։ Արպէս կրակներու բոցաշունչ ատամերուն տակ լավլիզուող Տաճ մը փրկութեան փութացող հրչէջներու աղնիւ պետ, ան Հայրապետին իրեն ուղղած քաջալերական խօսքերէն խթանուած, կը ձգէ դեռ նոր սկսած գործը Մշոյ մէջ ու կը փութայ այս նոր գործին։

Արքան սրտառուչ կ'ըլլայ հանդիպումը իր ընկերակից ու հոգեկցորդ բարեկամին, Կոլոտին, որուն ուրախութեամբ ողջազու բումը ցնծութեան արցունքներ կը խէր հաւատաւոր գիմանարուղուներու աչքերէն, որոնք բազկատարած մէ՛կ մաղիթոնք միայն կը բարձրացնէին այդ արարողութեան գաղտնաբար ականատես եղող Դիխազրի պաշտպան Աստուծոյ, տալ կարողութիւն կարենալ տանելու ծանր լուծը քաղցրութեամբ։

Ոչ թէ Աթոռակալ, այլ Աթոռի Սպասաւոր կը յորջորջէր ինքինքը, այդ հանգիպման առաջին իսկ վայրիկեանէն վիզէն հանելով եպիսկոպոսական պանակէն ու վարդապետական ականակուռ լանջախաչը, անոնց տեղ անցնելով անուր մը՝ ուխտելով չկերցնել մինչև այն օր, երբ իր երազած վիճակին հասնի աղէտեալ Հայ Երրուապետի, մինչև չսրբէ ամօմթալի խարանը ճակատէն այն Միարանութեան, որ ցաւալի պայմաններու տակ այդ անբազալի վիճակին էր հասցուցած զայն։

Միթիթարի նկարագրէն տարբեր, անպէտք չէր ունեցած Տեսութով գիտակցութեան գալու ու լծուելու պրազան աշխատանքին, որուն ուխտը ըրած էր արդէն տակաւին պատանի առ ոսո Վարդան վարդապետի։ Իբրև Սահակ-Մեսրոպի ուղիէն ընթացող ու անոնց հոգիով ներշնչուած, անոնց կեանքը միշտ իրեն ուղեցոյց ըրած, քալեց շղթան վզին, առանց նողկանք ըզգալու և ծիծաղելի ըլլալու վախը կրելու իր սրտին, աղնուական յարկերէ մինչև շինական խրճիթներ, մեծահարուստ դեղինքանէն մինչև այրիին լուսմային առջև կանգ առնելով ու պարպիղով օրհնութիւնը հաւատարապէս ամէն անոնց՝ որոնցմէ հասկցուելով վարձատրուեցաւ։ Ու այս, տարիներով, անխոնջ, առանց յուսուահատելու և ընկրկե-

լու, մինչև որ հասաւ իր իտէալի կատարին: Երուսաղէմ, քաղաք Քրիստոսականին և Խնչպէս կարելի էր ըմբռնել Տիրոջ խօսքը տարածելու գործին լծուած Միաբանուաթիւն մը, այդքան անբաղձալի վիճակի մէջ լնկրմած, ուր ընդհակառակն կարելի էր ծազկեցնել Հայ մշակոյթը և հասցնել եւ կեղեցական բանակ մը, տարածելու համար Թրիստոսի խօսքը հանուը աշխարհին ու աւելի արմատացնելու Հայ աշխարհին մէջ, այդպէսով առաջքը տոնելով նոր աղանդաւորներու: Ազգը պէտքն ունէր իր Եկեղեցին սրտէն հասած հոգեւոր միսիթարութիւն մատակարարող շրթունքը ներու Երուսաղէմ թերի պիտի մնար իր գերին մէջ, եթէ անտեսէր այն պարուառութիւնները որ իրեն կը վիճակէր իրեն Հայ Եկեղեցին կարեւոր արմատը:

Եղթայակիր չգոնացաւ միայն պարտաքեր գոցելով, այլ հետաքրքրուեցաւ չառուակ Հայ Եկեղեցւոյն շահերով, անոր կազմակերպութեան ուժեղացումով: Մայր Աթոռը միշտ իր չահազրպութեան առարկան եղաւ և ինչ որ կարելի էր, ըրաւ, Հայ Երուսաղէմը զօրաւոր և յարգալիր վիճակի մը հասցնելու համար: Անիկա ազգին և Աթոռին շահերը պաշտպաննելու համար ազնիւ հեռատեսութիւնը ունեցաւ բոլոր աշուածնորդութեանց հետ, մանաւանդ կոստանդնուպոլսոյ պատրիարքութեան հետ, մշտատես յարաբերութիւնն պահելու, զրբկելով յաջորդաբար շրջուն նուիրակներ:

Օրուան միակ արթուն պահակը եղաւ անիկա որ կրցաւ տալ համազգային նշանակութիւն մը Երուսաղէմի համաշխարհային անունին համապատասխան, և Երուսաղէմով Հայ Եկեղեցին զօրացնելու և բարգաւաճման առաջնորդելու: Երուսաղէմ որ սկսած էր գառնալ տաղտուկ մը և ճնշող զսպանակ մը ազգին խոնմտանքին վրայ, այլեւս կը գաղրէր մտահոգութեան առարկայ դառնալէ ազգին համար և կ'ըլլար վասարան մը, որուն յարած էր ազգին հոգին ինքնաբերաբար, այն ամուր վստահութեամբ թէ հոն իրապէս արթուն պիտի մը, արժանահաւատ առաջնորդի մը, իմաստուն զեկավարի մը ճնշուն վարչածեւին տակ կը կառուցուէր Ազգային Եկեղեցին վերածակման և ամբապնդման գործը, կրանիթեայ հիմերու վրայ, և մօտ ապազայի մը

մէջ ազգը հոգեւոր նոր զարթնումի մը իր կարիքներուն գոհացում տալէ վերջ իր լոյսով ողողելու կը ձեռնարկէր ազգին մէջ աշխատելու կարող և միր եկեղեցական ներու առաքումով:

Եղթայակիր ինքզինքը գերազանցեց, չսակարկելով իր աշխատանքն ու միզը, որպէսովի, որքան կեանք չնորհած էր իրեն Աստուած, ընէր այնքան սրբիւնաւոր գործ իր կարողութեանը ներած չափով: Եւ իրապէս ըրաւ իրմէ սպասուածէն աւելի՛ն, արգիւնք ու գործ յառաջ բիրելու համար, և արժեցնելով իր վրայ գրուած յայսը և այդպէսով ի՞ր իսկ ձեռքով խորտակելով իր վզին չուրջ ալիք կոչտ կապած պատմական շղթան:

Փաստը այս բոլորին . . .: Սուրբ Աթոռոյ այսօրուայ պատկերը, անոր գոյութիւնը ու արգիւնաւոր գործունէութիւնը նոյնիսկ անրազձալի քաղաքական սառաքելութիւններ մինչև հեռաւոր Ամերիկաներ, գրական գործունէութիւն, Արքատեղեցանիսափան ծառայութիւն, աղէտեալ ժողովուրդի հոգեսոր և նիւթական սնունդի մատակարարում, պարտուց շիջուցման անխոնջ աշխատութիւն և միջազգային աթոռներու վրայ համահաւասար ու քիչ մըն ալ աւելի արժանիքը: Ենորհքներ՝ որոնք փոխանցուեցան այս հաստատութեան երկու հարիւր տարիներ առաջ իմաստուն ու արթուն հայրապետի մը ձեռքով:

Եղթայակիրէն ժառանգուած Եղթան այսօր կախ է գարձեալ Ս. Աթոռոյ Միասրանութենէն այն ամուր հաւատքով ու վստահութեամբ թէ անիկա արժանի պիտի ըլլայ անչէջ պահելու Եղթայակիրէն իրմէ հասած ջահը հաւատքին, սիրոյ, համերաշխութեան և ծառայութեան, նոյն սրբութեամբ փոխանցելու զայն յաջորդ սերունդին:

Աստուծոյ կամքը թող օրհնեալ ըլլայ ու սուրբերուն իշտամակը ներշնչում տայ բոլորին, շարունակելու Եղթայակիրի ողին այս հոգեւոր Տանը մէջ, այսօր և յաւետեան:

Յ. Վ. Դ. ՄՈՒԾԵՍԻՆ

ԵՂԹԱՅԱԿՐԻ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ ՆԱԽԸՆԹԱՅԸ

ԵՒ

Ա Մ Բ Տ Ա Լ Ի Դ Պ Ր Ե Վ Ա Ն Ք Բ

Եղթայակրի ժամանակաշրջանը՝ Ժ. Դարը կանխող, Ժ. և Ժ. գարերը կը ներկայացնեն Հայ ժողովուրդի մտաւոր ու ֆիզիք քայլքայման ամենադժբախտ օրերը:

Այս տիտուր իրականութիւնը իրեն աղդակ ունի կարգ մը պատմական իրողութիւններ, որոնցմէ գլխաւորներն են. —

ա) Նախքան Ժ. գարը մոնկութուրք-թաթար ցեղերու հեռաւոր Ասիրյ տափաստաններէն դէպի կերպոնական Ասիր խուժութմը: Մարդկային քաղաքակրթութեան պատուհաս այս վանտալ ցեղերու ոտքերուն տակ քայլքայուեցան Մերձաւոր Արևելքի ծաղկեալ գարաւոր քաղաքակրթութիւնները, Պարսկականը, Բիրզանդականը, Ասորականը ու մանաւանդ Հայկականը, արուած ըլլալով իր աշխարհագրական շատ անպատճ զիրքը, իրեն միջանցք հեռաւոր և մերձաւոր ասիրական աշխարհներուն:

բ) Թուրք-թաթարական տեղափոխութիւններուն յաջորդող ասմաննեան և պարսկական պետութիւններու կազմակերպումը Մերձաւոր Արևելքի մէջ, վերոյիշեալ զբժրախտ կացութեան դարման չէր բերեր, արուած ըլլալով իսլամ այդ պետութիւններու կրօնական անհանդուրժողութիւնը, հարկերու անօրինակ ծանրութիւնը և մանաւանդ զոյգ պետութիւններու անհաշտ թշնամութիւնը, որոնց գարաւոր բազխումներուն թատր կը հանդիսանար Հայոց աշխարհը: Նոյնիսկ հազուագէպ խաղաղութեան շրջաններուն աւատապետական կարգուարքի ենթակայ Հայոց երկիրը կը շարունակէր թատրը հանդիսանալ ապանդի, աւարաւութեանց, ու գերեվարութիւններու, իրեն արդիւնք թուրք, թաթար, պարսկական և քիւրտական գաղաքական անդամական ան-

համաձայնութեանց, որոնք կ'անհիսէին մէր ժողովուրդը իր բոլոր գեղեցիկ փրթթումներուն մէջ:

գ) Մէր թշուառութիւնը սատարող ոչ նուազ ազդակ մըն էր քրիստոնէական աշուաքելութիւններէն մանաւանդ հասմէականը, որ մասնաւորապէս Ժ. գարէն սկսելով, անընդհատ պիտի քայլքայէր մէր ազգային կեանքը, ինհաստանէն մինչեւ Պարսկաստան, ի հաշիւ վատհողի հերոսութեան մը. — փոխան խումամին լուսաւորչածին քրիստոնեայ ժողովուրդի մը պարտագելով Հառվմի հակաքրիստոնեան բըռնակալ քմայքները, թուրքին հաւասար վանտալութեամբ սպի մը բանալով խեղճազուրդի մը կողքին, ի վերջոյ կազմելով գասը հեստեալ հոռվմէական հայերուն:

Ու այս, և ատոնց նման ուրիշ տուեալները կուգան քովքովի քայլքայէլու մէր ժողովուրդը իր կենսունակութեան բոլոր երեսներուն վրայ: Հայոց երկիրը կ'ամայանայ իր հարազատներէն, որոնք թողած տուն, տեղ ու ստացուածք կը ցրուին օտար աշխարհներ, իրենց բնակութիւնները ձգելով թուրքերու, թաթարներու կամ քիւրտիւրու: Այս գաղթերը կ'ըլլան երբեմն կամովին և տեղի յաճախ բռնութեան տակ, այն աշխարհակալներու կողմէ, որոնք մէկ օրէն միւսը կը պարպէին ամբողջ աշխարհ մը անաւոր թշուառութեանց և անհիսումի գինով, պարզապէս չեցնելու համար հեռաւոր ու տարակայ իրենց աշխարհամասերը հայ բազուկներով:

Եռաւազած էին մէր կրթական յարկիրը — մէր վանքերը — ու գագրած իրենց երբեմնի մեծ ու լուսաւոր առաքելութենէն, գառնալով բոյն պորտարոյժներու: Մէր եկեղեցական գասը հնիթարկուած էր

անփառունակ զիճակի, ու պարպուած իր բոլոր հրաշալի դէմքերէն:

Ու նոյն ինկածութիւնը մինք կը տեսնանք մեր եկեղեցական առաջնորդող տարրի նույրապետական կեգրոններուն մէջ, այսպէս եցիխածինը մինչև զահակալութիւնը Մովսէս Տաթեւացի մեծանուն կաթողիկոսին կը գտնենք մերկացած իր փառքէն ու հասած յետին թշուառութեան, մասնաւանդ իր շահատակութիւններով ծանօթ Մէլքիսեդիկոսի կաթողիկոսի օրիբուն: Միաբանութիւնը ցրուած, վանքն ու եկեղեցին աւերակ ու ծիտերու բոյն, որբութիւններն ու սպասները գրաւի գրուած յանուն մէկ բարբարոս ընչափաղցութեան և փառամուռաթեան մը որ զիտէ ամէն արժէք նիւթ գարձնել գաճառքի: Այս զիճակին է որ քիչ մը աւելի կամ պակաս կը տեւէ մինչեւ բարեդէպ այն օրը՝ երբ մեծ բարեկարգիչը Մովսէս Տաթեւացին պիտի բարձրանար կուսաւորչի Աթոռը (1629):

Իսկ Պոլիսը նոյն այդ օրերուն մշտաբորոք գժոխին է զաւանական ու կուսակցական հատուած աւորումներու պայքարին, որոնց քմայքը ամենէն անխորհիլ միջոցներու զինով նոր օրուան հետ նոր պատրիարք մը Աթոռ կը հանէ, առանց նիւթաբունենալու թեկնածուին արժանիքն ու աստիճանը, մինչեւ յետին ու անուս քահանան Աթոռ բարձրացնելու չափ, չնորհիւ մանաւանդ մեծագումար կաշառքներուն որոնք ազգին գրավանէն անդպարում պիտի հոսէին Սուլթանին գանձարանը:

Ու մանաւանդ կատաղի է և քանզիչ Հոռվմի առաքելութիւնը, զինով եղբայրը եղբօր դէմ անհաշտ ատելութեամբ, ու կանցնելով ամէն զեղեցիկ փթթում մեր ազգային կեանքէն ներ:

Այս պայմաններուն մէջ Պոլսոյ կերական դասն ալ հակառակ իր առաջնորդողի հանգամանքին՝ չի ներկայացներ միսիթարական երեւոյթ մը:

Երուալիկմի Աթոռին անկման պարագաները միշտ ալ տարբեր եղած են ուրիշ Աթոռներու պարագաներէն: Դիտուած է որ Երուալիկմի Միաբանութիւնը միշտ ալ խոր գիտակցութեամբ ու նույրումով փառած է Մայրավանքի և Սրբատեղեաց պահպանութեան գործին, ու երբեք զաւանաւանծ իր մեծ պարտականութիւններուն:

Եւ սակայն Հայ երուսաղէմի — ինչպէս բովանդակ Քրիստոնեայ երուսաղէմի — մեծագոյն պատուհասը եղած են քաղաքին, իսլամ վարչակարգն ու իսլամ աւագանին, որոնք գանազան տեղի ու անտեղի պատրաստակներով շարունակ կեղեքած, քայլքայած են քրիստոնէական վանքերը, երբեմն եկեղեցները գատարկելու չափիրենց թանգարին ու հասարակ անօթներէն:

Ոչ նոււազ մտահոգիչ պարագայ մըն էր Սրբավայրերու մէջ քրիստոնեայ յարանուանութեանց հակամարտութիւնները, ամենօրեայ իրողութեանց կարգ անցած էր սեպհականութեանց փոխադարձ յափշտակութիւնները, արքունական գանձարանին կամ Երուսաղէմի աւագանին արոււած մեծագումար կաշառքներով, որոնք միւս կողմէ կը որէին կողոպուտի ախորժակը այդ մեծերուն, ամենօրեայ վաճառքի նիւթ գարձնելով քրիստոնէական սրբութիւնները: Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը քրիստոնեայ միւս համայնքներու կարգին Ս. Տեղեաց իրաւակցի իր դիրքը պահելու համար, պարտաւոր էր շատ ծանր զոհուզութիւններու զինով վերցնել պայքարի իր բաժինը:

ԺԶ. զարու աւարտին (1589) Դաւիթ Բ. պատրիարքի օրերուն, վանքը կը յայտնաբերէ բարեկարգութիւն ու ճոխութիւն, ինչ որ պատճառ կ'ըլլայ իսլամ աւագանիի նախանձին ու կողոպուտին: Դաւիթի յաջորդը՝ Գրիգոր Պարոնտէր (1612—1645) գերմարդկային ճիգերով կը փրկէ չքաւսրեալ վանքը վերջնական փճացումէ, օժանելով զայն նոյն ատեն կարելիութիւններով ու ըսոնք հետագայ տարիներուն ալ վեր պիտի բանեն Հաստատութիւնը արտաքին վանդաներու ու ներքին խլրտումներու դէմ (Աթոռակի տիրացման համար) որոնք պատճառուեցան Աստուածատուր, Մարտիրոս և Եղիազար պատրիարքներու օրով (1645—1684): Այս վերջինը՝ իր փառատիրական ձգտումներով նիւթական և բարյական մտահոգութիւն մը դարձաւ Աթոռին: Սակայն արտաքին ճակատի վրայ լնդդէմ յոյներու և լատիններու, ունեցաւ յաջող պայքար աղաւելով մեր նախանձելի ստացութիւնները անոնց գարպասումէն, ու առով ունեցաւ արժանիքը մեծագործ պատրիարքներուն: Եւ սակայն թէ ներքին և թէ արտաքին այս

հակամաբութիւնները, վերսլիչեալ երեքէն վերջ գահակալող (1685) Յովհաննէս Ը. պատրիարքին կը ձգեն պարագերու գումար մը: Յովհաննէս Ը. արժանիքի տէր անձ՝ կ'ունենայ արդիւնաւորութիւններ և սակայն կը ստիպուի նոր փոխառութիւններու, յագեցնելու համար կաշառակեր իսլամ մեծամեծները, ինչպէս նաև գոցելու բացը նուազած եկամուտներուն, որուն պատճառն էր Օսմաննեան-Աւտրիական պատերազմի հետեւանքով ուխտաւորութիւններու դագարումը: Խոկ այդ օրեւուն Ը. Աթոռը, զուրկ կալուածներէ, կը մատակարարուէր բարեպաշտական-ուխտաւորական արդիւնքներով առաւելաբար:

Պոլսոյ Ազգ. Կեդրոնի միջոցառումները չեն ըլլար հիմնական: Ասպարէզ կ'իջնեն կարգ մը բախտախնդիր և Միաբանութենեն դուրս եկեղեցականներ և կաշառքներով ոչ միայն Պոլսոյ այլ և Երուսաղէմի Աթոռուն տէր կանգնիլ կ'ուզեն: Այսպէս կարապետ երէց Կիսաբացի, Յովհաննէս Խոխուտ և Գալլուստ Կայծակն վարդապետներ հետզհետէ կը յափշտակեն Երուսաղէմի Աթոռին Տեղեցութիւնը, ու Պոլիս նստած ի հաշիւ իրենց գրպանին կը սկսին գանձել Երուսաղէմ հասնելիք բոլոր ուխտաւորական տուրքերը, պատճառ գանձալով Երուսաղէմի մէջ եկամուտներու նուազման և պարտուց բարձրացման:

Կեդրոնը այս բոլորին առաջքն առնելու համար Յովհաննէս Ը. ի փոխարէն Աթոռ կը բարձրացնէ Մինաս Ա. Ֆունդի վարդապետը (1692): Սակայն Աթոռուն տիրացման վէճները Մինասի, հրաժարեցուած Յովհաննէս Ը. ի, Յովհաննէս Նօխուտի և Եւգոկիացի Աւետիքի միջն երբեք չեն դադրիր, հետզհետէ դիրար Աթոռէն վար ձգելով, և կը դառնան պատճառ մեծագումար կաշառքներով անհուն մախումի մը: Վերջինը՝ Աւետիք, օրուան կ. Պոլսոյ պատրիարքը (1702) կը ձգտէր Երուսաղէմի պատրիարքութիւնը միացնել Պոլսոյ պատրիարքութեան — իր անձին վրայ անշուշտ — ինչ որ վերջնականապէս պիտի յաջողէք՝ Մինաս պատրիարքի մահէն վերջ (1704), ու այս կ'ըլլայ Ա. Աթոռուն համար Կեդրոնի կարգագրութեանց գժբախտագոյնը:

Աւետիք, իրեւ իր փոխանորդները՝ Երուսաղէմ կը դրէ 12 աշխարհական վե-

րահսկիչներ պապա կամ նազըր կոչումներով, որոնք ընտանեօք կը հաստատուին վանքէն ներս, զայն գարձնելով կողոպուտի անսպառ ազրիւր: Անոնք հնարած էին Օքբայի Մկօնիւր անուն կնիք մը, որով կը կնքէին անհաշիւ փոխարինութիւնները յանուն Ս. Աթոռուն: Խոկ ուխտաւորական հասայթները լատ առաջնոյն կը գանձուին Պոլսոյ մէջ օրուան Պոլսոյ-Երուսաղէմի պատրիարքէն, մինչ բախտով Երուսաղէմի համար կ'իւրացուին պապանազգբներէն:

Ու երբ կը սպառին բոլոր միջոցները, այս անգամ կը սկսին գրաւի գնել Ս. Աթոռուն կալուածները, սրբութիւններն ու սպասները, կը ծախսեն պղնձեղէնները, ու կը գատարկեն եկեղեցին ու վանքը բոլորվին:

Երուսաղէմի Միաբանութիւնը ինչպէս միշտ, այս անգամ ևս երբեք չէր գտաւանած Հայ պարկեշտ վանականի իր կոչչումին ու Ս. Տեղեց հսկողի իր գերին, ու Կեդրոնի մահօրինութեանց հանգէտ իր կրաւորական գիրքով կը մնար անմասն սոյն գժբախտութեանց: Խոկ Աթոռուն յափշտակիչները սկսելով Աստուածատուրի օրերէն՝ միշտ ալ եղած էին Միաբանութեան ոչ անդամ գրսեցիներ: Այս պայմաններուն տակ սրտցաւ Միաբանութեան բողոքները տեղւոյն վրայ և կամ Կեդրոնին, մնացին միշտ ալ անհետեւանք ու զապուեցան նաշըներու կողմէ բռնական միջոցներով վրանտի, աքսորի ու ծեծի չխնայելով սարկաւոգէն մինչև յետին ծերունի եպիսկոպոսին: Նմանապէս անծանօթ պատճառներով անհետեւանք մնացած են Միաբանութեան զոյզ գիմումները այս խնդրով էջմիածնի Աղեքսանդր կաթողիկոսուն: Եւ ի հարկին Կեդրոնը Երուսաղէմի բարեկարգութեան չուրջ զանազան շինձու տեղեւկագրերով գիտցած է օգտագործել նաև ժողովուրդին միամտութիւնը:

Ու ասէ անզին այլևս աղէկուր ողբը մըն է Սաղիմական պատմիչին նկարազրականը: Պարտքը կը լեռնանար օրէ օր, ու պարտատէրներ յօւսահատած՝ վաճառքի հանեցին Աթոռի կալուածներն ու գոյգերը, ու ծախսու հրապարակ թափեցին նոյնիսկ սրբութիւններ, անոնք չէին վարաներ բարձրանալ մինչև խորան խլելու պատարազողի խոկ ձեռքէն սկիհը, ու կը չըջէին գիշերը

մինչև լոյս խցիկէ խցիկ խորտակելով դըռչ ներ ու խլելով խեղճացած վանականներու խոկ գոյքերը, զիմելով ծեծի և անարդանքի բոլոր ձեւերուն։ Կ'աւանդէ պատմիչը թէ Հայ անունը ծանականքի առարկան էր Մ. Քաղաքին մէջ, ու կ'ամշնայինք փողոցը երեւալ։

Այս թշուառութեանց խօկական պատկերը կը հասնի կ. Պոլիս Սահակ Ապուչիսցի խղճամբառ պատրիարքի օրերուն, որ կ'երեի թէ Հայ երուսաղէմի նկատմամբ ունէր մասնաւոր հոգածութիւն և սէր, և որուն փրկարար արդիւնքը պիտի տեսնենք քիչ ետք։

ՎԵՐԱՌԱՐՈՒԹՅԱՆ ՃԻԳՆԻՑ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԶ

Հայ ժողովուրդի և եկեղեցւոյ այս անկեալ գրութիւնը չէր կը նար տեւել սակայն, տրուած լլլալով։ Հայ ժողովուրդի հոգիի և մտքի ժանօթ լայն լնդունակութիւնները, որոնք պատմութեան մէջ քանիցս պայծառակերպ յայտնուեցան հակառակ չըֆապատող ամենագմնէ պայմաններուն, մեր ժողովուրդին մութը վերածելով լոյսի։ Ու նոյնը պատահցաւ ժ. Զ., ժ. և ժ. դարերուն, ուր մեր անկումին զուգընթաց երեւան եկան առաքեալները լոյսի գործին։

Միկդրը այս վերածնութեան շարժուամին Արեւելեան Հայաստանի մէջ ընթացք կ'առնէ երկու մեծագործ եկեղեցականներով Մարգիս եպիսկոպոս Այրարացի և Կիւրակոս քահանայ Տրապիկոնցի, որոնք երաւասաղէմի իրենց ուխտագնացութենէն ետք Արևիքի Մեծ Անապատ-վանքին մէջ կը կողմակերպեն վանականութիւն մը (1610), վահական այս կաղմե ու անոր աշակերտութիւնը եթէ չունեցան իսկ իմացական բացառիկ արժէքներ, սակայն գործնական գետնի վրայ երեւան կը թերեն բացառիկ արժէք, անշահախնդիր ու գերազոյն նույրուով անտեսելով մեր ժողովուրդին չաշները, անկէ ներս թերելով բարոյական, հոգեւորական եւ նիւթետական լայն բարեշըրջաւմ, նոյն առեն զեկավարելավ կահօնաւոր ու գիտակից պաշքար լնդէմ մեր եկեղեցւոյ միասնականութեան թշնամի Հռովմի առաքելութիւններուն, որոնք մեր աւերի

ու լքումի օրերուն գտած էին առիթը իւրենց աւերիչ գործունէութեան։

Հետզհետէ կը ճիւղաւորուի Սիւնեաց վանքի լոյսի այս կեղըոնը զէպի բոլոր անշիւնները Արեւելեան Հայաստանի էջմիածիւնէն մինչև նոր Զուղա, կազմակերպելով սայնիսկ նորանոր վանքեր-դպրոցներ։

Այսուհետեւ այս շարժուամը Արեւելեան Հայաստանի մէջ պիտի հանգի այն իրողութեան, որ այդ գպրոցի կարեւորագոյն գործիչներէն Մովսէս Խոտանանցին կամ Սիւնեցին, Հայ ժողովուրդին իսկ փափաքով պիտի բարձրանայ Հայց. Եկեղեցւոյ ընդհանրական Աթոռը — էջմիածիւն — (1629) յաջորդելով տիրահոչչակ Մելքիսեդեկին, ու աւերակուած էջմիածիւնը պիտի դարձնէ կեդրան բարեկարգութեան ու լուսաւորութեան։ Իր գործը իրմէ ետք շարունակուեցաւ գրեթէ նոյնութեամբ իր յաջորդներէն, որոնց կարեւոր մէկ մասը արգէն կը բաղկանար Սիւնեաց Անապատի կամ անոր ճիւղաւորութենէն հասած աշակերտներէ, ուրոնք Մայր Աթոռի փայլը հետզհետէ շքեղացուցին հասցնելու համար այսպէս՝ մինչև նորագոյն գարերը։

ՎԵՐԱՌԱՐՈՒԹՅՈՒՆ ՃԻԳՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԶ ԵՒ ԱՄՐՏՈՒԻ ԴՊՐԵՎԱՆՔԸ

Արեւմտեան Հայաստանը իր կարգին անմասն չէ մեացած Հայ ժողովուրդի վեշրագարթնումի մեծ աշխատանքէն, իրեն կեդրոն ունենալով այս անգամ դարձեալ վանք մը, Ա. Յովհաննէս կամ Ամրտուլ (Ամլորգուս), Բաղէշ քաղաքին մէջ։

Թրքական տիրապետութիւնը այդ օրեւրուն Բաղէշի գաւառին վրայ անուանական էր, իրականին մէջ Բաղէշը Թրտական անկախութեան բանակովն ու նոյն իսկ դրամ կը ըելու իրաւունքովը։ Բաղէշի զլիսաւոր աւատագետութեան ենթարկուած էին ՀՀՀ-Հակայ քրտական աւելի մանր աւատագետութիւնները։ Եւ սակայն զանազան անհամաձայնութիւններ մշտակայ կռուի ու քինի մէջ կը պահէին այս բոլոր աւատագետները, ինչ որ շատ նպատառոր պարագայ մը կը հանդիսանար կեղըոնի Սուլթանական թուրք իշխանութեան, որ բա-

ժամանակ ու աւերի նենգ միջոցաւ միայն կրնար իր թուլացեալ կամքը պարտադրել հեռաւոր գաւառներուն։ Ու այդ պատճառով այս աւատապետութիւնները դարձուցած էր մշտակայ վաճառքի նիւթ։ Հընդորնելով անոր որ կը վճարէր կաշառքին առաւելագոյնը։ Իսկ ասկէ առաջ եկող բաղխումէն միակ տուժողը կ'ըլլար գաւառներու անպաշտպան տարրը քրիստոնեայ Հայ թայան, ենթարկուելով ամենօրեայ թալանի, սպանման, ոռվի ու գերութեան։

Կար տակաւին քրտական տիրող այս տարրին բացարձակ անգրագիտութիւնը, որ բարբարոս տղիսութեան խաւարին մէջ կը խեղդէր տասնեակ դարերէ ի վեր գիր ու գլուխթիւն ունեցող ժաղօվուրդ մը իր բարձրագոյն ձգտութերուն մէջ։ Ու տարօրինակը՝ այն որ Հայը գաւառին այս խեղգող մթնոլորտին մէջ իսկ երեւան բերաւ վերածնունգ մը որ իր բարերար ճառագայթները պիտի հասնէր կարելի սահմաններէն ու անդին մինչև Պալիս և Երուսաղէմ, և մինչև իսկ Արեւելահայաստան՝ Էջմիածին։ ամէն կողմ կերտելով բարեկարգութեան ու փառքի նոր օրեր։ Անտարակոյս հոսպէտք է մատնանշել բեղմաւորութ հրաշքը Հայ Հանճարին, որ փայլատակած է Հայ պատմութեան այն բոլոր ճգնաժամերուն ուր չարեքին իշխանը ուզած է ջլատել կենաւունակութիւնը մեր ցեղին։

Մեզի համար անանդրագարձ վարժութիւն գարձած է խոչորացոյցներու մէջէն գիտել գործը Մխիթարի մը որ հեռու ու փախստական իր ժողօվուրդէն ու անմասն անոր գաւնագոյն տուայտանքներուն, Եւրապայի խաղաղ երկինքին տակ կը բերէր արգիւնք մը որ երբեք չի կրնար ունենալ համեմատութեան եզր Արևնեաց ու Բաղէշի մտքի ու հոգիի կերպուններու, լուսաւոր ու չքեզ արգիւնքին հետ, որը յառաջ բերուեցաւ մեր ժողօվուրդին իսկ ծոցին մէջ, աւելին՝ հանապազօրեայ արիւնի ու նահատակութեանց տեսարաններու ընդմէջէն, առ ոչինչ համարելով անօրէնին սուրն ու հալածանքը, կիսաքաղց, կիսամերկ ու անլոյս պատսպառներով, առաքեալներու հանգոյն ցուպ մը ի ձեռին ու չոր հացի մախաղ մը ուսւընթանուղ քաղաքէ քաղաք անոնք այսպէս տարին Բանին կենացքարողութիւնը։ Բացուեցէք պահ մը

մեր առաքելանման հարազա հայրերու լայսի գործին, այն ատեն միայն պիտի ականէք թէ ինչպէս անոր մէջ պիտի հաւին կուռքերը ձրի մեծաւթիւններուն։ Ու կուտանք հարց տակաւին Հայաստանեաց եկեղեցւոյ տասնեակ մը այն նահատակներուն համար — զահերը Քրիստոնի փոխանորդներուն — որոնք միամտութիւնը ունեցեր էին Հայ վերազարթնուրմի նպաստող տպագրական գիւտի գիւրութիւնները փնտուել Հոռվմի սահմաններէն ներս։ Տարօրինակ որ մեր տպագրութիւնը պարտինք հաւատքի կարծեցեալ կեդրոններէն հեռու անհաւատ կարծեցեալ Ամստերդամի մը ազնուական ձեռընտութեան։

Այսպէս ուրեմն պայմաններու դժուարագոյնին մէջ սկսելով ԺԵ. գարէն Ամրտուլը կերտեց իր դպրոցը ու գարձաւ կեդրոն հաչակի։

Ծաղկման այս ըրջանին առաջին վանահայր — որ նոյն ատեն ունէր ուսուցապետի հանգամանք — կը նշուի Գրիգոր Տաթեւացիի աշակերտներէն Դանիէլ վրդ։ Ճգնաւոր, որուն հետզհետէ կը յաջորդեն Յովհաննէս վրդ։ Համէչնցի (⌘ 1497) Գրիգոր վրդ, Արծիւցի, Ներսէս վրդ։ Մատաղ, Ներսէս վրդ։ Բաղիւցի, Ներսէս վրդ։ Աղմէկեցի «բանիբուն և քաջ բարունապետը» (⌘ 1589) և Բարսեղ վրդ։ Գաւառցի կամ Բաղիւցի (⌘ 1615). (Սիոն, 1949, Յուն.՝ Փետր., «Ամրտուլ վանեցը», Ն. Վ. Ծովական)։

Վերոյիշեալ անձերէն մասնաւոր անգրադարձ արժանի անուններ են Ցովհաննէս վրդ։ Համէչնցի և Գրիգոր վրդ։ Արծիւցի (Զորթան), որոնց բազմաթիւ աշակերտները ըստ Օրմաննեանի (Ազգապատում, Բ. էջ 2488) ցրուեցան Արծիւցիան ու Արծիւմտեան Հայաստան քարոզչական-դաստիարակչական առաքելութեամբ իրենց արդիւնքը այնքան փայլուն եղաւ որ Առաքել Դաւիթիծեցի պատմիչը կը տարօւի ըսել թէ ու բոլոր Արծիւելեանները Զորթանէն սերեցան»։

Իսկ Բարսեղ Գաւառցին կամ Բաղիւցին բոլորովին նոր ըրջան և նոր ուղղութիւն մը բացաւ Ամրտուլի վարժարանէն ներս։ Դիտելի պարագայ մըն է որ նախքան Բարսեղը թէ Արծիւելեան և Արծիւմտեան վարդապետներու դաստիարակութիւնը առաւելաբար մեր Եկեղեցւոյ և ժողովուր-

դին գործնական-վարչական կեանքի պէտքերը անսպասմանքով մը սահմանափակուած էր, մրաժամանակ և Դրան կան զիտիլիքներու ռւուցման օրու կանոնակ մը:

Մերինները — մահաւանդ երը կը զըտնըւէին Արեւաւարքի ռւժերուն դէմյանզիւման — կը զզային թէ անբաւարար էր իւրնց ռւնեցածը կամ առաջը իրենց աշակերտուն: Եւ ասկայն Արեւաւարքի լոյսը թափանցելու համար մինչև Արտադ, անհրաժեշտ էր որ թափանցեր Արեւաւարքին ամբակուս խաւարը Վասովորէն մինչև Բարզէշի քիւրտ խանութիւնները: Եւ ասկայն Բարսեղ զրդ: Իր վարժարանէն ներս նորութիւններու անհրաժեշտ պահանջ բնուառ չեն կը գտնաւէր: Եւրոպան փակող դռուներուն առջեւ ան իմաստութիւնը ռւնեցաւ անցեալի փոշիններու տակէն վերբելու մեր հին կրթարաններու երբեմի սերտաքին Գիտաւթիւնը քը, իրեն ռւուցման առարկայ զարձնելով Թերականութիւնը: Փիլիսոփայութիւնը, Տրամարանութիւնը եւ այլն, առ անզամ մը ևս մեր կրթարաններու ասպարէզը բարձրացան Արխատաէլլ, Պղատոնը և Դաւթիթ Անյազը իր Սահմանաց Դրքին, Պերի Արմենիասին, Պորփիրին և Մարտզութեանց, անլմբանէլի խրթնարանութիւններով:

Դարերու խաւար փոշիններուն տակ ծածկուած, այլևս յետախաղաղ կարսուեր էր նոյնիսկ այդ գործերու հասկցովութիւնը: Աւ Բարսեղ զրդ: հերոսական ճիզով մը և հրաշալիին միջնորդութեամբ — ազօթքով ու Արքին ազգուամազ — ու բազմանզամ, տաժանազին սերտութեերով ատարիններու լնաթացքին պիտի վերբերէր վերջապէս բոլոր կարսուած իմաստները:

Այս մտաւոր վերանորոգուամին զուգընթաց Բարսեղ զրդ: ձեռնարկեց նաև նիւթական վերանարոգուամը Ամրտուլու վանքին ու եկեղեցին, յաւելուամզը նաև նորանոր շինութիւններու: Կարգաւորեց Մատենազարանը, մատենաններու նորոգուամին ու յաւելուամը:

Կ'արժէ յիշել միջանկեալ թէ Բարսեղ 1608 թուականին սեխտի այցելութիւն մը կուտայ Երուսաղէմ Դաւթիթ Բ. պատրիարքի օրերաւն, անձամբ ականատես ըլլալով Եւրուսաղէմի վանքին սրտանմիեկ զրութեան,

ընկճուած պարտքերու տակ, վերագարձին Վարագայ վանքի վանահայր Մարտիրոս վրդ. ի հետ կը ձեռնարկեն ի նպաստ Երուսաղէմի նույիրակութեան մը Վանի, Յաղաշի, Ամիգի և Յերիայի մէջ, ու պատկառելի գումարով մը կը բերեն իրենց մեծ օժանդակութիւնը, Դաւթիթ Բ. ի յաջորդ Գրիգոր Գանձակեցի Պարան-Տէր պատրիարքի, Երուսաղէմի վանքին ներս բարեկարգչական մեծ գործին:

Իր մահէն ետք (1705) իր ուղղութիւնը և անխոնջ աշխատանքի ոգին մասց ժառանգ իր աշակերտներուն, որոնց զլխաւորները եղան Յովսէփ Աղմեցի, Հայրապետ Մոկացի և Ներսէս Մոկացի, որ իր ուսուցիչներու մշտկման գործին մէջ, և հետագային իր միջոցաւ Արտակին Գիտուրին ներու ուսուցումը փոխանցուեցաւ նաև Արեւելեան Հայուսանի կրթարաններուն: Մուկացին փոխազրուեցաւ Մեծ Անապատը Միւնեաց, ուր հաստատեց Արտաքին Գիտուրին թիւնաց, վարդապետական իր Ամպիտնը, Այնտեղ աշակերտեալներէն ամենէն յարատեւողն ու արդիւնաւորը եղաւ Մելքիսեդեկի Վժանեցին որուն հետ Մոկացին փոխազրուեցաւ գործեալ Արեւամտահայաստան Լիւր Անապատին մէջ հիմնելով նոր գպրեզանք մը: Այսեղ սակայն Արտաքին Գիտուրիններու ու ուսուցչումը չէ գտած պէտք եղած լնգուանելուութիւնը, ու սկզբնական խանդավառութիւնէ մը ետք Մելքիսեդեկի մեացած է առանձին ու տասը տարիններու հերոսական տքնութեամբ տիրանալ այդ գիտութիւններուն վերջնականապէս: Արմէն ետք իր վարժապետ՝ Ներսէս Մոկացին կը ոտանայ Մայրազոյն Վարդապետութեան աստիճան, ու կ'անցնի դարձեալ Արեւելեան հայաստան ու կը հաստատեի Էջմիածին, կազմաւորելու համար Էջմիածնի Պարեզանքը երեւանի Յովհաննավանքին մէջ, ուր կը վախճանի 1631-ին:

Էջմիածին իրեն աշակերտեալներէն Առաջատարացին կը հաստատուի նոր Զուղայի Ս. Ամենափրկչան վանքը: Այս կուտայ կը բանալ նոր դպրեզանք ու տպարան, ու այս գիծով Սիւնեաց-Ամրտուլու նոր մէկ ճիւղաւորումը մենք կը գտնենք նոյնիսկ Հայրենիքն ալ գուրս մինչև Պարսկաստան ծաւալած: Աաչատուրի մահէն ետք նոր

Զուղարի դպրոցը կը գլխաւորէ Ս. Էջմիածնի Դպրուժանքի կարեւոր ուսուցիչներէն Արմեն Զուղայեցի, որ կը շարունակէ Խաչատուրի առաքելութիւնը:

Իսկ Ամրատովի մէջ Բարսեղէն ետք վարժարանը կը գլխաւորին Յովհաննէս վրդ. Բաղիշեցի (Բուժիկ) և Խաչատուր վրդ. Բաղիշեցի (※ 1662) «Անյաղթ պաւետոսն և փրկութիւն Հայոց» (Սին, 1949, Յուն. - Փետր. և Ամբողջ վահենը, էջ 33, Ե., Վ. Մովսիսի), և Վարդան վրդ. Բաղիշեցի (※ 1705):

Վարդան Բաղիշեցի կը նորոգէ վանքն ու եկեղեցին ու մատենադարանը: Իր մասին հիմացումով կը խօսին իր աշակերտները Յովհաննէս Կոլոս և Գրիգոր Շղթայակիր պատրիարքներ, իրեն իր զիտութեամբ և Տիեզերական վարդապետութեամբ:

Վարդան վրդ. իր կարգին ձեռնարկած է 1679 թուին նուիրակութեան մը գէպի Ապահան, ի նպաստ Երուսաղէմի:

Իր մահէն (1705) յետոյ գժրախտաբար Ամրատովի համալսարանը կ'ինայ իր մեծ փառքէն, հաւանաբար իրրե հետեւանք յաջորդ վանահօր մը ընտրութեան առթիւ ծագած պայքարներուն: Աւ հալածանքի առարկայ կը գտանան Վարդանի ընտրելագոյն աշակերտներէն Յովհաննէս Կոլոս, Գրիգոր Շիրուանցի և Արգիս Մադկարար (Եկարիչ) վարդապետներ: (Այս վերջինին մէկ աշակերտը գովիր Գրիգոր Մարգուանցի հետագային Պոլոյ մէջ հիմք պիտի զնէր տպարանի մը): Անոնք կը լքեն Ամրատովը և Յովհաննէս Կոլոս ու Գրիգոր Շիրուանցի ուխտաւորական ըրջագայութենէ մը ետք գէպի Հայաստանի վանքերը — Ապահան նիք, Վիշապածոր, Հոռոմոս, Վաղարշակերտ — վերջնականապէս կը հաստատուին Գլակայ Ս. Կարապետի վանքը (1706) որուն վանահայր Կարապետ եպս. էն կը զանեն ջերմ ընդունելութիւն: Եւ սուկայն այստեղ ալ չեն դադրի նկատուելէ և աչքի-փուլը կարգ մը տգէտ վանականներուն ու վանքին եկամուտներէն օգտուող ազգեցիկ աշխարհականներուն: Հակառակ ար բոլորին Գլակը կը սկսի նոր կենդանութեամբ ճոխանալ չնորհիւ այս երկու վարդապետներուն, որոնցմէ Գրիգորը՝ վանահօր մահէն ետք, կը փոխարինէ վայն: Ու կը կատարուին մեծածախս նորոգութիւններ, որոնք

գժրախտաբար քանի մը տարիէն ամբողջ ջութեամբ զոհ կ'երթան երկրաշարժի մը (1709): Կերակառուցումը կ'ըլլայ նախկինէն աւելի չքեզ, և սակայն անոնց հետեւանքով բարդուած վանքի պարտքերը կը ստիպին զիրենք ժողովարարութեան մը, ու այս պատճառով Կոլոս կը գտնենք հասած Պոլիս, իսկ Շիրուանցին ալ Խրիմ (1712) (տե՛ս Սին, ներկայ թիւը, էջ 303, Հ. Ս. Անանեան), նուիրակութեան արգիւնքը ոչ միայն կը փակէ վանքին պարտքը, այլև կը պայծառագարդէ մենաստանը:

Պոլոյ մէջ — կղերական ու աշխարհիկ ինկած բարքերու արդ օրինուն — մասնաւոր ուշագրութեան առարկայ կ'ըլլայ Կոլոս — գաւառացի վայելչագեղ տաղանդաւոր, մաքուր ու պերճախօս — վարդապետը: Այս պարագային նուազ նովաստաւոր չէր կը բնար ըլլալ նաև օրուան լուսամիտ պատրիարքը Ասհակ Ապուչեխցին, որ ոչ միայն կը սատրէ Ս. Կարապետի նուիրակութեան, այլև իրաստուն կարգագրութեամբ մը կը լուծէ օրուան ամենէն հրատապ ու գժրախտ Երուսաղէմի Աթոռին հարցը, Յովհաննէս Կոլոսը նշանակելով իրրե Վեհիլ և Արուակալ Ս. Երուսաղէմի:

Ու 1713ի Զատկէն առաջ ուխտաւորական կարաւանի մը հետ մենք Կոլոսը կը գտնենք Երուսաղէմ, ու արդէն իսկ ձեռնարկած վանքի բարեկարգութեան զործին: Պոլոէն իրեն յանձնուած մասնակի գումարով մը, ինչպէս նաև տարւոյն ուխտաւորական հկամուտներով կը ձեռնարկէ վանքի պարտուց վճարման, զրաւէ ազատելով փոքրիկ վանք մը, Ս. Գերեզմանի կանչ թեղներն ու Հրեշտակապետաց վանքի պարտէզը (տե՛ս Հանճե պատճապիր):

Կոլոտի Աթոռանուէր այս ընթացքը անչ վարան որ գժողութիւն պիտի պատճառէր բոլոր աշխարհական պապա-նազըրներուն ու Ս. Աթոռուի պարտատէրերուն, որոնք իրերե պղտոր ջաւրի ձկնորսներ կողոպուտի աղբիւր գարձուցած էին պանծալի վանքը: Եւ սակայն հակառակ անոնց թշնամանքին ու սաղբանքներուն Կոլոտ անկաշառ հաստատութեամբ կը չարունակէ Ս. Տան բարեկարգութեան զործը:

Գժրախտ անտինկալ մը սակայն կ'ընդհատէ զինք պահ մը: Պոլոյ Հայ-լատին գաւանական վէճները պատճառ կ'ըլլան որ

պատրիարքական Աթոռէն իշխայ Երուսալէմի բարեկամը Սահակ Ապուչ եխցին (17-14): Տեղը՝ հ'անցնի Յովհաննէս վրդ: Գանձակեցին որ հակառակ իր բարեմտութեան կուտայ ձախորդ որոշում մը, Երուսաղէմի Աթոռին իրեն փոխանորդ (պապանազերը) կարգելով Յովհաննէս Պալըգէուքցի աւազակաբարոյ աշխարհականը ուրիշ երեք անձերս հետ, որոնք նախապէս այդ գործին մէջ դաշըրեցուած էին Յովհաննէս Կոլուտէն, Յիշեալ նազըրները ընտանիօք հանելով Երուսաղէմ անգամ մը ևս ձեռք կ'առնեն կերպեքման իրենց գործը, վանքը դարձեալ մասնելով աւերի և յուսահատութեան աւելի քան նախսինը:

Այս նոր կացութեան առջև պարտաւուեր ներ բալորնվին յուսահատ իրենց առնելիքն, համաձայնութեամբը նազըրներուն՝ կ'որոշեն ի վաճառս հանել վանքին մասցեալ սուացուած քներն ու զոյքերը, ու կը ձեռնարկեն ամենէն առաջ Փրկչավանքի վաճառման: Մեծաղոյն այս սրբապղծութեան առջև Միարանութիւնը կարիվէր, վրդոված, լաւագին կը դիմեն Կոլուտին ու պարտաւուերերուն, որոնք տպղուած կը համաձայնին քիչ մը ևս սպասել, պայմանակ որ պարտուց երաշխաւոր մը ցուցուի, ինչ որ յանձն կ'առնէ Կոլուտ խոստանալով չորս տարիներու ընթացքին համուցանել իրենց պահանջքները: Այս կարգագրութենէն գոհ մալով նաև Ա. Քաղաքին որուան կառավարիչը՝ կը խիլայէ Կոլուր:

Ասկէ յետոյ Կոլուտ Ընդհ. Միարանական Խողափի որոշումով կը խորտակէ պարտուց Կոփքը (Օրթայի Մէօհիւր), ու բարեմիտ և ձեռներէց Միարաննեմէն վերակացուներ ուրոշելով՝ կը մեկնի Պոլիս (1715), ի խնդիր Ազգ: Վարչութեան կողմէ ըլլալիք վերջնական կարգագրութեան մը:

Յաջաղութեամբ կը պահուին իր ջանքերը կ. Պոլսոյ մէջ: Իր խսկ առաջարկութեամբ կը բաժնուին իրարմէ կ. Պոլսոյ և Երուսաղէմի միացեալ Աթոռները (1715) ինչ որ եղած էր քարմատ չարեաց», օժանելով Երուսաղէմը ուրոյն վարչութեամբ և գլուխով: Ազգային Ժողովի որոշումով՝ Կոլուտ յանձն կ'առնէ կ. Պոլսոյ պատրիարքութիւնը (1715) փոխան Յովհաննէս Գանձակեցին կ'առնել իր թելադրութեամբ Երուսաղէմի պատրիարք կը նշանակուի իրեն:

աշակերտակից Գրիգոր Շիրուանցի Գլակի վահանացը (1715): Պետական վաւերացու մէ հովք՝ Գրիգոր Շիրուանցի Երուսաղէմի ընտրեալ պատրիարքը՝ Պոլիս կը հասնի 1717-ին:

Ասկէ անգին յանձին Կոլուտի և Գրիգոր Շիրուանցի պատմութիւնը՝ կ'արձանագրէ չոպեալինդ աշխատանքը մը: Կը զրկուին տասնեակ մը նույիրակներ զէպի գաւառները, իսկ ինքը՝ Գրիգոր Շիրուանցին վիզը կ'անցնէ հանրածանօթ իր շղթան, նշանակ պարտքերու տակ չզթայուած Երուսաղէմի վանքին, ուխտելով հանել զայն միայն պարտքերու վճարումէն ետք, ու զոնէ գուռ կը հաւաքէ լումաները աղքատին ու նույիրակները հարուստին, իշխանաւորին, մինչև որ ութը տարիներու տքնաշան աշխատանքէ մը ետք ետք գարեւարէ իր համար Տաճարին ձեռնարկից Ս. Յարութեան Տաճարի միր սեպհականութիւններու նորոգութիւնը (1719):

1721 թուականին Շղթաւակիր Գրիգոր պատրիարք աննախընթաց փառաւորութեամբ մուտք գործեց Երուսաղէմ բազմելու համար Տեսանեղբայր արդար առաքեալին Աթոռը: Ասկէ անգին այլես կը սկսի Հայ Երուսաղէմէն ներս շարքը Գրիգոր Շղթայակիր պատրիարքի մեծագործութեանց կ'ընծային պաշտամունքի արժանի յարգանք ու սէրմիայն:

Ասկ Կոլուտի պատրիարքական այս նոր պաշտօնով — ի կ. Պոլիս — մինք կը գրանքն Ամերովի Դպրեվաներ Բայկէ-Մուծէն փոխադրուած կ. Պոլիս: Կոլուտի շըրջահայեց և իմաստուն անձը կ. Պոլսոյ Աթոռին վրայ անհրաժեշտութիւն մըն էր անկեալ բարերու ու դաւանական աւերիչ պայքարներու այդ օրերուն: Հեղահամբոյր վարչագէտ ու պերճախօս Կոլուտը յաջաղեցաւ մէկ օրէն միւսը փոխել ինկած բարեքերու մթնոլորտը, չքացնելով ասպարէկէն փառամօլն ու ընչաքաղցը, քաջալերելով Ազգին ու Եկեղեցին նույիրուած ութեամբը

լեցուն գործիչները։ Ու երկրի մը մէջ ուր պաշտօններու ու պաշտօնեաներու քայլալ ձգուած էր միայն ու միայն ամենազօր կաշառքին, որուն շնորհիւ ամէն որ նոր պատրիարք մը կը բարձրանար Աթոռ, Կոլոս մեաց ու իշխեց մինչև իր մահը 26 տարիներ անընդհատ, ու այս իսկ բաւական է յիշել իբրև լաւագոյն երաշիքը իր անձին ու մտքին մեծութեան և հայաքին։

Ընդհանուր զիծերու մէջ բանաձեւելու համար Կոլոտի պատրիարքութեան ու անոր անմիջական նախընթացը եղող իր գործունէութեանը ըրջանները կրնանք լսել որ Կոլոտ կը հանգիստանայ իբրև երուսաղէմի պատկառելի Աթոռին ու վանքին Ազատաւրաբը։ Եսոյնիսկ Շղթայակիրի պատրիարքութեան շրջանին ան չի դազրեցաւ անոր համահաւասար ճիզով մը տնտեսելու Սաղեմական գործերու իրեն ինկած բաժինը սաւտարելով Սրբատեղեաց պահպանութեան ու վանքի աստիճանական բարեզարդման, ու մասնաւոնդ օժտելով Ա. Աթոռը անջատ պատրիարքութեան ու վարչութեան մը կարգուսարգով, այսպէս չարիքը իր արմատէն իսկ Կտրելով։

Հեռաւոր հակոյի մը գերօվ հօգը տարաւ նոյնիսկ Մայր Աթոռոյ բարեկարգ պահպանութեան, օժտելով զայն քանիցս արժանաւոր գահակալներով, ինչպէս Կարապէտ Բ. Ունեցի Կաթողիկոսը (1726), (որ նոյն օրերուն Կոլոտին շնորհեց եպիսկոպոսական աստիճան) և անկէ վերջ ՍրբահամԲ. Խոշաբեցին (1750) վանահայր Մշայ Ա. Կարապէտին, և աշակերտակիցն ու եղբօրուրդին Գրիգոր Շղթայակիր պատրիարքին, ուրեմն՝ գարձեալ Ամբոտովի կրթարանէն և Ակլ Մինաս Ա. Ակնեցի Կաթողիկոսին յիշատակութիւնը կ'ընենք դարձեալ Ամբոտի աշակերտութենէն հասած ըլլալուն համար, թէե իր կաթողիկոսական ընտրութիւնը եղած է Կոլոտի մահէն ետք 1750-ին։

Կոլոտի պատրիարքութեան յիշատակելի արդիւնքներէն է նաև իր շինարարական մեծ գործը։ Իր պատրիարքութենէն առաջ յիշեցինք Մշայ Ա. Կարապէտի հիմնական նորոգութիւնները, իսկ կ. Պոլսոյ մէջ ան վերակառուցած է Պոլսոյ հրգեհեալ Մայր Եկեղեցին (1718), Օրթագիւղի Ա. Աստուածածինը (1726), Իւսկիւտարի Ա. Կարապէտը (1726), Խասպիւղի փայտաշէն եկեղե-

ցին (1729), Պալաթու հրգեհեալ Ա. Հրեշտակապետը (1729), Պալաթիոյ Ա. Լուսաւորիչը (1733), և վերանորոգած Սամաթիոյ Ա. Քէորգն ու Բերայի Ա. Երրորդութիւնը (1729)։ Այս ցանկը ինքնին վկան է գործին մեծութեան ու ծախտուած մեծ ագումար միջոցներուն, մանաւանդ երբ նկատի անենանք նաև կառոյցներու վառաւորութիւնը, որուն մասին ժամանակակիցներ կը խօսին այնքան հրացումով։

Կոլոտ հանճարեկ գարուելակերպով մը մեղմեց նաև ժամանակի Հայ-լատին գաւառական վէճերն ու ձգտեալ կացութիւնը Քրիստոնէական սիրով և իմաստուն մեղմութեամբ հակազգելով լատին կղերին ու հայանուն օսկայն հետեալ ու գաւաճան հոգմէականներու կատաղի յարձակումները։ Իր քաղցրաբարբառ միջոցառումները միրելի գարձուցին վինք մերայնոց և առարներուն հաւասարագէս։ Այս կալուածին մէջ իր յատկանշական արժանիքը այն եղաւ որ գաւաճարաբանական հակամարտութիւնները ծիծի, աքսորի ստոր ամբաստանութիւններու վարպատ միջոցներէն յատակելով, փոխագրեց զանոնք իմացական գեհնի վրայ, իր պերճախօս քարոզութիւններով, պատրիարքարքարանին առնելով իր տպագրական ձեռնարկներով ու թարգմանութիւններով, ուրոնք Հայ Հոգիներէն ներս արթնցուցին իրենց Եկեղեցւոյ ուղղափառութեան զիտակական վիճակը և մտաւոր պատրաստութիւնը ընդգէմ օտար գաւաճական յարձակումներու, ինչպէս նաև բարեկարգ և հոգեկան առաքինութիւններով օժտուած եկեղեցական գաս, ընդգէմ ներքին պախառակելի տկարացումներու, որոնք հիմէն կը ցնցէն մեր վաստակաբեկ ու սիրելի Հայաստանիայց Եկեղեցին։

Կոլոտի այս միջոցառումները Պոլսոյ ազգային կեանքէն ներս յառաջ բերին խառաջացման ըրջան մը, որ եղաւ իր կարգին բարերար ազգակ մը իր կրթական-բարենօրոգչական ձեռնարկներուն նպաստաւորող։ Ու այսպէս Ամբոտեան «Երեւելի գերազանց գաւառան» նոր մէկ վերընծիւղումը մարմին կ'առնէր կ. Պոլսոյ մէջ, աւելի կանոնաւոր և հաստատուն հիմերուվրայ։ Այսուածարան հայրապետին համբաւը

շուառվ իր շուրջ հաւաքեց խումբը աշակերներուն, որոնց կը դասախոսէր իրեն օժանդակ ունենալով ուրիշ մեծատաղանդ անձնաւորութիւն մը Պուկաս Արքահամեան Քասապարեանց Խարբերդցի վարդապետը, որ ուսուծ էր Խոալիւա և հմուտ էր լատիներէն եւ խոալերէն լեզուներուն։ Լեզուական այս հմտութենէն անվարան պիտի օգտուէին աշակերտները, ու մենք կը տեսնենք արդէն իսկ, որ թելադրութեամբ և ցուցմունքներով կոլուտին, Պուկաս վրդ դպրեվանքի աշակերտներուն օժանդակութեամբը, կը ձեռնարկէ բարգմանչական կարեւոր աշխատանի մը, ուրուն արդիւնքը կ'ըլլայ 19 հատոր կրօնական առողուած արանական և իմաստասիրական գործերու թարգմանութիւնը, դործեր որոնք այդ օրերուն եւրոպայի կրօնական ըրջանակներու փնտուած հատորներն էին։ Այդ 19 հատոր թարգմանութիւններէն կուտանք տասին անունները, քաղելով Հաննէ պատմազրէն, (էջ 156, տպ. 1768)։

«Եամի՞ զիիրէն կենդանեաց եւ կամ օրինակաց ի ասսն հատորս բաժանեալ. որոյ մի ժաման նախապէս էր թարգմանեցեալ ի վնէժ ի նոյնոյ Պուկաս Վարդապէտ։ և զնացեալուն կատարեաց ի Կոստանդնուպոլիս։

«Երերորդ՝ զիիրէն Ասոււածաբանութեան Ակրոսի համառօտեցեալ ի Յովիաննիսէ Դաբրիկիս։

«Չորրորդ՝ զիիրէն որ կոչի Անտառ այլաբանութեան, յերկու հատոր բաժանեալ. որոյ մի հատորն դեռ եւս ոչ ի բարգմանեալ։

«Վեցերորդ՝ զիիրէ իմն որ կոչի պատմութիւն Մերոյ Երկրին, հանդերձ լայնաւարձ սահմանաւ իւրով, յերկու հատոր բաժանեալ։

«Եսթիներորդ՝ զիիրէ իմն որ կոչի խալբեկիւ աշխարհի, յերկու հատոր բաժանեալ։

«Ութերորդ՝ զիիրէն այն որ կոչի զերմեռանդ կեան։

«Իններորդ՝ զիիրէ իմն բարզութեան ի վերայ ամենայն կիւրակեց բոլոր աշրւոյն։

«Տասներորդ՝ զիիրէն պիտիսոփայական գրեան

Կովուտին կոչեցելոյ, այսինքն զառաջին հատուն որ է լոնիգա, և երկրորդն որ է Ֆիզիգայ. իսկ երրորդն և չորրորդն որ է Աբրամիգիգայ և բարոյական. որք գեռ ևս ո՛չ են թարգմանեցեալ. այլ են կիսակատար։ «Եամ զինք զիրք իմն ի վերայ հայրմերին։

«Եւ այլ իմն գիրք նոյնչափ վասն զղցման և ապաշխարութեան. եւ զայլ մասնաւոր իշանողով։»

Այս թարգմանութիւններով մեր ժողովուրդին փոխանցուող իմացական տարրութիւնը չէր անշուշտ այն ինչ որ էր ճիշդ կուստի շրջանին Արեւմուտքի մէջ։ Ժթ. գարուն եւրոպական մտածողութիւնը նոր և անկոխ ուղիներէ կը յառաջանար։ Հիւմանիզմի գարն է, ի. Նեւտրոնի, Լոքքի, Բ. Ֆրանցլինի, Ճ. Սուիֆթի, Դ. Տէփոյի, Ռելիերմ Պիտի, Վոլթերի, Մանթէսքէոյի, Ռուսոսյի, Դիգրոյի, Ալֆիերինի այս զանազան աղքութիւններով և ուղղութիւններով (փիլիսոփայութիւն, գրականութիւն և քաղաքականութիւն) արգիւնաւորող մեծ իմացականութիւններու շրջանը, որոնք այդ օրերուն պիտի յեղաշրջէին մարգկային կարգուարքը, ասպարէզ բերելով աղտոտմածողութիւն, հրմնուած մարգկային փորձառականութեան և բանականութեան վրայ, ինչպէս նաև գաղափարները մարգկային իրաւանց հաւասարութեան և եղբայրութեան։ Շատ բնականօրէն հոսանքը կ'ընթանար հակառակ ուղղութեամբ քան այն ինչ որ իրեն հիմք ունէր չափուած ու ձեւուած Արեւմտեան կրօնական մտածողութիւնը մահաւանդ։

Սակայն արքեւորելու համար Կոլոսի գործը անհրաժեշտ է ուրիշ չափ ու կշիռ. Հայ ժողովուրդը թաթարով, թուրքով ու պարսիկով թանձրացող Ասիական բռնակալ խաւարին ամենախոնարհ ստրուկը, Ռայանիր մատային տարողութեամբ կը յետազիմէր աւելի քան Միջնադարը։ Աւրեմն մէյ մը կար իմացական ոստումի մը անպատճութիւնը և յետոյ անկետ բարքերու ու մտքի այս օրերուն էականը փոխանցելն էր Հայ ժողովուրդին ու եկեղեցականութեան գէպի մտքի լոյսին ձգտումը, խոյանքը, նպատակը այստեղ կ'արգարացնէ Կոլոսի գործին վիրաւոր այս կողմը, Խսկապէս ալ Կոլոսի գործը արգարացուց իր առաջադրութիւնը

ըլլալով մեծագոյն խթանը մեր Զարթնութիւնն : Այս հասկցողութեամբ զուգակշիռ մը մեծանուն Կոլոտի և իրեն ժամանակակից հետեալ Միխիթարի իմացական վաստական միջն ինքինքնիս կը գտնենք համարժէք արդիւնքներու առջև, անշուշտ միջտ նախապատութեամբը Կոլոտի, երբ նկատի ունենանք միջավայրը, Կոլոտինը՝ բարբարոս ու մոլեռանդ իսլամ յետամեացութիւնը, իսկ Միխիթարինը ազատութեան ու լոյսի Եւրոպան :

Կոլոտի իմացական վաստակը արժեւորելու պարագային պէտք է նկատի ունենալ նաև որ իր զարոցի թարգմանութիւնները եղած էին լեցնելու համար փիլիսոփայական և աստուածաբանական դասագիրքերու պակասը իր զպրեվանքին, հետեւաբար պիտի հետապնդէին նախընթարաբար կրօնական պէտքերու զոհացումը, ու տալու համար պարտ ու պատշաճ ընթացքն ու իմացական տարողութիւնը իր զպրեվանքին, Կոլոտի սրատես աչքերէն չէր կրնար վրիպիլ Եւրոպայի մէջ ամենաբուռն բազիունները Հիւմանիզմին և Եկեղեցական մտածողութեան :

Իսկ մեր ազգային և Եկեղեցական ներքին ըշջանակներուն մէջ Կոլոտի թարգմանութիւնները տեղի տուին կարգ մը նեղմիտներու գգոռութեան, որոնք կ'առարկէին այդ թարգմանութիւններու կաթոլիկ հեղինակներն ու մեզի խորթ կարգ մը մտածումները: Եւ սակայն ինչպէս կ'աւանդէ Հաննէ պատմազիր, Հայց, Եկեղեցւոյ լուսամիտ ու լայնախոհ պատրիարքը մեաց աննկուն, որովհետեւ իրեն համար չէր կը բնար խոտելի նկատուիլ կարգը անթերի մարգարիտներուն մէկ ապականած հատիկի մը պատճառաւ և կամ արմատախումբ արժանի ամբողջին պտղաւէտ ծառը չորցած ճիւղի մը պատճառաւ: Անտես ընելով մեզի խորթը՝ մենք սորվելիքներ պիտի գտնէինք Արեւմտեան մշակոյթէն ներս:

Կրթական մշակումի անհրաժեշտ գրչագրաց եւ սպազիրներու Գումզաբուի մասենալուրանին կազմութենէն անդին Կոլոտ մտագրութեան առարկայ ըրաւ մայրաքաղաքէն ներս սպազրական զորդին զարգացումը: Ասկէ առաջ յիշեցինք Ամրատի աշակերտներէն գպիր Գրիգոր Մարգուանցինքին կը միջագիրը Պոլոսահայ ապարանի մը

(առաջին տպագրիչը Յայսմաւութին), իրեն հետեւեցան Սարգս, Բարսեղ և Արքահամ, իւրաքանչիւրը հիմնելով իր տպարանը, անշուշտ միջտ Կոլոտի քաջալերութեամբ: Համաձայն Օրմանեան Սրբազնի Կոլոտի 26 տարիներու պատրիարքութեան ըլջանին կատարուած տպագրութիւններուն թիւը կը հասնի 90ի: Կը յիշենք անոնցմէ աչքառունները, որ մանաւանդ շարքն է հին պատմագիրներուն ու մատհնագրուղներուն. — Ագաթանգեղոս (1719), Զենոք Գլուկ (1719), Մեսրոպ երեց պատմիչ (1737), Յանապատում Լուսաւորչի, Հանելուկիներ Շնորհաւեոյ (1730), և Սահմանաց գիրքը Դաւիթ Անյաղթի, Առաքել Ախոնեւոյ և Ազգամագիրք»ն (1721), Թէկուրանցիի և Արարած քը կրօնական բանաստեղծութիւնները, ժամանակակից՝ Պաղտասար զպրի Տաղերն (1738) ու Կոլոտի աշակերտներուն Տաղերն (1734), Հաննէ պատմազիր Երուսաղէմի պատմութիւնը (1727), Կիւրեղ Աղեքսանդրացւոյ «Գիրք պարապմանց» (1717), ու Գէորգ վրդ. Միլեմի Դաւանագինաբանական հատորները (1734):

Կոլոտի ցուցմունքներով տպագրութիւններու այս շարքն իսկ կը թելադրէ նըպատակը — իմացական աշխատանքի և ընթերցասիրութեան քաջալերութիւնը, գիտակից կեցուածք դաւանական-գինաբանական գիտնի վրայ, ու ազգային գիտակցութեան արժնացում ու կազմակերպում, որոն կը սատարէին մասնաւորապէս պատմիչներու շարքը: Դիտելի է որ ճիշդ այս օրերուն Եւրոպայի մէջ ալ ժողովուրդները կը խըտանան ազգային կորիզներու շուրջ:

Անգրագառնալով իր զպրեվանքի հունձքին, վկայութեան կը բերենք Բարգէն վրդ. Կիւրէսէրեանի Կոլոտ Յօվհն. Պատրիարք աշխատութեան մէջ առաջ բերուած ցանկը Կոլոտի աշակերտած և անկէ ձեռնադրուած յականէ յանուանէ ծանօթ 27 Կուսակըօն եկեղեցականներու: Անվարան պիտի երկարէր շարքը Կոլոտի աշակերտներուն եթէ պահուած ըլլար նաև յիշատակութիւնը եւ կեղեցական ասպարէզէն խուսափած այն աշակերտներուն, որոնք իրենց կարգին կազմեցին մեր ժողովուրդի մտաւորական աշխահիկ գասը:

Աշակերտներու այս խումբը զրեթէ նոյնութեամբ շարունակեց իրենց մեծ ու-

սուցչին մահէն ետք (1741) անոր սկսած մեծ ու լուսաւոր գործը Անոնց ընտրելագոյնը Յակոբ Եալեան վարդապետ ժառանց կեց կոլոսի թափուը ձգած աթսաը ու մաշնաւանդ յայտնաբերեց իր ուսուցչին համազար նախանձախնդրութիւնը ազգային ու եկեղեցական կեանքի բարեկարգ ընթացքին, օժանգակ ունենալով խումբը իր աշակերտակիցներուն, որոնք բաւական երկար շրջան մը հանդիսացան իրրե զիտակից տէրերը մեր ազգային հրապարակին: Անոնց հետ երկարաձգուեցան Կոլոսի մոքին ու գործին աղղեցութիւնը մինչև վաթունական թուականները ժթ. գարուն, ուր մեր ժողովուրդը իմացական նոր խանդով բըռնը արած իր ազգային ու մշակութային զիտակցութեան նոր մէկ Զարթօնքը կերտեց: Այդ Զարթօնքը արդիւնքն է Կոլոսին ու անով յետառուուած Ամրատովի գարեվանքին: Աւ աշելին՝ փաստը Հայց: Եկեղեցոյ մեծ արժանիքին, որուն բեղմաւոր ուժը եղած է միակ կենաւորողը այն բոլոր հրաշալի իրագործումներուն, որոնք մեր ցեղին դարաւոր ողջումի նուազման պահերուն իսկ մեր մութը փախեցին լոյսի:

Անխօնն հրացում ու սէր մեր հարազատ Մօր՝ Հայաստանեաց Ս. Եկեղեցիին, որուն հրացածորան ոգեկանութենէն միայն աղքերացան խնկելի մեծութիւնները մեր ժողովուրդին:

ԳԵՂԱՄ ՄՐԿ. ԳԱՅԻԿԵԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

Ս. ՄԵՍՐՈՎ

Փողովուրդ որ նսէր ի խուարի ետք զլոյն մեծ:

Աւետարանին, ինչպէս ըստինք, կը բացուէր նաև հայ ժողովուրդը, երբ շատեր այսօրուան մեծ ժողովուրդիներէն գուրս կը մնային տակաւեին քաղաքակրթիչ այդ բարիքէն: Աւետարանի հասկացողութիւնը, առաջին օրէն, հայ ժողովուրդի մէջ այնքան իրական և ուշագրաւ է եղած, որ սքանչացում միայն կրնայ առթել: Անշուշտ հին կրօնը լրաւ իր զիմագրական ճիգը, և սակայն հայ հոգին իր այս նոր արևելումին մէջ մնաց աննահանջ, և քրիստոնէական քարոզչական սիստեմին յաջորդեց դաստիարակութեան մեթոուը, և ծնունդ առին կրօնական, բարոյական և մարդարական կազմակերպութիւններ:

Որքան ալ քիչ մը մեծցուած և ջատագովական բնոյթ ունենան Փաւստոսի տեղեկութիւնները այդ շրջանի մասին, ստոյգ է թէ Աւետարանը դար մը վերջ արգէն իրականութիւն է հայ ժողովուրդի համար, և ոչ թէ հաւատքի բանաձև մը միայն: Եւ այս բոլորը հայ ժողովուրդի մէջ կատարուած է լոկ քարոզութեամբ և նուիրապետութեան մը աշխատանքներով, վասնզի հայը տակաւեն չունէր իր զիրն ու զրականութիւնը, և հետեւաբար ի վեճակի չէր ստեղծելու կրօնական ամբողջական դաստիարակութիւն և մշակոյթ: Յունարէն և ասորերէն գիրն ու դպրոցը ծիսական նշանակութիւն ունեին աւելի՝ քան ունէ բան, եթէ կարելի է այդպէս բացարել երեսոյթը: Ճիշգ է թէ հայոց դարձը, Դ. գարու ընթացքին, ոչ տարածութեամբ և ոչ խորութեամբ ամբողջական էր, սակայն հայ ոգին սիրով կ'ընդգրկէր քրիստոնէութիւնը, և ասիկա ամէն ինչ էր, և ունէր իր պատմական ու հոգեբանական խոր պատճառները:

Քրիստոնէութիւնը, արեւելեան ձևին մէջ մարմնացած արևմտեան այդ ոգին, ամենէն աւելի կը խօսէր հայուն, որ առ-

հաւական, ազգաբանական և գեռ հոգեխօսական և այլ շարժառիթներով արևմտեան միտումներ տածած էր միշտ իր մէջ:

Դ. դարս սկիզբը, քրիստոնէութիւնը պետական կրօն կը դառնար, Տրդատ թագաւորի յօժարամտութեամբ եւ Գրիգոր Լուսաւորչի նախաձեռնութեամբ: Թրքան ալ պատմութիւնը հրաշքներով և գերբնական երեսյթներով ուզէ ընդելուզել հայոց դարձի այս պարագան, միւս կողմէն իրուղութիւն է թէ քրիստոնէութիւնը հեշտուրէն մուտք չգործեց և հեթանոսութիւնը ծուխի պէս չանհետացաւ հայոց երկրէն Քրիստոնէութեան հուրը, ինչպէս ամէն տեղ, Հայաստանի մէջ ևս հայ հասարակութիւնը կը բաժնէր երկու գաղափարական հոսանքներու, զանոնք լծելով պայքարի երարու դէմ:

Այս խոկ պատճառով մեր Դ. դարը որ այս կերպով կրկէսի կը վերածուէր երկու ընդդիմումարտ ուժերու, յամառով հեթանոսութեան և նոր կրօնքին միջն, մէշ կողմէն կը ներկայացնէ մեզի հեթանոսութեան դանդաղ հոգեվարքը և միւս կողմէն քրիստոնէութեան վասնգաւոր ճգնաժամը:

Տակաւին Քրիստոնէութիւնը իրբ ուշ ըստն կազմակերպութիւն և կրօնական համայնք, երբ ներս կ'առնուէր Պետութենէն, կը դառնար Պետութեան մէջ Պետութիւն: Այս պարագան որ ակնրախ է հոգմէտական կայուրութեան պարագային, երբ քրիստոնէութիւնը պետականացաւ, աւելի զգալի պլոտի ըլլար մեր պատմութեան մէջ, ուր եկեղեցին կարձ ժամանակամիջոցի մը ընթացքին պիտի զօրանար ու կազմակերպուէր, Պետութեան մրցորդ զանոնալու առողջան:

Յուսիկ կաթողիկոսի և Տիրանի ընդհանրումը, Մեծն ներսէսի և Արշակի պայքարը, պարսկական և յունական կուսակցութիւններու ներքին և արտաքին աշխատանքները, հովանուարուած նոյնանուն պետութիւններէն, յայտարար նշաններ են այս իրողութեան՝ մեր պատմութեան մէջ, հայոց քրիստոնէութեան գարձին հետ կապուած:

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԵԱՆ

Աւետարանը կը քարոզուէր մարդոց, մարդկարին հոգիներուն, թէ մարդիկ ինչ-

պէս կը դիմաւորէին և կ'ըմբռնէին զայն, ինչպէս կը մեկնէին զայն ուրիշներու, հարց մըն է որ կը վերաբերի առաւելաբար գաւառականական պատմութեան:

Աւետարանը կը քարոզուէր անհատաներն, և կ'ընդունուէր անհատներէն: Ասայն անհատները ընդունելով բարորին հասարակաց եղող այդ գիրքը, կը զոնէին շատ բան իրենց անհատականութենէն, մտնելու համար հաւատացեալներու ընկերութեանը մէջ: Եկեղեցւոյ պատմութիւնը ուրիշ բան չէ բայց պատմութիւնը այդ ընկերութեան:

Միւս կողմէն Աւետարանէն անկախ մարդը բազկացուցիչ մասն է ընկերութեան, իրբ ընտանիք, իրբ ազգ և մարդկութիւն: Այս տեսակէտով եկեղեցին ընկերակցութիւնը մըն էր Պետութեան մէջ, Հետեարաբ Եկեղեցին իր գիրքը ունէր ոչ միայն իր անդամներու նկատմամբ, այլ նաև իր յարաբերութիւնը Պետութեան հետ: Ահա ինչ որ մենք կը կոչենք Եկեղեցի և Պետութիւն:

Քրիստոնէութիւնը պետականորէն ճանչցրելով, իրբ ինքնուրոյն կրօնական ընկերութիւն կ'իրթար բազմելու Պետութեան կազմակերպութեան մէջ: Սակայն քրիստոնէութիւնը գերազանցորէն անհատական կրօն է, ուր անհատներու գերը կը մնայ միշտ տիրական: Սակայն Պետութիւնը անհատական ըլլալէ աւելի հաւաքականութիւնը մըն է, ընդհանուրէն բխած որէնքներու և վարչութեան ննթակայ:

Ընկերութիւն, կամ աւելի ճիշգ Պետութիւնը կրնայ քրիստոնեայ կոչուիլ, սակայն կարելի չէ մկրտել ընկերութիւնը: Աւետարանը առաւելաբար անհատական հաւատագիրք է իր տիրական ազգեցութիւնը ընկերութեան վրայ արդիւնք է նոյն այս սկզբունքին: Պետութիւնը սակայն նիւթական կազմակերպութիւն մըն է, իսկ Եկեղեցին կրօնական: Պետութեան պաշտօնատարներու գլխաւոր մտահոգութիւնը ընկերութեան կարիքն է, իսկ Եկեղեցւոյ պաշտօնատարներու կէտ նպատակին՝ հոգիներու փրկութիւնը: Ահա թէ ինչու քրիստոնէութիւն իրբ անհատական հաւատագիրք տիսակէտ ծնունդ կուտայ ազանդներու, որոնք այս տեսակէտով միայն հասկնալի կը դառնան: Սակայն Պետութեան

համար, որ անհատական ըլլալի աւելի ընկերային կազմակերպութիւնը մըն է, անհասկնալի կը մնան աղանդներու գոյաքիւնը:

Եկեղեցին յետոյ պիտի որդեզրէր Պետական այս նույիրապետութիւնը, առանց կարենալ իւրացնելու ասելայն անոր կեղծընական հեղինակութիւնը:

Մեր մէջ Դ. Գ. գարուն, այս տորանշատ պայքարը իր գաղաթնակէտին պիտի հասնէր, նոյն այդ գարու վիրջաւորութեան սատկայն գտնուար էր ըստ Պետութիւնը թէ Եկեղեցին կը շահէր պայքարը Իրականին մէջ երկուքն առ կորոնցուցած իրենց ուժն ու կինուանակութիւնը մօտ էին իրենց վախճանին:

Ճգնաժամը մեծ էր, սակայն ոչ օրհաւուական և կային մարդիկ օրոնց մտքին մէջ արդէն սկսած էր ձեռկերպութիւ փրկութեան զէնքը: Այդ միտքը, երկրը այս ճգնաժամէն գրիելու գաղափարը, սկսած էր արգէն ապրի քանի մը առաջաւոր եւ պատսխանատու միտքերու մէջ: Մեր քայաքական իշխանութեան տկարացումէն վերջ մանաւանդ, մեր լինել թէ չլինելու խնդիրը օրուան հրատապ հարցն էր: Ազգակերը չեն մեանիր, եթէ կամսվին անձնառագան չուզեն ըլլալ, հայուն կեանքը հրաշալի իրզուութիւններէն մին է պատմութեան, իր ապրելու անառաիկ իզձը հերքութիւն է անձնառագան ըլլալու կրաւորականութեան: Սակայն այդ մեծ զարթունքին և ինքնափրկութեան մարմին տուողը պիտի ըլլար Ա. Մերօպլը, մեր մտքի մեծ յուսաւորիչը:

Ե. Վ. Տ.

ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՑԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Քաղելով Հաննէ Եպո, Երուսաղէմացի, Աստուածատուր Եպո, Տ. Յոհաննէսի անց և Տ. Հ. Թ. Առաւլանեանց Սաղիմակոն պատմագիրներէն, ինչպէս նաև մացորդ արձանագիր Յիշատակարաններէն, կուտանք Շղթայակիր Գրիգոր պատրիարքի շինարարական գործունեութեան մէկ պատկերը Հայ Երուսաղէմի և անոր պատկանող թեմերուն մէջ:

ԵՐՈՒՍԱՂԷՄ

Ս. Յակոբեանց Մայրավանք.

Մայր Տանար՝ Ս. Յակոբեանց. — 1721—1748, քսանեեօթ տարիներու ընթացքին Շղթայակիր հազգեատէ Կ'ամրողջացնէ Ս. Յակոբեանց Տաճարին նորոգութիւնը իր բոլոր երկրորդական մատուններով միաւսին, այսպէս:


1721ին կը կանգնէ ոսկեզօծ փառաւոր խաչկալները Տաճարին:

1727ին Ս. Եշանի վերնայարկ մատուր իր ոսկեզօծ պատշգամով միասին:

1724ին Սոաքելոց վերնայարկ մատուր (հոն կը հաստատէ Գրչագրաց մատնագարանը), Ա. Մտեփանոսի մատուր (Աւանդատունը), նոյն ատեն կցելով անոր հիւսիսային կողմի նորակերտ երկու կամարները, ուր կը կանգնէ նաև Ս. Լուսաւորչի խորանը: Խոկ մատրան ձախակողմեան փաքրիկ խորանը (նախկին Լուսաւորչի խորանը) կ'անուանակոչէ յանուն Ս. Կիւրդի Երուսաղէմացոյն: Բալոր խորանները կ'ունենան իրենց ոսկեզօծ խաչկալները:

1726ին կը նորոգուի Ա. Էջմիածին եկեղեցւոյ խորանին մարմարակերտ քեմուն կը կանգնէ խաչկալը, և ի նորոյ կը հաստատէ Ա. Աբնայի մարմարակերտ խորանը, ի յիշատակ վանքի պարտքը վճարող Հայոց Ազգին:

1727ին Շղթայակիրի խնդրանքով՝ և Յովհ, Կոլոտի և Սեղբոս Ակնցի ամբոյի ջանքերով ստացուած արքունական արտօնագրով մը, կը ձեռնարկէ Ա. Յակոբեանց Մայր Տաճարի ամբողջական նորոգութեան, ու



կը պատկերագարդէ, կը ծեփէ, եւ մարդաչափ բարձրութեամբ կը յախճապակեցարդէ Տաճարը իր բոլոր երկրորդական մասուներով մէկտեղ :

1748ին վերասին կը նորոգէ Ս. Գլխազրի մատուոր մեծածախու, քանդակագարդ ու սոկեզօծ մարմարներով :

Հետեւալն է Տաճարի զլխաւոր նորոգութեան լիշատակարանը, որ կը պահուի պատրիարքարանին մէջ .

«Ողորմութեամբ Ասուծոյ վերասին նորոգեցաւ եւ սպիտակափառ ծեփեալ պայծառացաւ սուրբ տաճար լուսոյ որ յանուն Մըրոց Յակոբեանց առաքելոցն Արռողյա ա-

լլայր Տաճարի հետ ամբողջական նորոգման կ'ենթարկուի նաև Մայրավանքէն ներքո՝ այժմու Զեռագրաց Մատինագարան Ա. Թորոս եկեղեցին, կը հաստատուի նոր ոսկեզօծ խաչկալ, իսկ պատերը կը յախճապակեզարդուին :

Եփաւրիւններ Մալշավանքին բնակելի մասերուն մէջ . — Մայրավանքին ներկայ տարածութենէն զուրս ձգելով Զամ Թաղի և Պաղչէ Թաղի չըջանը, մասցեալին գրեթէ կէոր, թէ իրրե զետին և թէ իրրե չինութիւն արգիւնքն են Գրիգոր Շղթայակիր պատրիարքին, այսինքն մեծ ու պղտի մօտաւորապէս 18 այն թաղերը, որոնք Ա.



ՅԱՅԱՑԱԿԻՐ ԳՈՐԾԻ ՍԿՈԱՆ ՄԻՉԱՅԻ

մենայն Հայոց, հանդերձ բոլորածիր օքնուածովի, ի բուին ՌՃԶ (= 1727) ամին, ջանիւք եւ նոգաբարձութեամբ Գրիգորի եւ Յովաննու վարդապետաց, պատրիարքաց Մըրոց Երուսաղեմիս եւ Բիւզանդիոյ, եւ մեծաւ աշխատութեամբ Ալեքսի Երեւաննենց սառավ մնի. Մեղբեարոսին. զույթ ընթերցողդ եւ վայելողդ լիւեցէք զաքանառ լինողն եւ զաքանառդն, զիամայն միաբանն եւ զամենայն ողորմութիւն տուողն եւ Ասուած ողորմի ասացէք ամենայն վերոգրելոց ամէն » :

Թորոս Եկեղեցին մինչև հին պատրիարքան (մեծ չարտախո) ու մինչև Շորաթաղ քաշուած զիծի մը արևելքը կ'իջնան :

Այս լնդարձակ տարածութիւնը եղած է ամբողջութեամբ իսլամ-արաբներու սեփականութիւնները, որոնք զնուած ու ձուխցուած են նորանոր չինութիւններով և կցուած զանքի ու խոտաւորական թաղերուն :

Կը մանրամասնենք այդ թաղերուն մեր տեղեկութիւնները, մէջրերելով իւրաքանչիւր թաղի պերճախօս արձանագիր լիշատակարանները :

1727ին վանքին կը կցուի այսօրուան Հաննէ թաղի (ի յիշատակ Հաննէ պատմագիր եզիսկոպոսին) առաջին բակը՝ որուն դրան ճակարին կը կարգանք հետեւալ միշտակարանը.

«Կամօն Ասունձոյ ես Գրիգոր Վարդապետս, օպասուոր Սուրբ Արքուոյ, եւ Յովհաննէս Վարդապետ Բաղիւեցիս զայս բ. բակս խցերօֆ եւ պարսպօֆ նոր ի նիմոնէ Ասունձով նորողեցաք ի յիշատակ մեզ եւ ամենայն աշխատաւոց զործակալաց եւ միաբանից, ի վայելումն ազգիս Հայոց, ի թիմ ՌՃՀ (= 1722) ամին. յիշեցել ի Տէր»:

Արևելեան սենեակներու ճակատը.

«... եւ մեր Գրիգոր եւ Յովհաննէս Վարդապետս ողորմութեամբ Ասունձոյ թվ. ՌՃՀ (= 1729) զայս ներխազոյն օսմեներս եւ օսմեներու տեղի զնեցաք եւ նոր ժինեցաք չանիւէ Արռավակալ Յովհաննէս Վարդապետին, ի յիշատակ նորոց մերոց եւ բոլոր աշխատաւոր միաբանից եւ ի վայելումն ազգիս Հայոց. ընթեցողի զմեզ յիշեցել ի Տէր»:

Արք մատեան սենեակներու ճակատը.

«Ազ. ի ճամանակս Տեառն Գրիգորի եւ Տեառն Յովհաննէս պատրիարքաց ուրբայ Երուսաղմի եւ Թիգանանիոյ եւ Արռավակալ Մրգոյ Արքուոյ Երուսաղմացի Յովհաննէս Վարդապետն, որ բազում վիշտ կրեաց ի ժինութիւնս եւ ի վեարումն ամբի պարտոցն. Ազ. այլ եւ զայս օսայս իս պինել ի յիշատակ իւր եւ ծնողաց եւ ամենայն զարմից իւրոց, ի վայելումն ազգիս Հայոց, ի թվ. Ճ. Յիշեցել եւ Ասունձու ողորմի առացել նոցա եւ ամենայն աշխատաւորաց. ամեն»:

«Գթայակիր նոյն տարին կը գնէ ու վանքին կը կցէ Ցորենաթաղի գետինն ու նոր չինութիւնները, որ ունի հետեւալ յիշտակարանը».

«Կարողութեամբն Ասունձոյ մեր նուաս Գրիգոր եւ Յովհաննէս Վարդապետս ի թվ. ՌՃՀ (= 1729) զայս դրան ներխազոյն օսմեներս ամենայն, հանճերծ ցորենատամբ զարդիսն տօւաք եւ զնեցաք եւ ժինեցաք եւ պարսպեցաք զբոլորն աշխատութեամբ Արռավակալ Հաննա Յովհաննէս Վարդապետին, ի յիշատակ մեզ եւ ծնողաց մերոց եւ ամենայն միաբանից եւ բոլոր ազգիս Հայոց եւ ի վայելումն նոցին. որ ընթեռնուիք Ասունձու ողորմի ասացել ամենայն վերոգրելոց եւ Տէր Ճեզ ողորմեսցի եւ ամենայն տես պահողացն»:

Այս առթիւ կը վերտշինուի նաև Յովհաննէսան յարակից՝ նախապէս աւ վանքին առհմաններուն մաս կազմող Պրուսա թաղի քարաշէն չորս սենեակները, նախկին փայտաշէններուն տեղ. Բակը զուան կայ հետեւալ յիշտատկարանը».

«Ամենակարող օրութեամբն Ասունձոյ թվին ՌՃՀ (= 1729) մեր Գրիգոր եւ Յովհաննէս Վարդապետն զայս դրան կամարի եւ դրսի եւ ներօի գ. փայտեալ օսմեներօն ու կրամած կամարօն բարեալ ժինեցաք, զանիւ Արռավակալ Հաննա Յովհաննէս Վարդապետին, ի յիշատակ նոգուց մերոց եւ ամենայն միաբանից եւ բոլոր ազգիս Հայոց եւ ի վայելումն նոցա. Յիշեցել ի Տէր. ամեն»:

1729ին Մայրագանքին կը կցէ Լիման թաղի գետինն ու նորաշէն խուցերը, Գարրիէլ պատրիարքի թաղին գետնայարկը, և Ա. Թորոս եկեղեցին յարակից՝ Մայրագանքի հիւսիսակողմի ամբողջ կէսն և հիւսիս արևելեան ծայրամասը զրաւող ընդգարձակ Առանա թաղը. Այս վերջինին մեծ զարպասին կը կարգանք հետեւալ արձանագիրը».

«Ասունձոյ ողորմութեամբն ի թիմ ՌՃՀ (= 1729) մեր Գրիգոր եւ Յովհաննէս Աեղապար Վարդապետս, սպասաւոր Մրգոյ Արքուոյ, զայս դրան ներօի եղեալ զբոլողական տեղին զնեցաք ժինեցաք եւ պարսպեցաք, եւ ի Սուրբ Դանիս ժինուածին խառնեցաք, ի փառս Ասունձոյ եւ ի յիշատակ, ի վայելումն եւ ի պարձանս ազգիս Հայոց եւ մեզ եւ Արռավակալ Յովհաննէս Վարդապետին եւ ծնողաց մերոց եւ նուիրակաց եւ ամենայն միաբանից աշխատաւորաց եւ ողորմութիւն տուալաց. վայելովիք եւ ընթեցողիք Ասունձու ողորմի ասացել վերոգրելոց, զի լոյժ ջանիւ եւ աշխատութեամբ կատարեցաւ օգնականութեամբ Ասունձոյ եւ սրբոց իւրոց»:

1745ին Հին Տպարանի թաղին զնուժովն ու վանքին կցումովք, կ'ամբողջացնէ Մայրագանքին այսօրուան արևելեան եւ հիւսիսային սահմանագիծը, այդ երկու կողմերուն վրայ բարձրացնելով բարձր ու ամբակուռ պարիսպը, որուն մեծ բարիքը ապրեցանք մեր օրերուն ևս, անոնք զարժանալիորէն տոկացին իրենց առընթեր պայթող ականներուն իսկի».

Այս պարսպապատումը օգտակար եղաւ

իր օրերուն՝ փրկելով վանքը չըջակայի իս-
լամիսերու աւազակութիւններէն։

1735ին իր ներքնայարկով մէկտեղ եր
կառուցանէ մեծ բակին մէջ, հին պատ
արքարանի հարաւը ու Շորաթաղին հիւ-
սային կողմէն կցուած յարկարաժինը, երեք
փոքր ու երկու մեծ գերնայարկի սենեակ-
ներով։ Նոյնագէս Տէյիրմէն թաղի գերսի
յարկարաժինը (հին պատրիարքարանի ներ-
քե երկրորդ յարկի սենեակները) ու կը
նորոգէ Հանգերձատունը։

1722ին մեծ տանիքին վրայ, Առաքե-
լոց մատունին ընդուապ, կը շինէ Հին Մա-
տենագարանի յարկարաժինը, ուր պիտի
գար առանձնանալ ծերացած կողուոր, և
սակայն վերահաս մահը արգելք կ'ըլլայ
այդ առաջադրութեան։ Աւսի հետեւեալ
յիշատակարանը։

«Եթի ԽճկԱ (=1722) իերեաց գեղեցիկ
խուզ սրբազն Հայրապես մայրամալիխ
Քրիզոր աստուածաբան վարդապետն, ի յի-
շատակ հոգու եւ ի վայելումն սրբազն
պատրիարքի Կոստանդնուպոլսոյ Տեառն Յով-
հաննու աստուածաբան վարդապետին Բաղր-
եցույ։ բայց հանգեաւ ի Քրիստո եւ ոչ
եկեալ վայելեաց, որք հանդիպի եւ վայելիք,
ասցելք Աստուած ողորդի»։

1734ին կը շինէ Հին Մատենագարանի
յարկից հիւանդանոց - սրահը, գարծեալ
մեծ տանիքին վրայ (այժմու Շորատունը)։

1743ին կը շինէ փոխանորդարան կոչ-
ուած սենեակները, հին Մրեղաթաղին մէջ,
ինչպէս նաև ներկայ լուսարարապետարանի
յարկարաժինը (միաբանական ճաշասրահին
վերև), յատկացնելով զայն պատրիարքնե-
րու բնակութեան։

1741ին կը նորոգէ ճաշարանը, իսկ
1735ին խոհանոցը, հան փորելով նոր ջրհոր։

1743ին փլուզումի կ'ենթարկուի վան-
քին արևմտեան ճակատի, Աւագ գրան
չըջապատ չինուած ամասի՝ արեմտեան երե-
սը, և այս առթիւ կը վերակառւցուի
սկսելով արդի լուսարարապետարանի ան-
կիւնէն մինչև արդի պատրիարքարանի ան-
կիւնը երկարող ճակատն ու խոցերը, ա-
ւելցնելով նաև երեք նոր սենեակները Հա-
գետան վերև գէպի արևմուտք նայող թէին։
Իսկ Աւագ դրան վերսէ շինուած ամասին,
արեւելեան եղիազարաշէն թէը (եկեղեցւոյ
գաւութիւն նայող) կը մնայ անվիթար, սակայն
կ'ըլլան նորոգութիւններ։

Այս առթիւ կը վերակառւցուի վան-
քին չքեզ Աւագ դուռը որ ցարդ կը մնայ
անվիթար։

1745ին Օժարի մզկիթին վերակացու
արար չեյլաք կը ձեռնարկէ մեր ձեռքէն
յալել Ժառանգաւորաց Վարժարանի Արջա-
փակէն։ Ազնաւորի պարտէզը թէ գատառ-
տանական և թէ գրամական միջոցներով
Եղթայտկիր կը վերստանայ պարտէզը ու
կը փորէ նաև Ընդարձակ ջրհոր մը պար-
տէզին մէջ։

Ո. Հեթօնակապետաց վան։ —

1725ին կը նորոգէ եկեղեցւոյ ք-
նամասը, ծեփն ու սպիտականներկը ու գ'ըն-
դարձակէ աւանդատունը, հան կանգնելով
Ո. Հոփիսիմէի խորանը, կը նորոգէ նաև
մայրապետաց խոցերը։ 1733ին կը կա-
ռուցանէ փայտականուկի օծ քանդակագարդ
խաչկալը, իսկ 1743ին կը նորոգէ խորանին
րեմը։

1747ին կը նորոգուի եկեղեցւոյ ար-
տաքին գաւութը, փակելով գաւութին կա-
մարները հաստատուն պատերով։ Այս նո-
րոգութեան առթիւ սահման բաւական կը
նեղեն զինք երասազէմի իսլամ աւագո-
նին, գործը նկատելով ապօրինի։

Փրկչավան։ —

1734ին կը վերանորգուի վանքի մատ-
րան ծեփն ու ներկը, սալայատակը, սկիե-
զօծ խաչկանի մը յաւելումով, իսկ 1741ին
կը վերականգնուի վոնքի հիւսիսային պա-
րիսպէն 8 կանգուն երկոյն և 5 կանգուն
լայն մաս մը, որ կօրծանած էր արարյե-
րու պակներէն։

Ս. Յարութեան Տաճար։ —

Գրիգոր Եղթայտկի պատրիարքութեան
նախընթաց օրերուն Յոյներ և Լատիններ
արքէն իսկ նորոգած էին Ո. Յարութեան
Տաճարի իրենց սեփական մասերը։ կը մը-
նային մեր սեփականութիւնները, որոնց
նորոգութեան համար Եղթայտկիր իր պատ-
րիարքական ընտրութենէն անմիջապէս ետք
կ'ստանայ արքունական արտօնագիր ու կը
զրկէ երասազէմ իր փոխանորդ Հաննէ
եպիսկոպոսին (պատրիարքը), որը անմիջա-
պէս կը ձեռնարկէ նորոգութեանց։

կը նորոգուի բ. Գողգոթայ վերնայարի
մեր մատուռը, ուրիէ մեծ ձախքով ու
աշխատութեամբ կը վերցուի հսկայական

այն սիւնը, որ վեր կը բռնէր մատրան տանիքը և սակայն կը փակէր խորանը հաւատացեալներու տեսողութիւնէն։ Այսնին փոխարէն կը բարձրացուին նոր ու վայելուչ կամրադապեր։ Կը նորոգէ Տաճարին մեր բոլոր բնակելի սենեակներն ու պատրիարքարանը (մեծ հրդեհին անհատացուած), Ուշաթափման տեղին, իւղարերից խորանը, Հանդերձից բաժանման և Յավուէի Արեմաթացւոյն մատուաները, ինչպէս նաև մեզի հետեւակ Դպտոց ստացութիւնները։ Մեծածախս նորոգութեան կ'հնդարկուի Ա. Լուսաւորիչ եկեղեցւոյն տանիքն ու ներքնամասը, ուր կը շինուին նաև փայտեայ վերնատուներ և յիշտակողմի կամրներուն մէջ նոր սենեակներ։

Այս առթիւ կը վճարուի նաև երեք պազաց յատուկ՝ Ա. Գերեզմանի բուլուաշէնին նորոգութեան մեր բաժինը։

Արողջացնելու համար Երուսաղէմի մէջ Շղթայակիրեան շինութիւնները, յիշենք մեզի հետեւակ Ասորոց Ա. Մարկոս եկեղեցին նորոգութիւնը։ Եկեղեցին այդ օրերուն կը զանուէր մեր հակոպնէթեան տակ, որովհետեւ Ասորիք չի զիմանալով տուրքերու ծանրացթեան հեռացած էն Ա. Երկրէն։ Եկեղեցւոյ արդի խաչկալը որ յարենման է մեր խաչկալներուն, զործն է Շրջադարձին, իր հայագիր յիշտակարանով մէկտեղ որ փճացուեցաւ Ասորիներու կողմէ հախորդ մեծ պատերազմին, իրենց յառաւեկ մտավախութիւններով։

Շղթայակիր նորոգած է նաև Համբարձւման սրբավայրի պարիսպն ու յարակից մեր սենեակները, իսկ Յովսափատու ձորին մէջ Տեառնեղրօր կամուրջը, ուր կ'աւանդուի թէ ի հնումն ունեցած ըլլանք վանք մը յանուն Տեառնեղրօր։ Արժան էր որ հնաւանդ այս օրբավայրը (որուն գետինը տակաւին մեր սեփականութիւնն է և որ նաև վայրն է Տեառնեղրօր նահատակութեան), այսօր ևս պատուէր սրբազան շինութիւններով։ Դարձեալ ծախու առած է Հայոց թաղին մէջ Ա. Թովմալի աւերակ տան յարակից տունը։

Բերլինեմ։ —

1727ին կը նորոգէ Բեթղեհէմի վանքին բոլոր սենեակները ու գետնայարկ մեծ ախուը, որ եղած է նախկին եկեղեցին և Ա.

Հերոնիմոսի գպրոցը, ըստ Հաննէի ախուսի վերածուած՝ այլազգիներու պնդումով։ Եղթայակիր զայն կրկին եկեղեցին կը վերածէ, օծելով յանուն Ո. Երրորդութեան, կը սալայատակէ զայն, ու մեծ ծախքերով կը փակէ անոր գետնուղին որ կ'առաջնորդէր հետեւոր խորխորատներ։ Այժմ այս եկեղեցին վերածուած է վանտկան հաշարահի, եթէ քանդուին նաշտորահի յատուկ բաժանուածները երեան պիտի գայ հին սիւնազարդ փառաւոր եկեղեցին, ինչ որ այս օրերուն պիտի ըլլար մեծարժէք զործըլը։

Ասոնցմէ զատ կը նորոգուի վանքի Ա. Ասուածածածին վերնայարկ մատուալ, բեմն ու խաչկալը, և վերնայարկի հինգ մեծ սենեակները։ Իսկ վանքէն ներս կը հաստատէ աղօթաւուներու, վանտկաններու յատուկ գաս մը։ Կը պարսպապատէ նաև Ա. Ծննդեան Տաճարի յարակից մեր հին գերեզմանատունը։

Ա. Նիկոլայոս վանի։ — 1725ին վանքի Եղիազարաշէն փայտեայ շինութիւնները քակելով, փոխարէնը կը կանգնէ ութ քարակերտ կամրջներ ու անոնց փայտեայ վերնայարկ սենեակները։ 1727ին կը շինէ վանքի Ա. Նիկոլայոս եկեղեցին ու մինչն 1730 Կ'աւելցնե հետակա նորանոր սենեակներ, ու պարտէզի կողմէն կը պարզուապատէ վանքը։

Իսկ 1718ին երբ Շղթայակիր տակաւին է. Պոլիս կը գտնուէր, այն տեղէն իսկ կը գնէ Եաֆայի մէջ հետեւեալ կալուածները։ — 3 ամազագայ», 5 սենեակ, 5 խանութ, 1 փուռ, 1 սրճարան և գրաւէ կ'ազգատէ ութը սմազագայ» և Ռամէի աթուապատկան կալուածները։

Կը մէջքերենք վանքի սենեակներէն մէկուն մէջ գտնուող հետեւեալ յիշտակարանը։

«Ազգամուրեամբն ամենազօրին Ասոււծոյ մեք նուաս պատօնեայք... զք եւ պասաւորք Մրգոյ Արուոյո Երուսաղէմի Նրիցոր եւ Յափիաննես վարդապետք... մազազայն եւ զերեայակիս զորս ի գրաւէ ազատեցաք եւ զորս, զամենայն նորոգեցաք, եւ զերապարհապատակիս պաղչայիս եւ զամենայն կամարէն զօսաներա... օնորհօն եւ միջնորդու-

թեամբ Մրգոյն Նիկողոսյոսի հայրապետին, աշխատութեամբ մեր եւ արքուակալ Հաննա Յովաննես փարզապետին եւ Պետրոս եւ Մարգիս մեծի. վերակացուաց տեղոյս եւ ամենայն միթաբանից]: Եւ են սուս կրկին յիշաւակի ի Սուրբ յերուաղեմ ի դռուն Մրգոյն Յակոբայ Արոռոյն ամենայն Հայոց, ի փրկուրին նոգուց մերոց եւ ի վայելումն օհնեալ ազգին Հայոց, ի թվ. ՌՃՇ (= 1725) ամին. վայելովկ եւ ընթեցովկ Ասուած ողորդի ասացէք ամենայն վերոգրելոց. ամէն » (*) « :

Եռուապեմական թեմեր. —

1720 ին Շղթայակիր երրե ընտրեալ պատրիարք, Պուտէն գէպի Երուսաղէմ ճամբորդութեան ընթացքին, կը նորոգէ Հալէպի և Դամասկոսի աթոռապատկան հոգետունը և վանքը և նոր կալուածներ կը գնէ Հալէպի մէջ:

Իսկ 1740 ին Շղթայակիր երր զարձեալ Պոլիս կը գտնուէր, կը զերանորոգէ իւսկիւտարի Երուսաղէմատունը:

Գլխաւոր այս շինութիւններէ զատ, տակաւին կրնայ բաւական երկարի շարքը նորաշչն սենեակներուն, որոնց յիշատակարաններուն համաձայն շինուած են Շղթայակիր կողմէ և կամ իր օրով զանազան նուրիբատուններէ: կը մէջքերենք Աւաւանի Երուսաղէմի պատմութենչն (էջ 749) ծեփարար Եղիա գարդապետի պերճախօս մէկ վկայութիւնը. — օթիզ մը տեղ չի մնաց ուր չհպէին ճարտար բանուորներու ձեռքերն ու մատները, թէ Ս. Աթոռին և թէ մեր արտաքին վանքերու և թէ վաքրք միւլքերուն մէջ . . . և ես զերոյիշեալներով միասին 340 խուցեր ծեփեցի:

Պահ մը եթէ նկատի չառնենք վանական և եկեղեցական այլ երեսներու վրայ Շղթայակիր մեծազործութիւնները, շինութիւններու այս ցանկը ինքնին պիտի բաւէր կազմելու իր գործին ապշեցուցիչ մեծութիւնը, որ մինչև այսօր իր նմանը չէ ունեցած Ս. Աթոռի գարաւոր պատմութեան մէջ:

Գ. Ա. Գ.

(*) Սոյն առանապրեթեան կոտրած մասն բառեր կէտրով նշանակած են:

Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Բ Ն Ե Ր

Գեր. Տեղապահ Հայրապետը Հոկտեմբերի ընթացքին նետեալ նեռազիր դրկած է Ս. Արոռոյ մեծ քահանա Պարուա Պէտքենիանին:

Վ. Ա. ՅԱԿՈԲԻ ՊԵՏՐՈՎ ՊԱՏՐՈՒԽԵԱՆ

Լիզարն

Կիւլպէմկեան Գերդամառնի նեցեցիոն առեկոն հոգեհանգիստ կատարուեցաւ այսօք Հանգօտին Ս. Պատրուա մատուցուեցաւ ի հանգիս հոգու Չեր սիրեցիալ ծնողաց, եւ կատարուեցաւ ազօք Չերդ Պահմուրեան առողջութեան եւ արեւշառութեան համար:

ՏԵՂԱՊԱՀ Ս. ԱԹՈՌՈՅ

ԵԼԻՏԷ ՎՐԴ. ՏԵՐԵՏԵՐԵԱՆ



21 Հոկտ. 1950

Ի դիմաց Տեղապահ Հօր այս նեռազիր սացօտած է Վանի. Բարեւա Պարուա Պէտքենիանին նետեալ նեռազիր պատասխանը:

Գ. Ա. ՅԱԿՈԲԻ Ա. Բ. Պ. ՏԵՐԵՏԵՐԵԱՆ

Տեղապահ Ս. Արոռոյ

Նըուսողէմ

Ենուհակալութիւններ Չեր հեռազրին համար: Եմ ամենաշեմ ողջոյններ ընկունեցէ եւ հազորզեցէ նաև պատուածան Միարանութեան:

ԿիհլՊէնկեԱՆ

Լիզարն, 26 Հոկտ. 1950



Վ. Ա. ՅԱԿՈԲԻ ՊԵՏՐՈՎ ՊԱՏՐՈՒԽԵԱՆ

Գառանգաւորաց Վարժարանի ներկայ տարեշշանին համար արտասահմանն նոր սաներ ընթելու զորքը, Պատ. Տնօրին Փաղովոյ կողմէն, յանձնուեցաւ Ս. Արոռոյ միաբաններէն Հոգ. Տ. Պարզե Վրդ. Վրանեսկեանին:

Հոգեմուրի Հայր այս նպատակով այցելած է Դամասկոս, Պէյուր եւ Զանիէ, ամենուրեմ պատրուզած եւ ներենչող հարոցներով միթրացած տեղոյն հաւատացեալ հայ

հասարակութիւնը; Խալ Պէյրուրի մեջ, Վարադայ Ս. Խաչի տօնին առ թիւ ծայնապիրւակն իւ հոգիւոր խօսն ու պատվամը տուած է մերազ հաւատացեամբերուն:

Եթեն դիմող բազմարի թէկնածուներէն ընսրած է ասա ժրամիս եւ բաղրամայն պատմիներ, որոնք մաս պիտի կազմեն ժառ. Վարժարանի այս առուան դասաւորակնին:

Դասահայցած է հայմակս Խորին Ս. Օծուրիւն Տ. Տ. Խարեգին կարողիկոսի Եւրոպային վերագրածի ընդունելութեան: Մէկ ու կես ամսուան բացակայութենին յետոյ, Հոգ. Հայր կը վերադառնայ Ս. Արռա գլուխի իւ գարդին, յաջողութեամբ պատիելի վեց իւ պատելութիւնը:



ԱՄՍՈԲԵԱՅՑ ԼԱՒՐԵՐ

● 1 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր Վերնատան մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան:

— Յետ-միջօրէի ժամը 3 ին, Գիր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Պր. Կարպիս Հինգեւանի վանական կալուածներու խնդրով խրայէ մեկնեցաւ:

● 6 Հոկ. Ուրբ. — Երեկոյեան ժամերգութիւնը և վագուան տօնին նախատօնակից պաշտրւեցան Դպտիներու Ս. Գէորգ Եկեղեցւոյն մէջ, Երթազարձի պաշտօնական թափորներուն և առարողութեանց կը նախագահէր Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեան:

● 7 Հոկտ. Եր. — Մրցն Գեղարյա օրավարին. Ս. Պատարագը մատուցուեցաւ Դպտոց Ս. Հէնրդ Եկեղեցւոյն մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Առուէն Վրդ. Դազարեան: Քարոզեց Հոգ. Տ. Հայրականին: Յետ Ս. Պատարագի Դպտոց կողմէ եղաւ ընդունելութիւն վանքի անօչարանին մէջ: Թափօրներուն և արտօնութեամբ կը նախագահէր Հոգ. Տ. Առուէն Վրդ. Հանձնանեան:

— Յետ-միջօրէի ժամը 2 ին, Նախագահութեամբ Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեանի հոգենորհ վարդապետ Հայրեր պաշտօնական թափօրով իջան Ս. Յարութեան Տանար: Վը Հաշամահաւի հանդիսաւոր մուսքի արարողութենէն ետք, թափօրը ուղղուեցաւ Քիոստոսի Ս. Գեղեցմանը և ապա բարձրացաւ մեր Վերնատան մատուցութեամբ ուր պաշտուեցաւ Երեկոյեան ժամերդը և նախատօնական Սրբատեղեաց այցելութեամբ թափօրը:

● Հոկտ. Կիր. — Վարազայ Ս. Խաչին, առատօնեան ժամը 5 ին վարդապետ Հայրեր, Նախագահութեամբ մատուցութեամբ մատուցուեցաւ:

Խաղաղութեամբ Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեանի պաշտօնական թափօրով իջան Ս. Յարութեան Տանար Առաւտեան ժամերգութեամբ յետոյ, հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Քիոստոսի Ս. Գեղեցմանին վրայ, եպիսկոպոսական խոյրի ի զուտի պատարագեց և քարոզեց Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեան, Ս. Պատարագէն ետք, հոգենորհ վարդապետ Հայրեր պաշտօնական թափօրով վերադարձան Մայրավանք:

● 11 Հոկտ. Դէ. — Յետ-միջօրէի ժամը 3 ին, Գիր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Հոգենորհ Տ. Տ. Յարութիւն և Յարութիւն վարդապետացաց իւ իջան յանձնական Պր. Կարպիս Հինգեւանի, ներկայ գունուեցաւ քաղաքի մէջ նոր բացուող Գաղիական Հինգեւանի վայրի բացման հանդէլին Հայտախոսի վանքին մէջ Ս. Աթոռ ժամանեցաւ:

● 12 Հոկտ. Եշ. — Ի զիմաց Գիր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Առուէն Վրդ. Դազարեան ընկերակցութեամբ Պր. Կարպիս Հինգեւանի, ներկայ գունուեցաւ քաղաքի բացուող Գաղիական Հինգեւանի վայրի բացման հանդէլին Հայտախոսի վանքին մէջ Ս. Աթոռ ժամանեցաւ:

● 13 Հոկտ. Ուր. — Յետ-միջօրէի ժամը 4 ին, Գիր. Տ. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեանի վանքին գործերով Ամման մեկնեցաւ:

● 15 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը՝ Ս. Յակոբութեանց Մայր Տաճարին մէջ մատոյց՝ Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Ապատեան:

● 19 Հոկտ. Ուր. — Յետ-միջօրէի ժամը 3 ին, Գիր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ Յոպակէի վանուց առժամեայ տեսուչ՝ Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Ապատեանի, Խրայէլ մեկնեցաւ:

● 20 Հոկտ. Ուրբ. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վագուան տօնին նախատօնակից կատարուցանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Հոգ. Տ. Առուէն Վրդ. Քէմանեանի:

● 21 Հոկտ. Եր. — Մրցն Թագմանչաց վարդապետ Մերց. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբութեանց Մայր Տաճարին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պօլարեան:

Յետ Ս. Պատարագի կատարուեցաւ Հոգենանցըստեան հանդիսաւոր պաշտօնունք, ի հանդիսաւ հոգուց Ս. Արուոյ մեծանուն Բարեւա Գևմ. Քայլա Պէյրէ Կիւլպէնիսամբ մօղաց Մարգի և Տիումինյան կեղաստանի համայն նեշեցելոց:


● 22 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը Ս. Յարութեան Տաճարի մեր Վերնատան մատուցուեցաւ մէջ մատոյց Հոգ. Տ. Գարեգին Արլ. Դազարեան:

● 28 Հոկտ. Եր. — Ս. Աւետարանչաց Ս. Յահապատկան: Ս. Յալինէնէան աւետարանչի Եկեղեցին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Վրթանէստեան Տաճարի գաւիթին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Պարգև Վրդ. Վրթանէստեան:

● 29 Հոկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբութեանց Մայր Տաճարին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Ս. Յարութիւն Վրդ. Ապատեան:

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



ՄԱՍԼՈՅ ՏԱԿ Է

ՕՐԱՅՈՅԻ

1951

ԹՈՒԱԿԱՆԻՆ ՎՐԱՅՈՒԹ

(ՀԱՅ ՀԻՒ ՏՈՄԱՐԻ)

Եւ

ԲՈՒԽ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՅ

ՏԵԽԻ - ՏԵԽԻ = 4443 - 4444

Եւ

ՏՈՄԱՐԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՅ

05 - 050 = 1400 - 1401

●

ԵՐՈՒՍԱԼԵՄ

ՏՊԱՐԱՆ ԱՐԲՈՅ ՑԱԿՈՐԵԱՆՑ

Ա. Զ. Դ.

Ի զիսութիւն արտասահմանի մերազն հարազատներուն
այսու կը յայտարարենք թէ Ս. Ս. Օ. Պոռույս բոլոր
հաստատորիամց ուղղուած նամակները
պէտք է դրկախն հետեւեալ հասցէով.

Armenian Patriarchate

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman

(Jordan)

Կը խնդրուի արտասահմանի հայ թերթերէն արտափել:

ՄԱՍԼՈՅ ՏԱԿ Է

Ն Ա Ր Ե Կ

Ա Դ Օ Թ Ա Մ Ա Տ Ե Ա Ն

Ս. Գ Ր Ի Գ Ո Ր Ն Ա Ր Ե Կ Ա Ց Ի Ո Յ Ը

ԱՐԴ ՀԱՅԵՐԵՆԻ ՎԵՐԱՌԵՑ

ԹՈՒԳՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ